

9984 -
9987

335
\$-47

ԱՆԿՈՒՏԻՆԵՐՈՒՆ

059

ԶՈՒԱՐՁԱԼԻ ՏԱՐԵԳԻՐՔԸ

Զ. ՏԱՐԻ. — 1924

9656-71



57979-ար

ՏՈԹԹ. Յ. ԱՄԻՐԵԱՆ

ՄԵՇԱՀԱՄԲՈՒ, բժիշկ՝ ձանձալսի, տրյուալսի և վրեսալսի փոխանցիկ նիւանդութեան:

Վ.Կ.Յ.ՅՈՒ.Յ.՝ Հօնօլուրի ՄՈՒ.Ե.Յ. և Քամչաբափ ՀՕՃԱ. ՆԱՍՐԵ.Ց. ՏԻՒ համապարհեան:

Գրչի մասնաւոր ներարկումներով և վեց նազար վեց նախար վարուն և վեցի դրութեամբ կը բժէի, բոլոր հիմն ու նոր լացողները և անբուժեի կարծուած... խորակուած սիրոյ պատճուար յուշահանութենի տառապղիներ:

Մատակինութիւնն ունի բոլոր նոգերն ու վիշտեր գրմանիմի բներու:

Ամենանեծ ձեռնասութեամբ և մասնաւոր խմանով կը դարմանի: բոլոր բազմազուրկներու արհանձնում և Անկուտինյուու սառապանները, ինչպէս նաև առանց բազաւութեան կը դարմանի: նիմնովին՝ ամեն կարգի... ցատազարներ:

3554

ԱՅՅԵԳԻՆ Է 2 ՄէՃԱՏ (ՊԶ-Ա.ԲՆԱԹ.)

Վ.կայեալ աղբաները կը դարմանի ԶԻ

ՅԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑՑ

Համբաւաւոր ԱՆԿՈՒԾԻՆԵՐՈՒԻ ԶՈՒԱՐ-
ՃԱԼԻ ՏԱՐԵԳՐԻՒՆ հրատարակութեան Զրդ.
տարեղարձը կը տօնենք այսօր... փառաւոր ?
հանդիսաւորութեամք :

Այս պանծափ առթիւ բոլոր թաղերու
պէտի պապաները արտոնուած են ի ձայն
փողոյ⁽¹⁾ եւ շոնթալից թմբուկի⁽²⁾ յայտարա-
րել կուտաւոր և կէս անկուտի Հայ հասարա-
կութեան... անտես չառնել և կամ չըելու
չդարնել՝ կատարուած իրողութիւնը... սա
աննախընթաց նկատութեան օրերուն մէջ
ՏԱՐԵՑՈՅՑՑ հաներու համար եղած ամենամեծ
յանդգնութիւնը որ կընայ հաւասարիլ ան-
լուր քաջագործութեան մը... կամ, շէնք
շնորք յիմարութեան մը...:

Մնամք ողջունիւ սիրոյ
Անկուտիապեսն ամենայն Հայոց
3-3-3. ԱՄԻՄԵՆՑ

(1) Փող.—լրամ:

(2) Թմբուկ.—Անկուտիին բմբուկը:

ԱՆԿՈՒՏԻՒՆ ԵՐԳԸ

(ԵՂԱՆԱԿՈՎ ԵՐԳԵԼ)

Անկուտի եմ կուտ չունիմ,
Թափառական-տուն չունիմ,
Գէր կամ նիհար կին չունիմ,
Զի կուտ չունիմ-խելք չունիմ:

Կուտ կը բռնեմ-խելք ունիմ,
Տուն ալ ունիմ կին ալ ունիմ,
Անարժէք չեմ՝ զին ալ ունիմ,
Բարեւ տուող . . . խիստ շատ ունիմ:

Յ-Յ-Յ.



ԱՄՍԱՑՈՅՑ

ՅՈՒՆՈՒԱՐ

Սառնամանիք, ձիւն, ձիւնափոթորիկ, բուք, մրրիկ,
հող, անձրեւ, ահա բովանդակ շնորքը տարուն այս
առաջին ամսուան:

Մինչեւ յիսուն տարին չկարգուողներ փափաք կը
զգան այս ամսուան մէջ կարգուելու՝ իրենց սառի
նման պաղ՝ անկողինները տաքցնող ընկեր մ'ունենալու
փութաջանութեամբ. ոմանք կը յաջողին իրենց այս
ծրագրին մէջ եռ մանք ալ . . . ա'նը կը քաշեն: Գաղտ-
նիք մը հաղորդո՞ծ չպիտի ըլլանք երբ ըսենք թէ այդ
բաղդազուրկները ուրիշները չնն կրնար ըլլալ եթէ ոչ
մեր ու ձեր գիտցած երիցս թշուառ . . . Անկուտիները:

Դեռ պարզուած չէ այն գաղանիքը թէ ինչո՞ւ հա-
մար կԱղԱՆԴը փոխանակ այս ամսուան Յ1րդ. օրուան
զուգաղիպելու՝ առաջին օրուան զուգաղիպած է. առեղ-
ծուած մը կը մնայ ցարդ և չէ գիտցուած թէ՝ բնու-
թիւնը՝ թէ մարդիկ յարմար դատած են այդպէս ընկէ:

Յունուայ ամիսը բնականէն պաղ է արդէն, բայց
չատ աւելի պաղ է այս ամսուան առաջին սրը՝ անոր հաւ-
մար որ բոլոր ընտանիքի պետերը կը խրտցին անկէ . . .
իբր թէ պօտ օձ մը եղած ըլլար ան: Մարդիկ այս ամ-
սուան տաքցնելու համար օրացոյցի հեղինակները յար-
մար դատած են Փրկչի Ծննդեան եւ Անոր ամենամօտ
քարեկամներուն Որդւոց Որոտման, Ստեփաննոսի, Պօ-
ղոսի եւ Պետրոսի, Թաւիթ Մարգարէին, և Յովհաննէն
Մկրտչի տօները . . . ընել տալ, եթէ փոխանակ նախնի
դարերու հայրապետներու օրերուն տեղի ունենալու այդ

կարգադրութիւնը՝ կատարուած ըլլար արդի ծերունազարդ Գէորգ հայրապետին օրով, ապահովաբար Ան պիտի ուզէր տարուան վերջին ամսուան մէջ նետել այդ տօները, ինչու որ խեթիւ պիտի նայէր քսաներորդ դարու Երեւանեան Հոյտառանը՝ հաւատալիքի մաս կազմող այդ սրբազն տօներուն:

Յունուար ամիսը ծայրայեզօրէն ուզուցը ըլլալուն համար մարդիկ սփակուած են այս ամսուան առաջին օրը մէկմէկու նույներ տալ ու առնել . . . ամբողջ տարին ուզուցը երթալու համար:

Մարդիկ իրենց կեանքին մէջ այս ամսուան առաջին օրն է որ իրենց բազգը կը փորձեն . . . զումար իսովառվ—իսկ ուրիշ օրեր կը խաղան այլոց բազգին համար—ամսուան այս առաջին օրը խաղի մէջ կորսնցնող շատ մը ենայիներ 366 օր յետոյ ամսուան այդ միենոյն օրը կը րկին կը փորձեն իրենց բազգը . . . Ազգ . Յիմարանոցի ապուշներուն մատ խաճնել տալու համար . զիսուած է որ Կաղանդի գիշերը խաղի մէջ կորսնցնողներ յաջող բաղդ ունեցած են . . . սիրոյ մէջ :

Յարգելի անձնա որութիւնները բացտութիւն ըլլալով, առ հասարակ պաղ զաւակ կը ծնին՝ այս ամսուան մէջ աշխարհ գալու դժբաղդութիւնն ունեցողները:

ՓԵՏՐՈՒԻՍԹ

Յիսուսի ժամանակակից Զաքէսին, և կամ մեզի ժամանակակից օյիննի Գաճաճ Սիրնին պէս կարծուիկ ու մինինիկ ամիս մըն է ֆետրուարը . պէտք է խշոտուանիլ թէ իր հասակին պէս . . . ցած ամիս մըն է ան, և կրնայ փորձանք բնրել մեր զբլխուն՝ երբ չուզենք պէտք եղածին պէս ակնածի իրմէ: Եթէ կուզէք փորձեցէք անդամ մը բուրդ քանէլացի անդ բամպակէ քանէլա

հագնիլ . տեսէք թէ մալը քանիի՞ կը նստեցնէ վրանիդ . բնաւ կատակի չգար, պէտք է հետք հաշտ երթալ:

Մարդիկ այս ամսուան մէջ իրենց խկական գոյնը կը ցուցնեն . . . բարեկենդանի մասիարակ պատրուակով:

Մեծն Վարդան Մամիկոնեան որ վարժութիւն ըրած էր իրեն՝ ամէն տարի Փետրուար ամսուան մէջ աշխարհ գալ ու երեւալ թատերաբեմին վրայ, վճռած է յետ այսու զանց առնել իր այդ սովորական այցելութիւնը՝ նկատելով որ կայ արդէն հանապազօրեայ Հայր Վարդան մը լրագրական բեմին վրայ . . . խաղացող:

Փետրուարի մէջ ամէն անոնք որ նշանուած չեն կը նշանուին, իսկ անոնք որ նշանուած չեն կը կարգուին. անոնք ալ որ նախընթաց տարիներու մէջ . . . այդ խալթը կերած են՝ պատրուակ կը վնտռեն այր ու կին մէկմէկէ բաժնուելու:

Այս ամսուան մէջ տանիքներուն վրայ կատուններու մկաննքը կը շատնան, իսկ տուններու մէջ էրիկ ու կնկան կորիւնները: Եթէ իսուք կուտաք չյորանցել եւ կամ գէմքերնիդ չմթթւեցնել, իրը նմոյշ մէկ քանի օրինակներ տանք անոնցմէ:

Տիկին Աննիկ Բամբասանքեան իրեն նման ուրիշ շատերէ յետոյ՝ չորս տարիէ ի վեր իրը եղող կէս դարս նոց իր ամսուանին:

Առկաններս սրբնիւէն սրբնիւէն արուն թոփ եղաւ պէտքանիս մէջը, տահա ինչխըտաք համբերիմ . . . առ պիշիմսիպութիւններուդ:

— Ի՞նչ ըրած եմ որ:

— Ի՞նչ ըրած ես մի, Միւսիւ Լեւոնին անունին պիշենիրը ըրածդ մնոցաք . դուն հնա մինչեւ ետքը իմ երեսն նայելու տեղ . . . վիրա Անթէլին փորթուգալներուն կը նայէրի . . .

Տիկին Մաքրիկ Պօշպօղազեան իր զաւ կին տեղը եղող ամունին:

—Առատուն կանուխ շուները տահա չմընտըռած՝
գործի պիտի երթամ ըսելով սոզախ կը նետուիս . . . ով
զիտէ ո՞ր վըռթկածին բարի լուս տալու կ'երթաս . . .

Տիկին Զարուկ Վայրեանեան երեսուն և երկու ակ-
ուաներէն մերկացած իր խոփած ամուսինին .

—Երէկ գիշեր ինձի թատրոն տանելու խօսք տուած
էիր, Արխուղոմ ազան գործի համար ինձի ուզած է ըսե-
լէն ելար զացիր, ետքէն ալ մինչև քի եկար նէ թատ-
րոնին զուռները զոցելու
եղած էին, ըսէ՛ ի՞նչ կ'ը-
նէիր անխառար վախիթը . . .
չէ նէ մի՞ Արխուղոմ ազարն
կնանը հետ . . . փիսի փիսի
կը խաղայիր :

Տիկին Սոֆի Տիքու-
րիկու կնկան . . . փորուիկ բախեան իր ունեցած ծան-
րութեան հազիւ մէկ չոր-
րորդը կշող վեց ամսուան իր էրկանը :

—Մեր զրացիներէն մէյ մը Ազապիին, մէյ մըն ալ
Վերժինին բարե տալ առնելդ անդամ մըն ալ չտեսնամ . . .
ետքէն չբածս չի մնար . . .


Տիկին Զապէկ Վայթվուռթեան ժամանակէ մը ի վեր.
միմիայն իրեն պատկանող ամուսինին .

—Ես անանկ բան չիյտեմ, Աշխէնին շինած ֆիսթա-
նին պէս ֆիսթան մը ընես պիտի :

—Բիչ մըն ալ համբերէ անուշու, գործերը փեք նե-
սա կ'երթան կոր առ արա :

—Հագուող պտտողները ուրիէ՞ կ'ընեն կոր, կ'ու զես
պարտք ըրէ կուզիս խարն, ա՛յօր Մենծ բարեկենդանին
ես Ֆիսթան կուզիմ . . . չէ չես ուզեր շինել նէ՞ ան ըսէ
ինծի, ես կրնամ չինել տալ . . . ուրիշին :

Տիկին Թագուկ Պարտապանեան՝ տասը տարուան
նոր հարս մը, իր երխանարդ ամուսինին :



—Երէկ գիշերուան սուառէին լուսիկը քեզի ատիլո
ըրած վախիթը անանկ մը ծառքը սրբամած էիր քի մա-
տին մատնին մատ մը ներս կացած էր, կեներ սրտին
ցաւէն գուրս ելաւ տէ հեօնիթւր հեօնիթւր լացաւ . . .
ասկէ ետքը ինձի նայէ, տես ի՞նչ պիչիմ ատիլո պիտի
ընեմ . . . Տելիխանլըներուն հետ :

Փետրուար ամիսը եթէ արմատացած սէրերը քայ-
քայելու չարամանութիւնը ունի, միմիթարական է սա-
կան որ միւս կողմէ նոր սէրեր ծնցնելու բարեմամու-
թիւնն ալ ունի՞ իր մարդոց վրայ ունեցած քսանեւ-
սթօրեայ տիրապետութեան օրերուն՝ առատօրէն տեղի
ունեցած անուան տօներու, պարահանգէսներու, բարե-
կնդանային երեկոյթներու, նշանառուքներու և հարս-
նիքներու պատեհութիւնները — առանց փախցնելու —
օգտագործելով՝ . . . ինչ որ քիչ մը քիչ առաւելութիւն
չէ: Փետրուար ամսուան՝ սիրայ մասին ունեցած թէ
նպաստաւը և թէ աննպաստ երկու հակոսնեայ բնաւո-
րութիւնները պարտի և պահանջէի զրութեամբ եթէ դէմ
զիմաց արձանազրելու ըլլանք, հաշխւը փակուելով ար-
դիւնքը զէրօ կը գտնենք: Այս ամսուան վերջին օրե-
րուն յետամնաց անձարակները ճար ճարակ կ'ընեն ու
կը կարգուին . . . ապաշխարելու համար մեծ պահքի օրե-
րուն՝ առատ պագ ընելով . . .

ՄԱՐՏ

Մարտը առաւելին երրորդ ամիսը ըլլալով հանդերձ՝
առէաջին ամիսն է միեւնոյն ժամանակ պետական ելե-
մտական տարուոյ: Մալիէի մասնածիւղերու թահսիլտար-
ները իրենց գործունէութիւնը կը կրկնապատկեն՝ հոգեառ
հրեշտակի մը պէս անկուելով մեր տուներուն ու խո-
նութիւններուն նեմնրուն վրայ, բեմերիւ, ելմաք վերկիսի,
եօլ փարաը, հարպ փարասը . . . և այն և այն:

Երկրին վերաշինութեան համար պէտք է տալ, ու կուտայ ունեցողը իր գասաէն, իսկ չունեցողն ալ կուտայ . . . Ազին քիւլահը մէլիին անցնելով :

Զի՞նո որտեան տարիքի մէջ եղող երիտասարդներուն Զարութեան աստուածն է Մարտը՝ զինուորցուներ Կոռալին երեսը սիրով կուղին ահմել քան Մարտին դասնացած երեսը :

Յիրաւի թէ յանիրաւի՝ Մարտը ամբատանուած է Երր տարուան էն խենթ ամիսը, բայց մինչեւ այսօր ալ մէկը խորհած չէ կատել կաշկանդել և յիմարանոց նետել զինքը . . . Կը կարծուի թէ մարդկութեան ամենամեծ ծառայութիւնը մատուցած սիրափ ըլլայ այն որ կարենայ Մարտ ամիսին զոյտ թիւնը մէջտեղէն վերցնել, գէթ այդ կերպով սիրափ կրնային խուտափիլ միլիօնաւոր մարդիկ՝ հարբուխի, պրօնչիքի, կուբի, յոդացաւի, Թիֆօի, և սարլինանի նման հիւանդութիւններէն, ու այսպէսով մահերը կէս առ կէս պիւի նուազէին . . .

Մարտ ամսոյ մէջ մարդիկ կ'ասպաշխարեն Փետրուարի մէջ գործած բարեկենդանայն խէննէցութիւնները քաւելու համար : Այս ամսուան մէջ հանդիպող հինգաբթի օրերը անսպաշտօն նշանուութիւններէն . . . Ղաւլաթիոյ պօղաչաճիին խանութիւն վրայ :

Մարտ ամսոյ մէջ կը տօնուին բոլոր Անառակներն ու Անսրակուհիները, նաև էջերն ու աւանակները . . .

ՍՊԻՌԻ

Անխուսափելի բնական օրէնքի մը նման մարդիկ ստիսրուած են մէկզմէկ խաբել . . . ապկելու համար. սակայն առանց այս անհրաժեշտ պէտքին և առանց տոփառուած ըլլալու մարդիկ կը խաբին զիրար Ապրիլի առաջին օրը . . . լոկ խաբած ըլլալու համար : Զարմանալի է որ Ապրիլի 1 ին խաբուողները բնաւ չեն

բարկանար և ներողամիտ կը գանուին . . . նոյն իսկ խարուող ամուսինները :

Այս ամսուան մէջ կը տօնուին բոլոր Հայազգի . . . հաւկիթներն ու հաւկիթուհիները :

Ապրիլ ամսոյ մէջ Յիսուս, հազար ինը հարիւր սաւչափերորդ անգամ ըլլալով գերեզմանէն վեր կը բարձրանայ մարդկային ազգը փրկելու համար, թէպէտ և մարդիկ էշու յամսուութիւնով կամք չեն ըներ փրկուիլ ու կը մնան հան՝ ուր որ էին :

Այս ամսոյ մէջ հաւերը Գօլօւկա կը նստին, իսկ կովկան ու մարդիները կը ծնին . կիները կ'աղուորնան և ծառերը կը ծաղկին : մղուկները կ'սկսին առատնալ և զբաղում հայթայիշել . . . էրիկ ու կնկան :

Ապրիլ ամսոյ ընթացքին, մի միայն Պօլսոյ մէջ քանի մը միլիսն հաւկիթ կ'սպասի իսկ մէկ հատ լահանայ չսպասիր :

Ապրիլ ամսոյ մէջ քահանայներն ու քարոզիչ վարդապետները ենեա կ'ըլլան, իսկ տիրացուներն ու վարժապետները կը սնանկանան :

Ապրիլի մէջ լուրփափին գինը կը կոտրի, իսկ զառնուկի միսին զինը քանի մը պատիկ կը բարձրանայ :

Այս ամսուան ընթացքին, մնառուկներէն դուրս կը հանուին ձերմակ ծիլեներն ու խրսիր զըլլասարկները ծրջազգետները կ'սկսին երկու թիվ կարծնալ, կուրծքերն ու ծոծրակները քանի մը պատիկ եւս կը բացուին . . . կնոջական չնորհները մերկապարանոց ըլլալու ատոմճան . կիներու և աղջիկներու թեւերը մինչեւ ուսուկըները նախածնողական վիճակ մը կ'ստանան : Ծիկին և օրիորդ ամօթիածութիւն մինչեւ ցնոր անօրինութիւն, հասարակութեան աչքերէն նեռու մնալ կ'ուխտեն :

ՄԱՅԻՍԻ

Իր առաջին օրը տօն է աշխարհի բոլոր Անկոյի Տիւներթին, ու կատոյս կամ կարմիր շապիկը բներուն, նոյնիսկ առանց շապ' կի և անվարտի և զողներուն. տօնական այս օրուան մէջ երկրագնդիս բոլոր ազնուաշուքները, ազնուափայլ կէսերնուն կառչած՝ իրենց տուներուն մէջ կը փակուին . . . անկուտիւթեան ախտէն չվարակուելու նախազգուշութեամբ :

Մայիս ամսուան մէջ բոլոր մարդագիւաժնները մարդոց յատկացուած ըլլալով չորքուանիները հաշտ աչքով չեն դիտեր այդ պարագան. այս ամսուան մէջ ամէնէն շատ սպառուած ապրանքը մառուն է, ուրկէ մէկ հատ իսկ չորքուանիներուն չի տրուիր. թէպէտ և Եհովան անոր սերմը առաջին անգամ ցանած էր այս վերջիններուն համար :

Այս ամրս Եէտի Գուլէի, Սամաթիոյ, եւ Լանկափ պօքաներուն մէկ մասուլով հարս փեսայութեան . . . ապուրներ կ'եփուին :

Այս ամսոյ մէջ մարդիկ անտառներու, պուրակներու, նոյնիսկ . . . մացառուտ տեղերու համար հողի կուտան :

Մայիսի մէկին մինչեւ երեսուն եւ մէկը, Քեալրու խանէի բանախը բացուած է, ուր կը ցուցակրուին չոր կամ դալար, սեւ կամ սպիտակ կուրծքեր, թեւեր ու նրունքներ . . . ի պէտք Մայիսի երիտանարկներու :

Ամէն մարդ այս ամսուան մէջ կը հրճուի, բնութեան խօստովանելի և . . . անխօսովանելի տեսարանները դիտելով. Մայիսը տղրուկներու և տղրուկներու պաշտօնական ամիսն է : Հինաւորց կարդ մը տուտուներ կ'ակսին տղրուկ փակցնել իրենց ծոճրակին և կամ հետօքքին վրայ . . .

Վարդին ու սոխակին փառարանութեան, և դեռ բերաննին կաթ հոտող շատ մը անպես տղայոց անդրանիկ սիրահարութեան ամիսն է չարաձնի Մայիսը :

Մայիսի մէջ արեւը կը ծագի անսովոր ժափտով մը, իսկ ամպերը առժամաբար բանտարկուած, ակուայ կը կրծտցնեն Պարոն Արե ձառապայլթարձակեանին :

Յիսուս թէպէտ և Յունուարին մէջ մկրտուեցաւ և սակայն կաթնալաձանները կաթը ջրով կը մկրտեն Մայիսի մէջ :

Այս ամսուան մէջ ելակը կը յաջորդէ կեռասին եւ թութը կը յաջորդէ ելակին, իսկ ամսուան վերջին օրերուն վարունդը կը ցցէ իր հասակը՝ արդարացնելով «իծաղել արեգակն կորնչին աստեղը» խօսքը :

Համբարձման տօնը կը կատարուի Մայիսի մէջ. Տերունական այս տօնին շատ մը խեղճերու նիհար քըսակները կը համբառնան Ս. Փրկչի Աղդ. Հիւանդանոցի պալբուէդին մէջ . . . վասն ի վերուստձներու կողմէ :

ՅՈՒՆԻՄ

Այս ամսուան մէջ մարդիկ պարզապէս բաղնիքին մէջ կապին, մարդոց ձականներէն նեղոս գետին նման ջրային սղողումներ տեղի կունենան. Մարտէն և Ապրիլէն առնուած պաղերը կաթիլ կաթիլ կ'սկսին հալիլ: Շէնք շընորք կարծուած մարդիկ կ'սկսին գոյզգոյն . . . հոտեր արձակել: Կը գտնուին շատ մը կիներ, որոնք իրենց ամսումնյն ստքին հոտը պատրուակ բռնելով անկողիննին կը հեռացնեն. կան սուր հոտառութիւնով այլեր ալ որ կը բաժնուին իրենց սիրակցորդներէն՝ անոնց ասթած այլազան . . . հոտին պատճառաւ: Օ տր գօլօներ և փոււոր Տը ռիզն է այս ամսուան ամենէն ընթացիկ ապրանքը, իրաւ ալ լուսերուն մէջը պառկի ով որ ալ եղած ըլլայ ատոնց հնարիչը, . . . այլապէս

աշխարհի վրայ բերնին վերեւ քիթ մը ունեցող մէկը
չպիտի գտնուէր :

Յունիսի վերջերը կ'սկսին մլուկները իրենց գործու-
նէութիւնը կրինապատկել, մէկ զիշերուան մէջ մլուկ մը՝
կ'ըսուի թէ իր թոռան թոռը տեսնելու բազդին կ'ար-
ժանանայ . . . իսկ ձանձերը քաննչորս ժամուան ընթաց-
քին եօթը սերունդ կ'արտադրեն այս ամսուան մէջ :

Թաց պտուղներու տեսակները կ'սկսին շատնալ :
այսու հանդերձ վարունգը այս աճսուան մէջ ի պատուի
է . . . որովհետեւ անով կը պատրաստուի սխոր մածու-
նով նսճիկը : Յունիսի վերջին օրերուն տանձերուն հետ
միաժամանակ կը հասնին նաեւ գեղձները : Արբահարներ
կ'սկսին . . . գեղձով պատուել մէկդէկ :

Լանկափ պօսթաներուն մէջ այլեւս մառուլը գո-
յութիւն չունի, հիմա վարունգը կը բանէ անոր տեղը,
վարունգի վրայ բաւական մեծ . . . զործ կ'ըլլայ՝ համրա-
ւաւոր այդ պօսթաներուն մէջ :

Յունիս ամսուան մէջ կը տօնուի Ս. Գրիգոր Լու-
սաւորիչ, իր զաւակներով, թոռներով և թոռան թոռ-
ներով միասին, կարծես Յունիսը մօնօթօլ եղած ըլլար
Անոր կողմէ :

Բաթիճանը կ'ելլէ Յունիսի վերջերը, և Պոլսոյ հըր-
զեները կ'սկսին շատնալ . . . ձախաւեր բավանի տու-
տուներու երեսէն : Յունիսը նշանաւոր է իր ամիսներու-
էն հեսարք . . . Փոքր առետուրով զբաղողներ կ'սկսին
ճանձ որսալ այս ամսուան մէջ :

ՅՈՒՆԻՍ

Յունիսին մէջ արեւը կ'սկսի իր մեզի հանդէպ ունե-
ցած տաք վերաբերումը քառապատկել . կարգ մը զեղե-
ցիկ կիներ ու աղջիկներ Արեւն Աստուծոյ հածելի ըլլա-
լու համար կ'սկսին իրենց մերկու թիւնը ցուցադրել . . .

տուներուն մէջ : Շատ մը կիներ կը մարին չափաղանց . . .
տաքութենէն, իսկ շատ մը վաճառսկաններ ալ կը
մարին . . . գործերու հեսարութեան պոտածառով :

Եյս ամսուան մէջ բաղնեպանները կը սնանկանան,
որովհետեւ մարդիկ առանց վճարելու կը քրանին ըաղ-
նիքէն զուրս : Մէկ տարրւան ըն շացքին առնուած
պազերը կը զոլորշիսնան և մարդիկ փիր ու փակ
կ'ըլլան :

Եյս ամսուան մէջ նուագահանգէնները կը դաղրին,
որովհետեւ մարդիկ ձրիօրէն կը վոյելեն զիշերները . . .
սիլրիսիններու սարքած նուագահանգէսը :

Ծանծերը կ'սկսին եօթը պօրտ մէկանց արտադրել,
քաղաքապետութեան սնտուկը կը հսրստանալ այս
ամսուան ընթացքին՝ մսավաճառներէ առնուած տու-
գանքներուն պատճառու . . . ծեծուկ ձգող ճանծերուն
երեսէն :

Յերեկուան ճանծերու տաղնապին կը յաջորդէ զի-
շերուան մլուկներու տաղնապը, տղրուկի զերը կատա-
րող այս միջատները կ'սկսին մէկ զիշերուան մէջ տասն
եւ չորս սերունդ արտադրել : Գիշերը անքուն մնացողներ
առաւօտուն կանուխ կը խուժեն Պոլսոյ նոր թղթատան
փողոցը՝ Հ . Ալլահվերտեան զեղարսնը . . . և պարօն
Ալլահվերտեան այս ամսուան մէջ հինա կ'ըլլայ՝ մլուկի
փոշի ծախելով :

Հարուսաններ կը փախին զիւզերը . . . պաղ օղ կը լի-
լու համար, իսկ անոնք որ զիւզագնացութեան ի զի-
ծակի չեն . . . կը կարգան Վերջին Լուրի Ա. Բ. Գ. ը . . .
քշիկ մը զովանալու համար :

Պոլսոյ տուներուն Ցին մէջ էրիկ ու կնկան կոիւ
կայ . . . օգախիսային զիւզագնացութեան պատճառաւ :
Դատաստանական խորհուրդը կ'սկսի զլուխ քերելու
ժամանակ չունենալ . . . իր զլխացաւ յաճախորդներու
առատութենէն :

Այս ամսուան մէջ բաւական թուով օդափոխութեան գացող կ'ըլլան . . . Ազգ . Հիւանդանոցի յիմարանոցի բաժինը : Նոյն բաժինի տեմիրպաշներէն Բրօֆ - Տօքթ . Սարգիսընի յիսուն հոգար անդզ . ոսկին՝ որ զրկուած էր սրբազն պապին կողմէ : Վիրաբոյժ Տօքթ Միմիթարեան ազգասիրաբար գանձելով գայն կը յանձնէ Տօքթ . Սարգիսընի . . . Յուլիսի երեսուն և երկուերորդ օրը . . . և կ'ստանայ Բրօֆէսորէն իֆթիխարի տասնեակ մը պատուանշաններէն մին՝ ինչպէս նաև անոր վրաս գրէ . . . օրհնութիւնները : Այս ամսուան մէջ փայտի և ածուխի վաճառականները կը սնանկանան . . . հրապարակը սարսելով . բաղներպաշներն ալ անձնասպան կ'ըլլան . . . իրենց երինքնի յաճախորդներուն բրած պօյքօթէն ազգուելով : Այս ամսուան մէջ սեխն ու ձմերուկը կ'ելլէ , իսկ վարունգը . . . կը դադրիցնէ իր գործառութիւնները :

ՕԳՈՍՏՈՒ

Այս ամսուան մէջ խելքերը . . . զէրօի աստիճանին կ'իջնան . լիձերն ու գետերը կը ցամքին , ինչպէս նաև առեարականներու . . . շահու աղբիւրները : Հայ թերթերը՝ ձակատամարտ , Փ . Զայն և Վերջին Լուր , ի զուր կը ձգնին աշխարհի սնցուղարձերէն լուրեր քաղել՝ հաւասար աղբիւրներէ . . . բոլոր աղբիւրները ցամքած են՝ երկար ատեն անձրեւ եկած չըլլալուն պատճառաւ . լրաբերներ առ ի չգոյէ լուրի . կ'ստիպուին մէյմէկ լուրանք առնել . . . բաց ծովուն մէջ :

Քաղաքապետութիւնը Դալաթիոյ կամուրջին երկու կողմերը մէյմէկ հովահարներ կը հաստատէ նեօփրիւնիներուն ձեռքէն աղատող կիները . . . պաղչտկելու համար :

Սոսկալի տաքին պատճառով կը հալին . . . չատ մը քսակներ : Պատրիարքական Տեղապահ Արտանեան Արքազան բարապահներուն խստիւ կը պատուիրէ Պատրի-

արքարանի պատուհանները չգոյցել մինչև Օգոստոսին վերջին օրը :

Այս ամսուան մէջ բաւական թուով նշանախօսութիւններ տեղի կունենան . . . կղզիներու պուրակներու խորը , Վասփորի ջուրերը , Կիւլհանէի բառքին , և Բերափ զբոսավայրերուն մէջ :

Սրբուհի Մարիամ Աստուծոյ սիրական մայրիկը , չըդիմանալով երկրի սաստիկ տաքերուն . . . օդին մէջ կը բարձրանայ , նկատելով թէ երկինքը աւելի զով է քան դժոխքի մը նմանող երկիրը . . . : Մժեղները , ճանձերը , լուսերը և մլուկները իրենց կատաղութեան ծայր աստիճանին կը հասնին : Մլուկի փոչի , ճանձի թուղթ , և նըլքենիք ծախողներ մէյմէկ արարթըմաններ կը կայնեցընեն :

Այս ամսուան վերջին օրուան վերջին վայրկեանին Օգոստոս կայսրը . . . Գահազուրկ կը հոչակէ ինքնքնքը՝ տեղի տալով ժողովուրդներու ցասումին աւջե :

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Վարժարանները կը վերաբացուին և վարժապետներն ու վարժուհիները կ'սկսին ապրուիլ . . .

Զմնուան զէմ նախազգուշութիւնները ծայր կուտան այս ամիսէն սկսեալ : Ընդհանրապէս Պօլսոյ մէջ փայտ և ածուխ ամբարելու պաշտօնական ամիսն է Սեպտեմբերը , կուտաւորներ գօմէշի սայլերով կը գնեն ածուխը՝ քաշը հինգ վրուշէն . իսկ յաւիտենապէս զեվալը եղող անկուտին ձմրան մէջ կը գնէ ածուխը՝ շաբթուան մէջ երկու կամ երեք պահերով և մէկ կամ եր-

կուական քաշ ածուխի փոխարէն կը գնէ. ջուրի, հողի, քարի և ածուխէ զատ ամէն բանի նմանող բան մը, քաշը տասը զլուչէն :

Օդափոխները գիւղերէն կիջնեն լոիկ ու մնջիկ ու կը հաստատուին իրենց տուները, վերադարձի համար էրիկ ու կնկան միջեւ կոիւներ տեղի չեն ունենար... այս կէտին մէջ ամուսիններ համերաշխ են, որովհետեւ հակառակ պարագային գիւղերու պաղ պաղ հովերը պիտի խանդարեն տիկինին ինչպէս նաև էֆէնտիին... թանկագին առողջութիւնը :

Սեպտեմբեր ամսուան մէջ կը տօնուի Խաչվերացի տօնը, Գողգոթան փոխադրուած է Պալաթի Ա. Հրեշտակապետ եկեղեցին և Պօլսելնակ բարեպաշտներ և բարեպաշտուահներ գունդագունդ կը վազեն դէպի Ուկեղիւրի շոգինաւերը՝ երթալ երկրպագելու համար փոխան Գողգոթայական խաչին... Պալատական Ա. Խաչը... և Պալատի կապելաներու Բագոսեան տաճարը կը լեցւին մեծ թուով ուխտաւորներ, տօնելու համար Նոր Աստուծոյ կենարար խաչին հետ՝ հին աստուածներու յիշատակը եղող Բագոսը...:

Այս ամսուան մէջ կը տօնուին ընդհ. Հայոց Հայրապետ՝ Տ. Տ. Գէորգ Կաթողիկոսը, Պոլսոյ Պատրիարքական Տեղապահ Տ. Գէորգ Արաւանեսն եպիսկոպոսը, Գուրու Զէշմէի քարոզիչ Ամասիացի Գէորգ ծայր. վարդապետ Իրբանստեանը, բոլոր Տէր Գէորգ անունը կրող քահանայ հայրերը և տիրացու Գէորգներն ու ժամկոչ աղքարները, Տօնն է նաև Արքոյն Եօրկիի քաջամարտիկ բալիքարիային... որ ի Թէնէր և ի Թաթավլա: Կը թուի թէ Սուրբ Գէորգը Սուրբ Կարապետն է Երևան

խաչին, սրովհետեւ ան անխուսափելիօրէն տմէն տարի Երևան իւաչին առջեկն երթալու մենամոլութիւնը ունի:

Այս ամսուան մէջ կ'սկսին սկ սկ ամպեր կուտակւիլ երկնքի վրայ. հեշտօրօր զեփիւն ու մեղմիկ սիւքը իսպառ հրաժարած են, անոնց յաջորդած են կատաղի քամիները: Կ'սկսի ցուրտը խայթել մեր մարմինները... փոխան լուերու, մլուկներու, և մեեղներու՝ որոնց բանակները այլես պարտուած են ու կնքած իրենց ամօթալի զինադադարը:

Մնառուկներէն դուրս կ'ելլեն հաստ բալթօներն ու անձրեւոցները: Կիներ ու աղջիկներ կ'սկսին մէյմէկ աղւէս գգուել իրենց կուրծքերուն վրայ... և կամ շալկել իրենց ուսերուն վրայ: Դուռսերուն ետել կախուած կոտրած հովանոցներ կ'սկսին մտաբերուիլ ու փոխան շիք ցպիկներու կ'սկսին կարկատանով հովանոցները ճօնել ձեռքերու մէջ: Պարոն Աշոտ Քէչեան և Պարոն Վահան Թօշիկեան մէյմէկ հովանոցի խանութ կը բանան... Պր. Ստեփան Երիցանցի և Ամիրենցի ճայիր ճայիր փարա վաստկելէն խրախուածած:

Հ Ա Կ Տ Ե Մ Բ Ե Ր

Մառախլապատ երկնք, ցուրտ, անձրե, քամի, ահա բովանդակ հրապոյրը՝ այս պաղ զաւակ ամսուան: Կ'սկսին հեղեղի պէս տեղատարափներ իջնալ: Պոլսոյ փողոցները կ'ողողին տիղմով, ու կարդիկեն անցքը հրապարակի անցորդներուն մանկամարդ կիներ ու գեռատի աղջիկներ կ'ելլեն իւթենիներու ու լուստրանիներու ուսերուն վրայ... աղմուտ գեաչն անցնելով աւետեաց երկիրը համնելու համար. Քաղաքապետութիւնը կը

խորհի ժողովուրդին անցուզարձը դիւրացնել... լաստերու և մակոյիներու միջոցաւ:

Դեղին ու ճերմակ սկարբիներ կ'սկսին մնտուկներու մէջ թխմուիլ: Լաստիկներու և ռեմշիյենիներու ոսկեմայր Անահիտն է Հոկտեմբերը, իսկ պազարնիներու չար սատանան:

Պր. Երուանդ Թօլայեան կը խորհի ձգել կավոշմութիւնն ու գերասանութիւնը և լաստիկ կալօշներու վաճառատուն մը բանալ, Կավոչի խմբագրատան անկիւնը բազմող նոյտկապ երկաթ գասախն մէջ տնդաւորւած ֆիւթլիւ ոսկիներով:

Ն Ո Յ Ե Մ Բ Ե Ր

Մետասաներսրդ ամիսն է Նոյեմբերը: Այս ամսուան մէջ ծնած են անկուտի և անարծաթ բժիշկները Տօքթ. Կողմա և Դամիանոս, նաև բոլոր գերասաններն ու լրմբագիրները. Վարժապետներն ու գրադէտները... Այս ամսուան մէջ ծնողները չափաղանց մսկոտ կըլլան և բուռն փափաք մը կունենան... կունակնին տաքցնող մոռնենալու:

Նոյեմբերը ժառանգած է իր նախորդին բոլոր յատկութիւնները՝ նոյն իսկ բան մըն ալ աւելի... քամիները շատ աւելի պաղ են քան իր նախորդին օրով, անձրեներն ալ աւելի սաստիկ են և Նոյեմբերի օդը շատ աւելի տխուր է քան հոկտեմբերինը. ցեխի, անձրեի, ցուրտի, լաստիկի, հովանոցի և անձրեոցի պաշտօնական սմիսն է մեր այս պաղպաղակէ աւելի պաղ եղող պարոն Նոյեմբերը. իր տիրապետութեան վերջին օրերուն ալ աւելի կը պաղեցնէ երկիրը՝ գետինները սառեցնե-

լով... և առանձինն պառկելու դժբաղդ հարկին տակ գտնուողներուն ակռայները կափկափեցնել տալով: Այն չնորհալի տիկինները որոնք առժամաբար իրենց ամուսիններէն զատուած էին... կ'որոշեն միանալ՝ չունչերովնին զիրար տաքցնելու համար:

Այս ամսուան մէջ աշխարհի՞ բոլոր խորհրդարանները իրենց գուռները կը բանան ժողովուրդին ներկայացուցիչները ապրեցնելու համար:

Այս ամսուան մէջ կը տօնուին Նիկիոյ ժողովին մասնակցող Արիստակէս Լուսաւորիչեան հայրապետցուն և երեք հարիւր տասն և եօթը կաթոլիկ և Օրթոսքս հայրապետները. աւանդութիւնը չ'ըսեր թէ ի՞նչ է պատճառը որ բողոքական պատուելիներ չեն մասնակցած այդ Ս. Ժողովին... բնականաբար հիմայ միսիօնար վերապատուելիներն ալ պիտի տօնէր եկեղեցին՝ իր չափաղանցուած անխտրականութիւնովը և համերաշխութիւնը շատ աւելի վառ պիտի մնար մեր կրօնական միծ և փոքր հատուածներուն մէջ:

Գաբրիէլ և Միքայէլ հրեշտակապետները այս ամսուան մէջ որոշ օր մը կը դադրին մարդոց հոգիներու բեռնակրութիւնէն... նորոգելու համար իրենց տօնը՝ Պալատու Հրեշտակապետաց թաղին մէջ:

Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Ր

Այս ամսուան մէջ ձմեռը ամենայն սաստկութեամբ կը խարազանէ մարդկութիւնը... թիր թիր դողացնելով. Ամէն մարդ բաղնիք կը վաղէ... գոնէ մէկ երկու ժամ սոսկալի Դիկոտեմբերին պաղ երեսը չտեսնելու համար: Ամուրիներ այս ամսուան մէջ յաճախ երանի կըւտան

կարգուղիներուն :

Փոթորկոտ քամիներով կ'սկսի ձիւնել ու մարդիկ կը վնասուին հիմայ Հոկտեմբերի ու Նոյեմբերի ցեխն ու անձրեւ : Հոկտեմբերին գնուած լաստիկները կ'սկսին ծակիլ ու ջուրերը կը խոռվեն ծակերէն ներս . բժիշկներ բաւական յաջող գործ կ'ընեն այս ամսուան մէջ . յոդացաւերը կը նորոգեն իրենց սուր հանդամանքը և թիֆօի ու սաթլբնանի միքրոպները տեղ կը գրաւեն . . . պատրաստակամ ու անպատճապար մարմիններու մէջ :


Այս ամսուան մէջ ծնած այրեր ու կիներ չափազանց երկարակեաց բայց խեռ ու ցասկոտ կ'րլան : Բաղնեպաններ այս ամսուան մէջ մէյմէկ աբարթըման կը շինեն , իսկ պօմօնթիի սառի դործարանը . . . թօփ կը նետէ :

Աշխարհի բոլոր Օրացոյցերն ու Տարեցոյցերը կը ծնին այս ամսուան մէջ . . . որոնցմէ ոմանք շատ երկար կ'ապրին , և ոմանք ալ տարի մը միայն ապրելէ վերջ անձնասպան կ'րլան :

Այս ամսուան մէջ աւագ տօները կ'սկսին . . . խելօք Դաւիթով ու կը վերջանան . . . Յովիհաննու Ամիրենցով :

1923 ի Անկուտիներու զուարեալի տարեցոյցը կը կնքէ իր մահկանացուն՝ Դեկտեմբերի վերջին օրուան մէջ . . . 1924 ի քրքջալիր , հիմնալի և հիսաքունչ Անկուտիին Տարեցոյցը երկունքի մէջ ըլլալով մանկաբարձ բժիշկներ ամէն հաւասարիք կուտան թէ ան առողջ ու դուարթ պէսպիսութիւններով . . . լոյս աշխարհ պիտի տեմնէ՝ 1923 ի համանուն ՏՈՒԵՑՈՅՑԻ մահուան վաղաւ յաջորդ օրը՝ իր հետ բերելով բարեբաստիկ ու երջանիկ տարի մը , վինքը կարդացող աղին պարոններուն և

չարաչար ազնուութիւններով օժտուած չնորհալի տիկիններուն և չնորհազարդ ու չնորհագեղ օրիորդներուն :



«ՀԱՅ ԿԻ՞Ն»ի խմբագրուիիներէն՝ Հայ կին մը , որ կը խմբագրէ «ՀԱՅ ԿԻ՞Ն»ը , բարձրացնելու համար Հայ կինը :

Կեցցէ՛ Հայ կինը
Կեցցէ՛ մանաւանդ «ՀԱՅ ԿԻ՞Ն»ը

ԱՐԵՒՏՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ

ԿՈՊԵՐՆԻԿ ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ

Հ Ի Մ Ն Ո Ւ Թ 1900 ի ն

Սրամալու Պահէ գարու Մէջվեհօս խան

Հեռագրական Հասցէ COPERNIC

Հեռածայն Սրամալու 319 ՏԵՂԻՆՈՒԹԻՒՆ

ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Ներածում, Ներկայացուցութիւն, Արտածում
եւ Ապահովագրութիւն

ԾՈՎԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Առաքում, մաքսահանութիւն, Փոխադրութիւն
Հեռածայն, մասնաւոր ՊԻՌՈՇ Սրամալ. 182-3

ԹՐԱՆՁԻԹԻ ՄԹԵՐԱՆՈՑ

ԱՅՎԱՆՍԵՐԱՅ

Հեռածայն, Սրամալու 698

Փոխադրութիւն Քամիօնով՝ Պոլոյ ամէն կողմը
խիս նախատաւոր պայմաններով
Հեռածայն ԿԱՌՈՒԺԻ Սրամալու 698

ՄԱՍՆԱՀՈՐ ՎԱՃԱՌՄԱՆ ՄԱՍՆԱՀԻՐԴ

Լուսանկարչական մեթենաներ եւ պիտոյք
Պահէ գարու Մէջվեհօս խան, (Համբակառքի կայանին բոլ)

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ

— 25 —

ԱՆԿՈՒՏԻՒՆ ... ԿԱՂԱՆԴՉԵՔԸ

Ազ վերեն նանեան վերից, չօք վերեն . . . մալտան

ԹՈՒՐՔԻՈՅ ՓՐԿԻՉ ԿԱԶԻ ՄՈՒՄԹԱՖԱ. ՔԷՄԱԼ
ՓԱՇԱԽՆ — Աջ ձեռքին մական և ձախ ձեռքին աշխար-
հագունդ մը: Ներքեք Արաբական նժոյդ մը և մէջքին
ոսկեղրուագ սուր մը՝ արդարացնելու համար թրքական
այն խօսքը թէ՝ հեմ ար եազքերը հեմ սիլահ:

ԹՈՒՐՔԻՈՅ Ա.ԶԳ. ՄԵԾ ԺՈՂՈՎԻՆ — Քսան և չորս
այտր՝ սոկի կշիռ մը, երկրին արդար օրէնքներ բաշխե-
լու համար:

ԹՈՒՐՔԻՈՅ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ — Պիզմարքի կո-
րովը՝ երկրի յառաջդիմութիւնը ապահովելու համար:

ՊՈԼՍՈՅ ԿՈՒՍԱԿԱԼԻՆ — Խիկարի անսպառ խելքը՝
խալիֆայական մեծ քաղաքը կարենալ վարելու համար:

ՊՈԼՍՈՅ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ — Քանի մը տասնեակ հա-
զար գործաւոր, Պոլսոյ փողոցներն ու հրդեհի վայրերը
վերաշինելու համար:

ՊՈԼՍՈՅ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ — Անբեկելի խարազան
մը՝ Պոլսոյ գողերն ու ոճրագործները դողացնելու հա-
մար:

ԵԽՐՈՊԱՅԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐՈՒԻՆ — Քանի մը հարիւր
հատ սօդան բենեսի . . . Պոլիսը կրկին կարենալ գրաւե-
լու համար:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՈՒԻՆ — Անսպառ գանձ՝ Հայոց որ-
բերն ու գաղթականները յաւիտեանս յաւիտենից կե-
րակրելու համար:

ՀԵԼԼԵՆՆԵՐՈՒԻՆ — Մէհմէտճիքին հագցուցած իիւ-
լահը:

ՊՈՒԼԿԱՐՆԵՐՈՒԻՆ — ԵՐԱԳ մը... գԷպի ԵՒՊԵԱԿԱՆ
ՃԱՂ:

ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀԱՅԵՐՈՒԻՆ — ԵՐԱԳ մը... Աղդ. Տան
մը մէջ տեղաւորուելու համար:

ՅՈՒՆԱՍՏԱՆ ԳԱՂԹՈՂ ՀԱՅԵՐՈՒԻՆ — Սարտսրա-
պատի մէջ կուլիպէ մը...:

ՊՈՒԼԿԱՐԻԱ. ԳԱՂԹՈՂ ՀԱՅԵՐՈՒԻՆ — Քուպանի մէջ
զահվէ օնադի մը...:

ԾՈՄԱՆԻԱ. ԳԱՂԹՈՂ ՀԱՅԵՐՈՒԻՆ — Հարտւային Ա-
մերիկայի մէջ ախրո սէիսի մը...:

ՄԱՐՄԻԼԻԱ. ԳԱՂԹՈՂ ՀԱՅԵՐՈՒԻՆ — Հիմալաև
լեռներուն մէջ քարանձաւ մը...:

ՀԱՅՈՑ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ — Էջմիածնի
թանգարանին, տպարանին և Աստուածաբանական ճե-
մարանին վերապարձր՝ խորհրդալին Հայաստանի կողմէ:

ՀԱՅ ՍՈՎԵԼԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ — Յիսուն
հաղար անկելանոցցու հայ գաղթականներու կարա-
տան մը:

Տ. ԱԱ.ՀԱԿ ԽԱՊԱՅԵԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ — Սուրբոյ
և Միջագետքէ միացեալ կաթողիկոսութեան տիտղոս
մը ևս՝ իր անուանական տիտղոսներու շարքին:

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԳՐԱԳԻԾ ՊԱՏՐՈՒԱՐԻՆ — Միաբա-
նութեան տպարանը արդիական դրութեամբ օժտող
ձեռք մը... Լոյս տեսցնելու համար իր հին ու նոր
բանաստեղծական երկերը:

ՊՈԼՍՈՑ ՊԱՏՐ. ՏԵՂԱՊԱՀ ԱՐՍԼԱՆԵԱՆ ԵՊԻՍԿՈՒ
— Զաւէն պատրիարքին աթոռը և Աղդ. ու եկեղեցական
գործերը արժանաւորապէս կարենալ գարելու համար

Զինէն կամ Պէնկալաէն քանի մը հարիւր պատրիար-
քարանի պաշտօնեայներ... Նեպօտականութիւնը գաղ-
րեցնելու համար:

ՄՈՍՏԻՉԵԱՆ Էֆ. Ին — ... վարչապետական գա-
ւաղան մը՝ Աղդ. ինամատարութեան տնօրէնը կարգի
բերելու համար:

ԲԱԲԱ. ԷֆթիՄին — Զեռքին ասա մը և ներքեր
գահ մը՝ Ֆինէրի պատրիարքարանին մէջ:

ԴԵՒՄՆԴ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆԻՆ — Լուսառնէն մեծա-
հարտստ երիցուհի ցու մը... յարմար ժամու մը փախ-
ցընելու համար:

ԼՈՆՏՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ՀՈՎԻԻ Ա. ԶՎԱՐԴԱՊԵՏԻՆ — Իր
առեանգած չնաշխարհիկ կինը առեանգող սոսկալի Գա-
լուստ մը... սր աշխարհ զարմանար թէ ինչպէ՞ս գողը
գողէն գողացաւ:

ՆԵԽԿԻՆ ՄՈՒԵԵԴ, ԵՊԻՍԿ. ՍԵՐՈԲԵԱՆԻՆ — Էկոմէս
մը տունի հաւ... աչքը կշանալու համար:

ՆԱԽԿԻՆ ՅՈՎՀԱՆ ՎՐԴ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ — Ամե-
րիկեան միսիօնարուհիներու... գեղեցիկ? աչքերը:

ԻՆՃԵԿԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ — Իր վրայ խօսեցնել
տուող գեղեցիկ... առիթ մը:

Տ. ԱՐՏԱՒՐ.ԶԴԴ ՍԻՒՐԵԿԵԱՆ ՎՐԴՊՏ.ԻՆ — Էնկիւ-
րիի մէջ թուրք — լուսաւորչականներու պատրիարքու-
թեան աթոռը:

ԱՐԺԱՐՈՒՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ — թիւքիւրան մը:

ՓՈԽԱՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ — Դատաստանական Խոր-
հըրդոյ ներկայացող հայուհիներու... օրհնութիւնը:

Տ. Գլորդ. ՎՐԴ. ԻԲՐԱՆՈՍԵԱՆԻՆ — Շաբաթը հեղմը փորը լեցուած հնդկահաւ մը... Արնավուա գիւղիւներու կողմէ:

Տ. ՀՄԱՅԵԱԿ ՔՀՆՅ. ԷՆՔՍԼՇԵԱՆԻՆ — Նասրեսին Հօնաի զուարձալիքները... Յ. Ազնաւորի կողմէ:

Տէ՛Ր ՏՐԴԱԾ ՔՀՆՅ. ՊՕՅԱՅԵԱՆԻՆ — Պատրիարքական փոխանորդին փոխանորդը... կոչուելու պաշտօնական տիտղոսը:

Տէ՛Ր ԱԲՐԱՀԱՄ ՔՀՆՅ. ԷՊԼԵԱՆԻՆ — Սկիւտարի թաղապետութեան պատուակալ նախազահի պաշտօնը... պաշտօնապէս հաստատող պէրաթ մը:

ԿէՏԻԿ ՓԱՇԱՅԻ Տ. ՄԱՐՏԻՐՈՍ ՔԱՀԱՆՅԻՆ — Ֆիլարմօնիք մը...

ԳՈՒԶԿՈՒՆՇՈՂԻՔԻ Տ. ՅԱԿՈԲ ՔԱՀԱՆՅՅԻՆ — Գուզկունժուքի Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյն աւագերեցութեան հետ տառը կանգուն ու օյագ՝ վերարկուի համար... Տեղապահ որբազանին կողմէ:

Ա.ԶԹ. ՀիՒԱՆԴԱՆՈՑԻ Տ. ԱԱՀԱԿ ՔԱՀԱՆՅՅԻՆ — Մատաթիա Գարագալեանի դրաբառ քերականութիւն մը... կարդտցածը կարենալ հասկնալու համար:

Ա.ԶԹ. ՀիՒԱՆԴԱՆՈՑԻ Մէջ ՅԱՀԻՑԵԱԿԱՆ Ա-ՊԱԺԽԱՐՈՂ. Տ. ՎԱՀԱՆ ՔԱՀԱՆՅՅԻՆ — Մողական գաւագան մը... աշխարհ և մէկ հօտ և մէկ հովիւռ ընել տուակն համար:

ԳԱՆՏԻԼԿԻԻ Տ. ԳՐԻԳՈՐ ՔՀՆՅ.ԻՆ — Սինէլիք մը... Գիւղին ճանճերը վանելու համար:

ԳՈՒՄ ԳԱԲՈՒԻ Տ. ԳԱԼՈՒՄՏ ՔՀՆՅ.ԻՆ — Նեսօ-

տական եպիսկոպոսի մը ոչ բարեկամական... խարազանի օրհնութիւնը:

ԳՈՒՄ ԳԱԲՈՒԻ Տ. ՊԱՐԳԵԼԻ ՔՀՆՅ.ԻՆ — Ստամոքու լայնցնելու համար պարարտ հորթ մը:

ԹԱՓԱՌԱՅԱԾ Ա.ՐՍԼՆ ՎՐԴ. ԳլորդեԱՆԻՆ — Ոչխարի մորթ մը, Էնաւկիւր մը և ասա մը, իր տէվրիւթիւնը վայլեցնելու համար.

ՇԻՇԼԻԻ, ՊԱԼԲԳԼԸ ԵԻ ՍԿԻՒՏԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԴ-ՏԱՆՑ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎԻ... պաակառելի անդամներուն — Կաթողիկոսական ոսկեզօծ կոնդակներ՝ իւրաքանչիւրին զատ զատ:

Սկիւտար-հատիէի Ազգ. վարժարանի Տիկնանց ինամակալութեան ժրաշան անդամուհներուն — օրհնութեան կոնդակ մը՝ Տեղապահ Արբաղնէն:

Սիրոն-Տիկնանին — Լիւքս օթօմօպիլ մը՝ Սկիւտարէն Գատը գիւղ, Խարէ մենլիսին երթեեկելու համար:

Յակոբ Խիւտավէրտեանին — Շքանչան մը, Գառնիկ Ատիլի կողմէ՝ Սկիւտարի Գերեզմանատան յանձնաժողովին մէջ աւնեցած գործունէութեանն համար:

Տ. Զարմայր քնյ.ին — Պալպր Հառովեն աշխարհաբառ Աստուածաշունչ մը... կրօնական յօդուածներունիւթ հայթայթելու համար:

Հայր Վարդանին — Երգիծաբան Յ. Յ. Պարոնեանի «Ամբողջական գործերը» ինչպէս նուև Պարոնեանի հոգին:

Վահան Թօշիկեանի — Խաչիկ Գէորգեանի գրաձուլաբանէն մէկ զասահայերէն պլխաղիր Ա. Բ. Գ. Էն-

մինչեւ 0, 30... սրտիոսական գրելու համար՝ Վերջին Լուրի մէջ :

Ա. Գալլաքճեանին — Բովանդակ աշխարհի ֆապրիքաներէն, մանածի, կտաւի, խուրտավաթի, թիֆթիկի աֆիօնի, օճառի, մորթի, աղիքի, շաքարի, սուրճի, սոխի ու սխառի, պիակէրի ու չէմէնի գիները որոշող ֆաթուրաներ :

Ա. Մուպահեանեանին — Դիմացկուն սրունքնել... Հալաթիոյ էսկի բօմթախանէէն Գումզ զարտի պատրիքարարանը, Գումզաբուէն Բերայի Մատենագարանը, Բերաէն Պապը Ալիի Մամլոյ զիւանը և Պապը Ալիէն Կրկին Բերա Աղդ. Խնամառարութեան կեղրոնը. . . վագելու համար :

Միսաք Սուրեանին — 1924 ի Ակիւէր Օրիանքալեն օրինակ մը... «Առաւոտ»ի մէջ վճարումով հասցէներ դնելու համար :

«Հայ կին»ին — Հայ կիներու շատախօսութենէն նորոյներ... իբր հումնիւթ՝ եփուն ու բանիբուն Հայ կինի մէջ փայլելու համար :

Կավոօշին — Բերանիսիր ըլլալու համար... քիչ մը տակը բաց ու վրան դոց յօդուածներ՝ աշխատակիցներուն կողմէ... թերթին համար : Իոկ իրեն համար քրսանամեայ գեղուհի մը՝ քսան էրիկ կտրտած, եփած, ու թրծուած...

Թուրք և հայ Բարձրացման միութեան — «Թերիիսր էֆենտար»ի մեղրածորան լեզուն...

«Թէվիտը էֆենտար»ին — Տարբերու համերաշխութիւնը ամրապնդող կուռ յօդուածներ...

Յ. Մրմրեանին — գործածուած զոյգ մը լաստիկ, եամալը հովանոց մը և... իր գրած ժամանակակից Հայոց Պատմութիւնը լոյս ընծայող մեկենաս մը :

Մրբատ Դաւիթթեանին — Կէս տուղինա հիւանդապահուհներով մասնաւոր յարկարաժին մը՝ Աղգ. Հիւանդանոցի մէջ :

Աշոտ Քէչեանին — Վերապատուելի Հայր Վարդանին... օձիքը :

Գէորգ Արմքէշեանին — Ա. Մուպահեանեանի լուսանկարը :

Պետրոս Կարապետեանին — Ակիւտարի նախկին Կարապետեան վարժարանի... ընդդէմ հրդեհի՝ ապահովագրութեան բօլիս :

Տօքթ. Հ. Փէշտիմակեանիր — Աղգ. Հիւանդանոցի հոգաբարձութեան... համակրանքը :

Տօքթ. Էնֆիյէնեանի — Աղգ. Հիւանդանոցի հոգաբարձութեան... խմբանկարը :

Յարութիւն Ամէմեանի — Ներուսո Օհանեանի յաջորդն ըլլալու... մեծ պատիւը :

Ստեփան Թելեանի — Ամիրատի... վկայական մը :

Արամ Գարակէօղեանի — Ճենքը լմէնի վկայական մը... Գալֆայեան որբանոցի մայրապետէն :

Մկրտիչ Ֆրէնկեանի — Զոյգ մը ոչխար... իր նորակառոյց խանին սեմին վրայ կտրուելու համար :

Լ. Թօփակեանի — Դեռ անունն անծանօթ եղող նոր յանձնաժողովի մըն ալ անդամակցութիւնը... հայրենասիրաբար :

Կոպեռնիկ Խաչատուրեանին — Պոլսոյ զօրաբանակին
հայթայթիչութիւնը . . . իր բագում գործառնութիւննեւ-
րուն վրայ :

Տէյիրմէնճեան եղբարց — Պոլսոյ զօրաբանակին առ
լիւրի հայթայթման մենանորհը :

Վահան Տէր Յակոբեանին — Տօքթ . Էնֆիյէճեա-
նի . . . կիսանդրին :

Սիմօն Գայսէրեանի — Բոլոր ապահովագր . ընկեւ-
րութեանց Թուրքիոյ միակ գործակալի . . . մօնօրօլը .

Մագուեան եղբարց — Թուրքիոյ մէջ երկաթ գա-
սաներու մօնօրօլը :

Գրավաճ . Յակոբ Մարգիսեանի — Նիւ Եօրքի 5 րդ.
ծառուղիին վրայ Աբարթըման մը :

Վաղինակ Բիւրատի — Մեռած և ողջ հեղինակնեւ-
րու գործերը հրատարակելու մօնօրօլը . . . եթէ կարելի
ըլլայ :

Արամ Բաղդանուշեանի — Տպագրական գործերու . . .
անուշիկ բաղդաւորութիւն մը . . . եթէ յարգէ իր խօսքը :

Պետրոս Իսկէնտէրեանի — Հարիւր հաղար զոյդ
գուլպայի ապսպրանք մը թրքական բանակին համար :

Արմենակ Բարագամեանի — Կօշիկնին մաշած տի-
կիններ և օրիորդներ :

Դաւիթ Պողոսեանի — Անիսօն բառին հայերէնը :

Թորոս Խարայէլեանի — Ճէնթըլմէնի վկոյական
մը . . . Նեպօտական Եպիսկ.ի մը շուքը :

Գրիգոր Խանճեանի — Գնալը կղզիի թաղապետու-
թեան նախագահութիւնը :

Արբահամ Էքչիեանի — Պոլսոյ հրդեհի վայրերուն վե-
րաշինութիւնը :

Ե . և Գ . Հազարեան Եղարց — Երկու ձմերուկ մէկ
անութիւ տակ սեղմեցնելու . . . բանալին :

Արամ Կիւլ Պողոսեանի — Պոլսոյ Եէնի ձամբի հնմերին
. . . պահնորդութիւնը :

Մարկոս Ալէքսանեանին — Մըսըր Զարշըսիի դրան
պահապանութիւնը :

Աստմնաբոյժ Տօքթ . Մարզպանեանին — Ակնցի Ամի-
րաներուն ունեցած յատկութիւններէն մասնիկ մը . . .

Աստմնաբոյժ Տօքթ . Խ . Ժամկոչեանի — 40էն 45
տարեկան կին յաճախորդներ . . . գիրուկ ըլլալու պայմա-
նով :

Տօքթ . Լ . Մալխասի — 40 անկողիննոց իրեն յա-
տուկ դարմանատուն մը :

Տօքթ . Ս . Նահապետեանի — Տօքթ . Խօրասանձեա-
նի . . . յաջորդութեան պատիւը :

Տօքթ . Յ . Տիրատուրի — Մանկանց բժիշկի բրօֆէ-
սէօրութեան կրկին վկայական մը :

Տօքթ . Ե . Երազաշեանին — Ն . Օհանեանի մեծաղիր
լուսանկարը :

Տօքթ . Ա . Խանճեանին — . . . Կոտրած հիւանդներ :

Տօքթ . Թ . Պալըգճեանին — Ապանող փողոցի . . .
ծակ թիթեղները լէհիմելու մասնագիտութեան մէտալ մը :

Տօքթ . Պէնոնին — Ղալաթիոյ . . . գեղուհիներուն հին
աստուածի նոր տիտղոսը :

Տօքթ . Հ . Միասքեանին — Աչքի ցաւէ տառապողնե-
րուն . . . հեռատեսներուն և կարճատեսներուն՝ լուսատու,
Արեւն Աստուծոյ՝ նոր տիտղոսը :

Տօքթ . Ս . Զրաքեանին — Միրալայի աստիճանով

Թրքական բանակին մէջ բժշկութեան պաշտօն մը... լեցուն ամսական առնելու պայմանաւ :

Տօքթ. Ս. Քէլէշեանի—Սկիւտարի բարձունքին վըրայ նոր աբարթըման մը :

Տօքթ. Միքայէլ Քէշիեանին—Փաշայի աստիճանով Խարբերդի զօրաբանակին մէջ բժշկութեան պաշտօն մը :

Փաստաբան Յ. Պիւքիւճեանին—Դատական գործավարի պաշտօն մը :

Փաստաբան Կ. Այճեանի—Վերաքննութեան ատեանի նախագահութիւնը :

Փաստաբան Շ. Յակոբեանին—Վճռադեկ ատեանի ընդէ. դատախաղութիւնը :

Փաստաբան Կ. Բարունիի—Առեւտրական ատեանի նախագահութիւնը :

Փաստաբան Կ. Սօլախեանի—Ն. Թօթվաեանի Տիւսըութիւն հայերէն թարգմանութեան օրինակ մը :

Փաստաբան Ա. Կիւլպօղոսեանին—Դրամական գործառնութեանց...օրինագիրք մը :

Ն. Ճիվանեանին(Հօրոյ)՝Գրական ոստիկանապետի հանգամանքը ճշգող վաւերագիր մը :

Գրավաճ. Սիմոն Գաբամաճեանին—Զագմագճըլարի իր գրավաճառատունը կարգի գնող...բարերար ձեռք մը :

Գրավաճ. Պալենցին—Գրավաճառատունը դարձնող իր հաւատարիմ գործակցին Սարդիս աղայի պօլ արեւշառութիւն :

Գրավաճ. Պիմէն Զարդարեանի—Շաբաթը տասը մնտուկ գրքի յանձնարարութիւն, Եգիպտոսի իր աղբարիկէն :

Տպագրիչ Յ. Սէթեանին—Պոլսոյ բոլոր տպագրական և կազմարարութեան գործերը :

Փաստաբան Ս. Կիւլպէնկեանի—Դատական թղթածրաններով լեցուն բօրքիօլ մը :

Թէոթիկին—Սաւառնակ մը...1924 տարիին համար պատրաստուելիք տարեցոյցին ձեռագիրները մէկ կողմէն Փարփղ զրկուելու համար :

Մարկոս Նախանեանին—Ընդհանուր ազգաց պատմութեան...բրոֆէսէօրի վկայական մը :

Լիլային—մամիկիս...կարկտանի պօղան :

Ազգ. Խնամատարութեան ընդհ. տնօրէնին—Կոնակին բարձի տեղ...ըլքիփի պատուելիները [և... Տեղապահ Սրբազնի կիսանդրին :

Տիգրան Մարտիրոսեանի—Խնամատարութեան Պր. Ընդհ. Տնօրէնին...լուսանկարը :

Ցովհաննէս Ֆէրիտին—...պաշ մը Բէշանի թէմպէքի:

Իսկ Տարեցոյցին Հեղինակին—Թօրիկ ձկան գիրութիւնը ունեցող ընկերունի մը՝ ՅՈՒՆ քառասուն տարեկան, ինչպէս նաեւ Անկուտիութենէ պատճառաբանեալ հրաժարական մը և...երկար ճամբորդութիւն մը՝ դէմի ի Վերինն Երուսաղէմ՝ 1964ին :



ՕՐԻՈՐԴ ՄՆԱՑԱԿԱՆՆԵՐ

—Ո՞ւր այսպէս տիկինն'ր:
—Պերանդ վրայ ժողովէ մենք տիկին չենք, եփուած թրծուած կոյս աղջիկներ ենք, բաւլդ վնտուելու կ'երթանք...

Թրքական բանակին մէջ բժշկութեան պաշտօն մը . . . լեցուն ամսական առնելու պայմանաւ :

Տօքթ. Ս. Քէլչեանի—Սկիւտարի բարձունքին վըրայ նոր աբարթըման մը :

Տօքթ. Միքայէլ Քէշիչեանին—Փաշայի աստիճանով Խարբերդի զօրաբանակին մէջ բժշկութեան պաշտօն մը :

Փաստաբան Յ. Պիւքիւնեանին—Դատական գործավարի պաշտօն մը :

Փաստաբան Կ. Այճեանի—Վերաքննութեան ատեանի նախագահութիւնը :

Փաստաբան Շ. Յակոբեանին—Վճռաղեկ ատեանի ընդհ. գատախազութիւնը :

Փաստաբան Կ. Բարունիի—Առեւտրական ատեանի նախագահութիւնը :

Փաստաբան Կ. Սոլախեանի—Ն. Թօքվաեանի Տիւրքուրին հայերէն թարգմանութեան օրինակ մը :

Փաստաբան Ա. Կիւլպօղոսեանին—Դրամական գործառնութեանց . . . օրինագիրք մը :

Ն. Ճիվանեանին (Հօրոյ)՝ Գրական ոստիկանապետի հանգամանքը ճշդող վաւերագիր մը :

Գրավաճ. Միմոն Գաբամաճեանին—Զագմագծըլարի իր գրավաճառատունը կարգի դնող . . . բարերար ձեռք մը :

Գրավաճ. Պալենցին—Գրավաճառատունը դարձնող իր հաւատարիմ գործակցին Սարգիս աղայի պօլ արեւշատութիւն :

Գրավաճ. Պիմէն Զարդարեանի—Շաբաթը տասը մնտուկ գրքի յանձնարարութիւն, Եղիպտոսի իր աղբարիկէն :

Տպագրիչ Յ. Սէթեանին—Պոլսոյ բոլոր տպագրական և կազմարարութեան գործերը :

Փաստաբան Ս. Կիւլպէնկեանի—Դատական թղթաժրարներով լեցուն բօրբիօլլ մը :

Թէոթիկին—Սաւառնակ մը . . . 1924 տարիին համար պատրաստուելիք տարեցոյցին ձեռագիրները մէկ կողմէն Փարիզ դրկուելու համար :

Մարկոս Նաթանեանին—Ընդհանուր ազգաց պատմութեան . . . բրօֆէսօրի վկայական մը :

Լիլային—մամիկիս . . . կարկտանի պօղչան :

Ազգ. Խնամատարութեան ընդհ. տնօրէնին—Կոնակին բարձի տեղ . . . Ռըլֆի պատուելիները և . . . Տեղապահն Սրբազնի կիսանդրին :

Տիգրան Մարտիրոսեանի—Խնամատարութեան Պր. Ընդհ. Տնօրէնին . . . լուսանկարը :

Ցովհաննէս Ֆէրիտին—. . . պաշ մը Բէշչանի թէմպէքի:

Խոկ Տարեցոյցիս Հեղինակին—Թօրիկ ձկան գիրութիւնը ունեցող ընկերունի մը՝ ՅՈՒՆ քառասուն տարեկան, ինչպէս նաեւ Անկուտիութենէ պատճառաբանեալ հրաժարական մը և . . . երկար ճամբորդութիւն մը՝ դէպի ի Վերինն Երուսաղէմ՝ 1964ին :



ՕՐԻՈՐԴ ՄՆԱՑԱԿԱՆՆԵՐ

—Ո՞ւր այսպէս տիկիննո՞ր:

—Պերանդ վրայ ժողով մենք տիկին չենք, եփուած թրծուած կոյս աղջիկներ ենք, բաղդ վնտուելու կ'երթանք . . .

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ԿՕՇԻԿՆԵՐՈՒ ԹՅՈՍՖԻԵՒ
ԱՐԱՄ ՊՈՂՈՍԵԱՆ
ՄԹԱՄՊՈԼ, ԵԽՆԻ ՃՈ.ՄԻ, ԿԱՄԱՐԻՆ ԿԻՑ, ԹԻՒ 51

Կը գտնուին նուրբ և տոկուն՝ արանց,
կանանց և տղալոց համար ամէն տեսակ կօ-
շիկներ թէ տեղական և թէ եւրոպական։

Կ'ընդունուին չափու վրայ կօշիկի ա-
պրսպրանքներ։

ՃՈԽ ՄԹԵՐՔ ԱՆԳղիական և Ռուսա-
կան լաստիկ կալօշներու։

Կը գտնուին ՚թօաֆիէի զանազան ապ-
րանքներ՝ շապիկներ, ձեռնոցներ, պալու-
սակներ, անուշահոտութիւններ, թաշկինակ,
գուլպալ եւալին ևայլն։

ԳԻՆԵՐԸ ԽԻԱՏ ԴԻՒՐԱՄԱՏՁԵԼԻ

ՃՇԳՐԻՏ ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԷ ԻՆՉԵՐ ՊԻՏԻ ՊԱՏԱՀԻՆ 1924 ՏԱՐԻԻՆ ՄԷԶ

1924 տարուան սկիզբը պիտի ըլլայ ցուրտ և պի-
տի փշեն անձրեւաբեր հողմունք, փոթորկալից քամիներ
ծառերը արմատախիլ պիտի ընեն և ծովերու մէջ պի-
տի ընկղմին նաւեր ու նաւակներ. ձմրան երկրորդ շր-
ջանը բարեխառն պիտի ըլլայ, իսկ ձմրան վերջերը
ցուրտ. գարունն անձրեւու պիտի անցնի, իսկ ամրան
մէջ գետերը պիտի չորնան. աշունը պիտի անցնի մա-
ռախապատ և եղեմնոտ։

1924 տարուան մէջ հացը սակաւ պիտի ըլլայ, իսկ
գինին և ձէթը առատ, որովհետեւ խաղողի ու ձիթա-
պտուղի բերքերը առատ պիտի ըլլան, իսկ ուրիշ ամէն
կարգի պտուղները սակաւ պիտի ըլլան։

Հիւանդութեանց պատճառաւ պիտի կոտորուին
մեծ թուով արջառներ և ուրիշ ընտանի անասուններ։

Շատ մը տեղեր մարգիկ ջերմի հիւանդութիւնով
պիտի տառապին։

Պիտի պատահին մեծ երկրաշարժներ աշխարհի այլ
ևայլ կողմերը։

Ընդհանուր առամբ վատաբաղդ տարի մըն է
1294ը՝ որու ընթացքին նախապէս երջանիկ եղողներ
առաւել կամ նուազ ձախորդութեանց պիտի ենթար-
կուին. այս տարուան մէջ բարեկամութիւնները ատե-
լութեան պիտի փոխուին, ուղղամտութեան պիտի յա-
ջորդէ խարդախութիւնը, և անկեղծութեան փոխարէն

պիտի տիրապետէ կեղծիքն ու խարեբայութիւնը։ Մարդոց մօտ գտնուած քիչ մը բարոյականն ալ պիտի խաթարուի և պարկեշտ ու պատուաւոր մարդը պիտի սկըսուի մատով ցուցուիլ։ աշխարհի ամէն կողմը գողութիւններն ու ոճրագործութիւնները ծայրայեղութիւններու պիտի համանին։

Մեծահարուստներ այս տարուան ընթացքին պիտի անկուտիանան, իսկ ատոր հակառակ շատ մը անկուտիներ պիտի կուտաւորուին . . .

Շատ աւելի պիտի մտահոգուին ու անձկութիւն կրեն մեծահարուստներն ու իշխանաւորները, քան հասարակ ժողովուրդը՝ ներկայ տարույց ընթացքին։

1924 տարուան Հոկտ.ի 12րդ օրը, 21րդ ժամուն արեգակը պիտի խաւարի կիսով, այդ խաւարումը նշան է աշխարհի նշանաւոր անձնաւորութիւններէ միոյն մահուան՝ որ պիտի պատահի տարուան շրջանը չբոլորած։

Թէպէտեւ բարեբաստիկ տարի մը չէ 1924ը, այսու հանդերձ արտաքոյ կարգի դէպքեր, մեծ պատերազմներ ու մարդկային կեանքեր հնձող համաձարակներ չեն նախատեսուիր այս տարիին մէջ։

KOCH-HARMONICA A. G.

ԱԶՔԸ ԼՈՅՏ

ՄԻՒՋԻՔԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐՈՒՆ

Գերման հոչակաւոր ՔՕՀ ՀԱՐՄՈՆԻՔԸ ՀՆԿ.

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՍՆԱՑԻՒՂ

Միշտ պատրաստ կը գտնուին ամէն կարգի նուագարաններ, եւ նու ագի զանազան կազմածներ։

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ՎԱՃԱՌՈՒՄ

Կը գտնուին նաև ամէն կարգի ԺԱՄԱՅՑՈՅՑՆԵՐ. Թէ նուագարանի և թէ ժամացոյցի յանձնարարութիւնները կը կատարուին փութով և ճշդութեամբ։

ԿԵԴՐՈՆԱՑԵՂԻ .— Սրամպուլ, Մարգուննըլար, Պարնաքան խան, թիւ 44

ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԱՆԵԱՆ

ԱՆԿՈՒՏԻՒՆ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՐԱՆԸ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ

1924 ՏԱՐԻՈՅ ԵՐԱԶՆԵՐՈՒՆ

Ա.

Աստւած տեսնել երազի մէջ, ամենակատարեալ
Երջանկութիւն է... երանի տեսնողին:

Աբեր (իսավ)՝ Սիրոյ բռնկումի նշան է... կը պակ-
սի կայծը միայն:

Աբեղայ—Սատանայի որոգայթ է... պատրաստուէ
փառաւոր ծէծի մը և կամ... փիւսկիւլիւ պէլայի մը:

Ազարակ—Նիւթական յառաջդիմութիւն... բայց
հարիւրին 5 գօմիսիօնս չմոռցուի հա՛:

Ազռաւ—Կամ թշնամիդ պիտի յարձակի և կամ ե-
եթէ կին ես կեսուրդ և եթէ այր ես զօքանչդ... պի-
տի յարձակի՝ խօսքով:

Ադամանդ—Առաքինի կին, ունեւոր էրիկ, և կամ
փեսացու մըն է որ պիտի դիմաւորես... տուփ մը շա-
քար արդար իրաւունքս է կարծեմ:

Արոռ—Եթէ նստիս, մարդու կարգ կ'անցնիս, կը
բարձրանաս. նոր գործի մը կ'անցնիս և կամ պաշտօնի
մը կը տիրանաս. եթէ աթոռէ վար իջնաս կամ իյնաս,
այդ պարագային՝ զործէդ պաշտօնանկ կ'ըլլաս, և եթէ
առեւտրական ես սնանկ կ'ըլլաս ու մաս կը կազմես...

անկուտիներու դասակարգին: Աթոռ նստող աղջիկ մը
կամ կին մը միրաս կ'ուտէ և կամ հարուստ ամուսնի
մը կամ փեսայի մը կը տիրանայ, իսկ այս վերջիններէն
մին երբ աթոռէն վար իջնայ, եթէ տուն ունի կ'այրի
կամ կը փճանայ, և կամ հարուստ նշանածէն, ամուսի-
նէն կամ փեսայէն կը գրկուի:

Ալեւոր տեսնել ինքզինքը—Երկար ապրելու նշան է.
ալեւոր տեսնել ուրիշը՝ առատութիւն և լիութիւն է...
բարի վայելում կը մաղթեմ:

Ածուխ—Ցաւ ի սիրտ կամ նշանածդ, կամ սիրա-
կանդ, կամ էրիկդ և կամ կնիկդ պիտի ուղեւորի ի Վե-
րինն Երուսաղէմ... սեւ թաշկինակ մը նուէրս և...
բազում միսիթարութիւններս:

Ակռայ—Մէկ տեղըդ խածնել կ'ուզեն... զգուշա-
ցիր:

Այծ—Իննուվեցի... մը հետ խնդիր պիտի ունենաս:

Աղքաս—Աւղաղութիւն և կորւի խափանում է:

Աղբակոյս—Նեղութիւն և մտանգութիւն է:

Աղաւնի—Փառաւոր կեանք և ճոխութիւն... Աստ-

ուած տայ, բայց յիշէ նաև մեզ անկուտիներս ալ:

Աղբիւր—Օգտակար գործեր և շահաւէտ վաստակ.
բանուկ բազդ՝ աղջկանց համար... Մեր անկեղծ չնոր-
հաւորութիւնները:

Աղբիւր ցամքած — Քայքայում գործի և լքում
սիրոյ:

Աղի ձուկ—Վիշտ, հոդ և տրտմութիւն... Մեր
տուներէն անբաժան այս սեւերեսին կրողը տեսնէ երես:

Աղուէս—Խորամանկ թշնամի մը բարեկամի դիմա-
կով սօնկաի մը պիտի բերէ քեզ... զգուշացիր հա՛:

Աղուէս որսալ—Թշնամիդ յաղթել կը նշանակէ:

Աղջիկ—Բաղդ և ցնծութիւն...պրավօ պէ՛:
 Աղջիկ ամուսնացնել—Հոգերէ աղատիլ:
 Աղջիկ մեռած—Բաղդ կըթոի... վա՛խ եավուու:
 Ամբոխ(բազմութիւն մարդոց)—Վշտերու և հոգերու
 կուտակում... հեռոի մեր վրայէն:
 Ամպ կուտակուած—Հոգերով ծանրաբեռնուիլ:
 Ամպերու փարատիլ—Վտանգի հեռացում է:
 Ամպի գուալիր—Թշնամիներ վտանգ կ'սպառնան...
 Աստուած պահէ փորձանքներէ:
 Այգի—Հարստութիւն և փարթամութիւն... այդիէն
 ողկոյզ մըն ալ մեղի բաժին չկա՞յ խրյանէ՛ք:
 Այրուած—Տուն, կարասի, զգեստ և այլն, չքաւու-
 րութեան, վշտի, տառուապանքի և կեանքի քայքայման
 նշան են... հեռու հեռու մեղ նման սիրազ այրածներէն:
 Անապատ—Յոյսերու փճացում... առ թաշկինակս և
 արցունքդ որբէ:
 Անդամայոյծ—Անբազութիւն... ամէն օրուան տե-
 սածնիս:
 Անբառամ ծաղիկ—Նոր և լաւ բարդաւորութիւն...
 հա, սանկ քիչ մը շունչ առնենք:
 Անծեղ—Բարեգուշակ նշան է... աչքս նայէ՛:
 Անկողին մՏնել—Բաղդ կը շտկուի... տեսա՞ր մի
 հիմայ:

Անկողնել ելնել—Հոգերու ծանրութենէն աղատիլ...
 տառօք ինծի:

Անձեւ տեղատրափ—Բաղդի գագաթնակէտին կը
 հասնիս, ... գոնէ մէջտեղերն ալ մենք հասնէինք:
 Անտառ—Անբառ հարստութեան տիրանալ... գիթ
 բաւարարը գտնէինք:

Անօր հողի—Թշնամիդ հաշտութիւն պիտի կնքէ...
 պատուիրակներդ դրկէ:
 Անօր պղնձէ—Մերձաւորներէդ մին ոխ կը կապէ...
 գէշ բան:
 Անօր՝ ժանգոս, նարած կամ կուրած— Յոյսերդ կը
 խախտին... միջոցը խորհէ:
 Աչք՝ արտասուալից—Երկարատեւ ուրախութիւն է...
 կարձատեւին ալ գոհ պիտի ըլլանք:
 Աչքը կուրանալլ—Բաղդէ զրկուիլ է... բան մը ուր-
 կէ զուրկ ենք արդէն:
 Ապարանջան— Ծանրութիւն, վիշտ և նեղու-
 թիւն... չունեցած մէկ բաներնիս չէ՞ եա՛:
 Ապուր ուտել—Նշանուիլ, կարգուիլ, հարստանալ,
 երջանկանալ եալին... ամէն բանին խերովը:
 Առիւծ—Մեծ անձնաւորութեան մը հանդիպիլ...
 աւելի լաւ չէ՞ մեծ պատափ մը հանդիպիլ:
 Առիւծ՝ սպառնալից—Մեծ մարդէ մը պիտի վնաս-
 ուիս... կը մաղթեմ որ երազդ սուտ ելլէ:
 Առիւծ՝ զառագեղի մէջ— Թշնամիդ զսպուած և
 տկարացած... զօրաւոր շունչ մը ա՛ռ:
 Առիւծի վրայ հեծնել— Մեծ բաղդի կ'արժանա-
 նաս... ա՛խ երանի թէ ես ըլլայի քու տեղդ:
 Առիւծներու կոիւ— Պատերազմ և արիւնհեղու-
 թիւն... հեռու ըլլայ երկիր երեսէն, հազիւ ազատե-
 ցանք այդ ահարկու վիշապէն:
 Ասդ փայլուն—Բարեգուշակ նշան է... երանի թէ
 իմ աստղս ըլլար այդ փայլողը:
 Ասդ գիսաւոր—Անսպասելի, արտաակարգ... եր-
 ջանկութիւն: Աներեւակայելի, պոչաւոր-երջանկութիւն
 մըն ալ ինծի, ի՞նչ կ'ըլլար:

Աստղի բոչիլը—Բաղդը կ'աներեւոյթանայ... ափսալի վիճակ :

Արեգակ—Կեանքի երկարութիւն է... հետը փառա կա՞ :

Արեգակի խաւարումը—Մեծ մարդու մը մահն է... Աստուած ողորմի հոգուն՝ եթէ մեծագործութիւն կատարած է :

Արեւը արիւնի գոյն—Մարդկային կեանքեր հնձող համաճարակ հիւանդութիւն է... Աստուած չընէ, ընդէ. պատերազմին հնձաները բաւական և նոյնիսկ շատ են :

Արիւն տեսնել—Հոգ և նեղութիւն է... չտեսնելը աւելի լաւ է :

Արիւն առնել — Հոգերէ ազատիլ... վերջապէս բան մըն է :

Արմաւ ուտել—Երբ հիւանդ եռ կ'առողջանաս, երբ հիւանդ ունիս կ'առողջանայ :

Արմաւ հաղել—Ծանրապէս կը հիւանդանաս :

Արծար—Ընտանեկան հոգեր, մտմտուք և նեղութիւն... կարծես չունեցած բաներնիս ըլլար :

Արծար դրամ—Բարի է և բարիք պիտի վայելես... թղթադրամը մեզի չմօտենար, արծաթ դրամը պիտի կրնանք վայելել... երանի արծաթ դրամի օրերուն :

Արծիւ—Բարձրութիւն և մեծութիւն է. հաւանականորէն բարձր պաշտօնի մը հասնիս... խնդրեմ չմոռնառ ինծի :

Արծիւ տանդ մեջ — Փառք և պատիւ... մեղը ու կարագի պէս բան մը, ո՞վ է որ չպիտի ուղէ :

Արծիւ սպաննել—Հակառակորդդ կ'զգեանես... կը չնորիաւորեմ քեզ :

Արմաւ հանել—Նեղութենէ կ'ազատիս... ուրախ եմ: Արջ—Զգուշացի՛ր, զօրաւոր մէկէ մը ապտակ մը կայ քեզի... խորոված գառնուկ մը կամ գոնէ հնդկահաւ մը զրկէ որ այդ ապտակէն խուսափիս :

Արջ սպաննել—Վտանգէ պրծուիլ է... ուրեմն ամէն գիշեր երազի մէջ արջ սպաննէ, այլեւս վրադ նուսխա կրելու պէտք չես ունենար :

Արտ ցանել—Բարերազդութեան նշան է... ցանէ՝ ուրեմն որչափ որ կրնաս :

Արտ դալար—Ընտանեկան երջանկութիւն... աղումը բան, ո՞վ չուզեր :

Արտ հնձել—Նեղ օրերէ ազատիլ... պապաս ալ կ'ուզէ այդ :

Արօր—Ապագայի բարուոքում... յուսա՛ և սպասէ :

Աւազակ—Ծանր հոգ... պակաս ըլլայ :

Աւազակ սպաննել—Հոգէ ազատիլ... եթէ գիտնամ

ձիշդ ըլլալը երազիս մէջ ամէն օր հատ մը գոնէ կ'ըսպաննեմ:

Աւազան ջրալից—Ծահու առատութիւն, աղջկանց և երիտասարդաց յաջող ապագայ :

Աւազան եկեղեցւոյ—Աստուածային չնորհք և գըթութիւն... և փառք յաւիտեանս յաւիտենից ամէն :

Աւազանի մեջ լուացուիլ—Հոգերէ ազատում, և բարեբաղդ վիճակի սաացում... ես ալ կ'ուզեմ ատկէ :

Աւետարան տեսնել—Փափաքի իրագործումն է լոնդ հուպ... ամենուս փափաքն ալ թող կատարուի՝ կենարար Ա. Աւետարանին չնորհիւ :

Աւետարան համբուրել—Մուրատի հասնիլ է... կը յանձնարարեմ հայզգգի բոլոր աղջիկներուն և երիտասարդներուն զիշելները Աւետարան համբուրել՝ երազի

մէջ...փոխանակ բարձին երեսները համբուրելու իրականութեան մէջ :

Աւերակ տեսնել—Զախորդութեան մէջ իյնալ է... Չտեսնէք ալ նէ կ'ըլլայ, իրականութեան մէջ հրդեհի աւերակները ամէն օր կը տեսնենք կը բառէ այդ:

Ավաղաղ—Բարեգուշակ. նշան է. յղի կիներ մանչ զաւակ մը կ'ունենան: Երբ աքաղաղը խօսի լաւ չէ. նշանածներ կը լքեն զիրար, իսկ ամուսնացածներ զատատանական խորհուրդին կը դիմեն՝ մէկզմէկէ բաժնուելու համար... Զեղի բան մը ըսե՞մ, աքաղաղը տեսէք, բայց խօսիլը մի լսէք:

¤

Բադ—Շահաւոր դործ... Ես ալ կ'ուզեմ ատկէ:

Բադ որսալ—Անվտանգելի յաջողութիւն..., հիանալի', սքանչելի':

Բազէ—Հակառակորդ մ'ունիս, ուրկէ պէտք է անպայման զգուշանալ... հակառակ պարագային բանդ բուրդ է: Բազէն եթէ յարձակի, հակառակորդէդ կամ թշնամին էդ յարձակում պիտի կրես:

Բածակ' լեցուն—Գործի մէջ կատարեալ յաջողութիւն. յաջողութիւն՝ նաեւ սիրոյ մէջ... խօստացուած բան մը անվրիպելիօրէն պիտի դործադրուի... աչքերնիդ լոյս:

Բածակ դատարկ—Գործդ կը ձախողի, սիրոյդ առարկան իր կոնակը կը դարձնէ և խօստումներ կը դրժուին... Աստուած ըլլայ միիթարիչդ: Զախողութիւն է նաեւ բաժակի իյնալը:

Բահի' ձեռքի մէջ—Կ'անարդուիս' մէկէ մը:

Բաղնիք մՏնել—Հոգերով կը պաշարուիս: Բաղնիքին ելլել—Հոգերէ կ'ազատուիս... ուրեմն նայէ որ միշտ ալ բաղնիքէն ելլեմ՝ փոխանակ հոն մըտանելու:

Բամպակ—Գեղեցիկ մտադրութիւններու յաջողութիւն և բաղդ:

Բամպակ ցանել—Ապագադ կ'ապահովուիս... պառակէ ուրեմն կռնակիդ վրայ:

Բամպակ այրել—Գործերդ կը ձախողին և յոյսերդ կը փճանան... պէտք է միշտ կրակը բամպակէն հեռու պահել՝ նոյնիսկ երազի մէջ, որպէսզի փորձանքի չենթարկուիս:

Բանիք մէջ—Հոգ և տառապանք... ուրեմն աշխատէ որ բանտ չիյնաս նոյնիսկ երազիդ մէջ:

Բանիք ելլել—Բարի լուրեր կ'ստանաս: Տառապանքէ կ'ազատիս և հոգերդ կը թեթեւնան:

Բանալի—Յաջողութեամբ կը պսակուին բարի գործերդ... ո՞վ է որ չպիտի ուզէ յաջողութեան բանալի մը՝ բայց ոչ երազի մէջ,

Բանջար բաղել կամ ուտել — Բարի է և լաւ... բանջարակերութիւնը ուրեմն օգտակար է նոյնիսկ երազի մէջ:

Բանջարեղին—Օգտակար դործերու յաջողութիւն, առողջութիւն ու ապաքինում... բարի ախորժակ կը մաղթեմ:

Բարեկամի նետ կրուիլ—Սիրոյ նշան է... կաիւներ կան որոնք սէրը կը յաւերժացնեն երբեմն՝ ոչ միայն երազի այլեւ իրականութեան մէջ:

Բարեկամի նետ բնանալ—Բարի լուր մը՝ աւետիս

մը կ'առնես . . . բայց նայէ որ այդ աւետիսը յատուկ անուն շըլլայ :

Բարեկամի հետ համբուրուիլ—կարօտցած ուէք մէկը կամ անակընկալ ճամբորդ մը կ'ընդունիս . . . աչքերդ կը պաղէ՞ն արդեօք :

Բարեկամ՝ բացակալ—նամակ կը ստանաս նոյն անձէն . . . աչքերուդ քսելէ առաջ այդ նամակը՝ նախ իմ միւծէս տուր :

Բարեկամ մեռած—ծնծութիւն և ուրախութիւն . . . աչքը չունիմ, բայց ինչո՞ւ :

Բարձր բոչիլ—բարձրութեան՝ մեծութեան հասնիլ . . . Աստուծմէ պիկա՞դ կ'ուզէիր :

Բարձրէն իյնալ—Պաշտօնանկ ըլլալ, աստիճանէ իյնալ, և ձախողիլ ու է գործի մէջ . . . կը մաղթեմ որ միշտ բարձրանաս փոխանակ իյնալու, որովհետեւ առածը կ'ըսէ . «Տիւենին տօրը օլմազ» :

Բեմ բարձրանալ—Յաջողութեան գաղաթնակէտին հասնիլ . . . ես պիտի ուզէի ամէն որ բեմ բարձրանալ՝ երազիս մէջ :

Բեռ Շալկել—Ծանր հոգերու տակ իյնալ . . . մենք միշտ ալ շալկած ենք :

Բերդ—Հաստատուն օժանդակող մը կ'ունենաս . . . երանելի ես :

Բեւեր (գամ) — Դժուարութեանց կը հանդիպիս և կամ ծանր և վիրաւորիչ խօսքեր կ'ընդունիս . . . ուրեմն բնաւ մի տեսներ զայն որ բեւերի նման խօսքեր չվիրաւորեն սիրտդ :

Բժիշկ—Հոգերդ կը թեթեւնան . . . հոգեր թեթեւնող բժիշկ մըն ալ ինծի պէտք է :

Բժիշկի այցելել—Առողջութիւն կը դանես . . . իրնդակցութիւններս :

Բոպիկ Շրջիլ—Հակառակորդդ կը զօրանայ . . . պատրաստ կաց :

Բողբոջ(ծիլ)—Բաղդաւոր զաւակ մը կ'ունենաս . . . աչքդ լոյս :

Բողկ(բուռփ)ուտել կամ քաղել—կոկիծ մը կ'ունենաս . . . չափաւորէ սիրելիս, քանի որ կոկիծները կեանքէն անբաժան են միշտ :

Բոյս կանաչ—Բարիք է և մուրատ . . . մուրատիդ կը հասնիս, ուրախ եմ. տառօսը ամէն պիտեարի:

Բորոտիլ—Եթէ աղքատ ես պիտի հարստանաս, իսկ եթէ հախուստ ես պիտի աղքատանաս . . . Ուրիշն համար չեմ երաշխաւորեր, բայց ինծի համար կարծեմ օգտակար պիտի ըլլար բորոտիլ՝ երազիս մէջ :

Բոյց—Անկուտիութենէ անպայման պիտի աղատիս երբ գօգօգ ես. իսկ երբ այդ պայմանը չես լրացներ, այդ պարագային սէրն է որ պիտի բռնկի . . . սիրականիդդ սրտին խորը . . . ուրեմն նիւթի և սիրոյ գօգօգներուն իմ սրտագին չնորհաւորութիւններս :

Բոււ—Նեղութիւն և վիշտ . . . բուէն ո՞վ աղէկ բան կ'սպասէ արդէն :

Բուի ձալն լսել—Տխուր գոյժ մը կ'առնես . . . կոօղը տանի բուին ձայնը :

Բոււ սպանել—Կասկածներդ կը փարատին . . . չափազանց ուրախ եմ :

Բոււրդ—Սրանեղութիւն և թեթեւ հոգեր . . . Բան մը չէ կ'անցնի :

Բոււրդ՝ կարմիր—Լաւ է, բարի գործերու և մտադրութիւններու յաջողութիւնը ժամերու խնդիր է :

Բոււրդ սեւ—Իր գոյնէն յայտնի է արդէն թէ լաւ բան մը չէ տրուն կ'սպասես . . . սեւը միշտ սեւ է և աղէկութիւն չսպասուիր :

Բուրվառ — Վէճ և հակառակութիւն կայ շուրջդ :
Բուլք — Դործերդ կը խառնակին . . . աչքերդ բաց :
Բրինձ — Հարստութիւն և գանձ . . . բաժինս կ'ուզեմ :

Գ.

Գաղան — Երկիւղալի գործ մը , վտանդ մը կայ քեզ
. . . Ամենափրկչին մոմ մը վառէ :

Գաղան սպանել — Վտանդէ կ'աղատիս . . . ամէն ան-
գամ որ վտանդ մը սպանայ քեզ՝ երազիդ մէջ գաղան
մը սպաննէ :

Գանկ — Անբաղդութիւն և վիշտ :

Գանձ — Շահարեր գործ . . . տուր Կատուածս տուր :

Գանձ գնել — Ապագայ հարստութիւն . . . անկուտիխ
ուզածը :

Գանձ կորսնցնել — Նիւթական վնաս , զրկումն նշա-
նածէ , և զրկում զանազան բարիքներէ , յայսերու փառ-
ցում և որ ի կարգին . . . կը մաղթեմ որ գանձ դանելու
հետամուտ ըլլաս' հոգ չէ թէ երազիդ մէջ . քանի որ
ան կ'ապահովէ ապագայի հարստութիւնդ . իսկ եթէ
գանձ կորսնցնես երազիդ մէջ՝ իրականութեան մէջ ու-
նեցածդ ալ կը վտանդես :

Գանձանակ — Յաջող առևտուր կ'ունենաս . հարուստ
ամուսին կ'առնես և կամ հարուստ կին մը . . . յաջողու-
թիւն կը մաղթեմ . եթէ սոււտ է իրականութիւն թող ըլլայ :

Գառներ — Մեծ յաջողութիւն և խոշոր հարստութիւն
. . . գառնուկին հօտեր երազեցէք ո'վ յաւիտենական ան-
կուտիխեր :

Գառն մորքել — Զախորդութիւն է :

Գառներ արածել — Յաջողութիւնը կը դիմաւորես . . .
աչքս նայէ քիչ ատենէն :

Գառան միս ուտել — Մեծ աղայէ մը չնորհ կը դանես :

Գարի ցանել — Բաղդդ կը բացուի և մուրատիդ կը
հասնիս . . . սրտագին չնորհաւորութիւններս :

Գարի ամբարուած — Ծուրջդ խօսքեր մը տեղի կ'ու-
նենան . . . կը մաղթեմ որ լաւ խօսքեր ըլլան անոնք :

Գարիի արս — Առատ վաստակ և յարատեւ յաջողու-
թիւն . . . ձիշդ ուզած բանս :

Գարնան եղանակ՝ դպար եւ ծաղկաւէս — Բարի և
ապահով ապագայ . . . խելք չոնի այն որ տեսնել չուզեր
գարնան նման գեղեցիկ ապագայ մը :

Գաւազան ձեռքի մէջ — Մեծ յարդ և պատիւ կ'ստա-
նաս . . . բասաւ վարա վար մը . . .

Գաւազան կուրած — Ցաւօք սրտի կը ծանուցուի սի-
րելիի մը մահը . . . չկոտրէր բարով ու խերով :

Գիւղ զնալ — Ճանապարհորդութիւն մունիս . . . բա-
րի ճանապարհ կը մաղթեմ :

Գիւղի վերադառնալ — Բարի օրերու կը դիմաւորես
. . . արդեօք Սկիւտարէն Պոլիս իրական երթուդարձս կր-
նա՞մ երազի փոխել :

Գիւղացի Տեսնել — Բարութեան հանդիպում է , բայց
չըլլայ որ երազիդ մէջ զիւզացիի մը հետ կոռուի բոնուիս
այն ատեն բազելդ կը հեռանայ քենէ . . . խրատս ըլլայ ա-
հաւասիկ :

Գիւղեցիկ երգ լսել — Գեղեցիկ և բարի համբաւ կ'ու-
նենաս . . . գեղեցիկէն տգեղ բան չակնկալուիր արդէն :

Գիւղեցիկ կին մը — Սքանչելի բաղդի մը կը հանդի-
պիս . . . կը նշանակի թէկեթէ հոյակապ կին մը տեսնես ե-
րազիդ մէջ՝ հոյակապ աբարբրման մը պիտի կայնեցնես
իրականութեան մէջ . ուրեմն ամէն զիշեր կիներուն էն
աղուորները թող գան մեր անկողիններուն մէջ՝ երազած
պահերնուս :

Գետ յասակ—Բարեբաղդութիւն...ուրախ եմ:

Գետ պղուր—Դժբաղդութիւն...ցաւալի բան, ընտառնեկան վէճ, երկպառակութիւն, կոփ, դատաստանական խւրհուրդ, ամուսնալուծում և տան քայքայում...պղդտոր ջուրէն յստակ բան մը կարելի՞ է ակնկալել:

Գետի մէջ լողալ—Գործի ձախողութիւն...դժբաղդաբար պարտքերու մէջ պիտի լողաս:

Գետէ անցնիլ—Դժուարութիւններդ հարթուած են: ալ կրնաս ապահով նկատել ինքզինքդ:

Գերան—Երկար և բարեյաշող օրեր...իմ ու քու պապայիդ օրհնութիւններուն պէս:

Գերան կորսած—Ծեր ի տանէ քումմէ պակասեսցի կամք Տեառն օրհնեալ եղիցի:

Գերեզման—Բանտ կ'երթաս:

Գերեզման փորել—Յանկարծական մահ մը կ'իմանաս:

Գերանիլ—Հակառակորդ մ'ունիս որուն դէմ պիտի զինուիս. եթէ գերանդին ձեռքիդ մդջ տեսնես՝ հակառակորդիդ կը յաղթես. չըլլայ որ գերանդի կոտրես երազեղ մէջ, կը կոտրի վարկդ ու պատիւդ...և կ'ըլլաս փարափ մը:

Գինի խմել—Բարի լուր մը կ'առնես և կ'ուրախանսա...«գինի ուրախ առնէ զմարդ» կ'ըսէ երանելի առաքեալը. հախը ինքեար չըլլուիր մուպարեին. բայց դժբաղդաբար արգիլուած է ներկայիս մէջ. արգելք մը չկայ անշուշտ երբ խմելու ըլլանք՝ երազի մէջ:

Գինի տալ ուրիշին—Մատուզուած անձին բարեբաղդութիւն մը կայ...վարձքդ Աստուծմէ առնես:

Գինի բափել իր վրայ—Բաղդաւորութիւն կ'ունենաս:

Գինի առնել ուրիշէ մը—Անակնկալ յաջողութիւն ունիս:

Գիսաւոր աստղ—Անակնկալ յայտնութիւն մը, և կամ նշանաւոր անձնաւորութեան մը այցելութիւնը կ'ընդունիս:

Գիր գրել—Յաջողութիւն գործի մէջ. յաջողութիւն սիրոյ մէջ. բարի լուր և բարի գործեր...նշանտուք, հարսնիք եայլն եայլն:

Գիր կարդալ—Բաղդը քովդ է...ուժավ բանէ զայն, չըլլայ որ փախչի:

Գիր ձեռնի մէջ—Մեծ և բարձր պատիւի կը հասնիս:

Գլսատել մէկը—Հակառակորդիդ վրայ յաղթանակը պիտի տանիս:

Գլսարկ—Եթէ աղջիկ ես կամ տղայ, պիտի նշանուիս. եթէ նշանուած ես կ'ամուսնանաս. իսկ եթէ ամսւանացած մըն ես, փորձանք մը պիտի անցնի զլիսէդ:

Գլուխ սանսրել—Յոռի գործի մը մէջ կ'իյնաս:

Գլուխը լուալ—Կը դիմաւորես ցաւն ու վիշտը:

Գլուխ ածինել—Դառն ցաւով կը յայտարարուի ծանօթներէդ միոյն մահը...Սուրբ Հոգուով միմիթարուիս:

Գլսի մազեր ներմկած—Թեթեւ հիւանդութիւն մը պիտի անցընես:

Գլուխ կտրած — Դժբաղդութիւն... բարեբաղդութեան երեսը տեսնողը ո՞վ է:

Գլուխ զարդարուն - Հեռաւոր ճամբորդ մը կ'ընդունիս:

Գլուխի դեղ բանի—Բարի համբաւ կ'ստանաս:

Գող բոնել—Դժուարութիւններուդ կը յաղթահարես:

Գողի հետ կոռուիլ—Ոխերիմ թշնամիի մը պիտի հանգիպիս...եթէ կոռուի մէջ դողը սպաննես թշնամիդ կը տապաւես:

Գոմ' դատարկ — Գործի մէջ վնաս կ'ունենաս:

Դոմ' ոչխաբներով լի—կը հիւանդանաս :

Դոմ փլած—Նիւթական մեծ վնաս և փճացում . . .
աստուած հեռի արասցէ :

Դոմիշ—Հիւանդութիւն և կամ ծանր հոգ մը կ'ունենաս :

Դոմիշ մեռած—Բնտանեկան դժբաղդութիւն :

Դոմիշ արածել—Բազդ և յաջողութիւն կ'ունենաս :
Իսկ եթէ տեսնես գոմէշը ջրի մէջ՝ անբաւ հարստութեան կը տիրանաս :

Դունաւոր հագուստ—Ցնծութիւն և ուրախութիւն :
Կամ կը նշանուիս, կամ կը կարգուիս և կամ անակնկալ յաջողութիւն մը կ'ունենաս . . . Առաջնոյն համար շաքարս չմոռնաս, իսկ երկրորդին համար հարիւրին հինգ հօմիսիօն :

Դորս—Բանակուի մը կ'ունենաս :

Դորտի ձայն լսել—Կոռուի յայտարարութիւն է . . .
չլսելը աւելի լաւ է :

Դորս սպաննել—Կոփիի գաղաք :

Դուբը (հոր) իլնալ—Որոգայթի մէջ կ'իյնաս . . . եթէ
գուրէն դուրս ելլես որոգայթէ կ'ազատիս . . . աշխատէ որ
գուբը չիյնաս, այլ միշտ վեր բարձրանաս :

Դուրան լծուած—Կեսանքի երկարում :

Դուրան վարել—Առատութիւն և մեծամեծ յաջուցութիւն . . . բարի վայնում կը մաղթեմ :

Դուրան կոսրել—Զախողութիւն է, ինչպէս նաեւ
բերքի նուազութիւն :

Դակի—Պատիւ և համբաւ . . . ով է որ չուզեր :

Դրաս բեռով—Շահաւետ գործեր . . . մենք ալ կ'ու
զենք :

¶

Դագաղ—Զարագուշակ լուր մը կ'առնես . . . երբ դա-
գաղի մէջ տեսնես ինքզինքդ՝ երկար կ'ապրիս . . . ուրեմն
փոք ոտքերդ երազիդ մէջ որ երկար ապրիս իրականու-
թեան մէջ :

Դանակ ձեռքի մէջ—Ոյժ և զօրութիւն կ'ստանաս :

Դաւս դալար—Անրաւ բարիք է և յաջողութիւն՝ բո-
լոր գործերու մէջ :

Դաւս լերկ ու ամալի — Յոյսերդ փճացած են . . .

Աստուած նորէն տայ, նորէն իննդացնէ :

Դանին—Յանցանքի մէջ կը բռնուիս . . . իսկոք կեցիր
որ շատ ապրիս :

Դանակ—Զար լեզու . . . Աստուած պահէ չար լեզուէ :

Դանակով վիրաւորուիլ—Հակառակորդդ քեզի կը
վնասէ . . . մոմ մը վառէ :

Դատի ենթարկուիլ—Հակառակորդդ կը ճնէ վրադ . . .
պէտք է տոկաս և փոխադարձես :

Դատաւոր—Լաւ և խաղաղ վիճակ . . . վերջապէս
փափաքելի բան մը :

Դդում—Նեղութիւն և հիւանդութիւն . . . Տօքթ . . . Ա-
միրենցին զիմէ :

Դեղ առնել—Հոգերդ կը թեթեւնան . . . ուրախ եմ :

Դեռահաս տեսնել ինքինքը—Կեսանքդ պիտի երկա-
րի. և եթէ հիւանդ ես պիտի բուժուիս . . . ինդակից եմ,
եթէ սուտ է իրաւ ըլլայ :

Դեղձ—Կամ համբոյր պիտի տաս և կամ համբոյր
պիտի առնես . . . կրնաս նաեւ փոխանակել, պայմանաւ
որ հրապարակաւ չըլլայ՝ ոչ տուածդ և ոչ ալ տուածդ :

Դեղձը առողջութիւն է և լաւ :

Դեւ—Թշնամիի մը աչքը կայ վրադ... զգուշացիր :
Դմակ ուտել—Ծանր հիւանդութիւն մը կ'ունենաս...

Կը մաղթեմ որ վախճանը բարի ըլլայ :

Դուռ բաց—Բաղդդ կը բացուի... ի՞նչ կայ ինծի :

Դուռ փակ—Բաղդդ կը փակուի... իւժիւրիւնի
հօնաի մը դիմէ :

Դուռ՝ խորտակուած—«Դարձ անձն իմ ի հանգիստ»
Կ'ըսէ տանդ գլխաւոր անդամը... ցաւակցութիւններս :

Դոնէ մը ներս մննել — Բաղդը կը դիմաւորես...
նայէ որ չփախցնես, ամէն ատեն չգար ան, որովհետեւ
շատ նազը է :

Դրամ՝ տառաս—Հոգերդ ու նեղութիւններդ կ'աւել-
նան... դժբաղդաբար օղի ալ չկայ որ անով փարատես :

Դրամ գտնել—Բաղդ և յաջողութիւն... ամէնքիս
բաղձանքը :

Դրամ կորսնցնել—Զաւակ կորսնցնել... անբաղձա-
մի բան մը. ես պիտի ուզէի երազիս մէջ միշտ դրամ-
գտնել, ապուշ ըլլալու է մարդ որ ուզէ դրամ կորսըն-
ցընել թէ երազի և թէ իրականութեան մէջ, քանի որ
երկուքն ալ հաւասարապէս վիշտ կը պատճառեն :

Դրամ ձեռքի մէջ—Ապահով հարստութիւն... տես-
առը մի փափաքելի բանը :

Դրացիի հետ սեղանակից—Բաղդի նուազում է :

Դրացիի հետ վիճիլ—Վիճակի անդորրութիւն է :

Դրացիին հետ կարգուիլ — Սիրոյ յաջողութիւն և
պատուի բարձրացում :

Դրախտ—Ամուսնական... մեղրալուսին :

Ե

Եզ — Պիտի հիւանդանաս... նախազգուշութիւնը
ձեռքէ մի ձգեր :

Եզան լրայ հեծած—Հոգերդ կը թեթեւնան... գէշ չէ :
Եզ մորթել—Հիւանդութենէ կ'ապաքինիս... նայէ
որ ուրիշ առթիւ երազիդ մէջ եղ չտեսնես, և եթէ
տեսնելու ըլլաս անմիջապէս մորթէ զայն որ կրկին բր-
ժըշկուիս :

Եզան միս ուտել—Սախըն հա՛ հիւանդ կ'ըլլաս...
լորամարդի և կամ գոնէ խորոված հաւ կեր :

Եզներու երամակ—Համաճարակ հիւանդութիւն...
կրողը տանի :

Եզներ՝ ախուի մէջ—Նեղութիւն է և հոգերու մէջ
իշնալ :

Եզներ՝ դաշի մէջ—Հոգերու թեթեւացում:
Եզներ՝ լծուած—Կը կարգուիր... ականջդ քաշեմ:
Եզներու կոիւ.—Հակառակորդներ ունիս... զգոյշ
եղիր :

Եկեղեցի երբալ—Մուրատիդ կը համնիս... հարսնիքդ
կը մօտենայ :

Եկեղեցի յանդել—Դատաստանական խորհուրդ և ա-
մուսնալուծում: Կոիւ և բաժանում ընտանիքի անդամ-
ներուն մէջ... աւելի լաւ չէր մուհապէրով իյնայիք ել-
լայիք. քանի՞ օրուան կեանք ունիք :

Եկեղեցի շինել եւ կամ հաերուրել—Փառքի և պատ-
ուի բարձրացում :

Եղնիկ—Յարգըդ կ'աւելնայ այլոց քով և վարկդ կը
բարձրանայ :

Եղնիկ որսալ—Կրկին ամուսնութիւն... յայտնի կամ ծածուկ :

Եղնիկ արածել—Հաւատարիմ կին մը կ'ունենաս... պաշտէ զինքը :

Եղնիկ՝ փախող—Կինդ ձեռքէդ կը փախի... խելքդ ուր է :

Եսիսկոպոս—Բարձր չնորհքի մը կ'արժանանաս... Աստուած տայ:

Եռացող ջուր—Առողջութիւն կը գտնես եթէ հիւանդես, իսկ եթէ հիւանդ ունիս՝ կ'առողջանայ... աչքերնիդ լուսով :

Եռացած ջուր՝ վրան թափուած—Հիւանդութիւն և կամ ու և է անձնական վնաս կ'ունենաս... Աստուած պահէ փորձանաց :

Եղջիւր—Սիրոյ միջնորդ մը կ'ելլէ դէմդ... որ պարագային համեմատ կամ օգտակար կ'ըլլայ քեզ և կամ վնասակար :

Երգ լսել կամ երգել—Անակնկալ բարեբաստիկ լուր մը կ'առնես. կ'ուրախանաս և կը հրճուիս... կը նշանուիս, կը կարգուիս թէ մեծ ժառանգութեան մը կը տիրանառ... հասկնանք :

Երգի լոելը—Բաղդի կայունութիւն և առեւտուրի ժկասութիւն... կ'երեւի ներկայ ապրւոյս մէջ ամէն ոք բաղաձայն? երդ կը լսէ՝ իր երազին մէջ, որովհետեւ քիչերն են որ հնչիւն ձայներ կը լսեն իրենց գրպանին խորը :

Երկար—Տրտմութիւն և վիշտ... ինչոր պակաս չէ մեզմէ շատերուն քով:

Երկար՝ ժանգոս—Գործերու ձախողութիւն... շատ սովորական բան մը:

Երկար հրացան—Մահուան սպառնալիք կայ հակառակորդէդ... ոչխար մը մատաղ ըրէ որ Աստուած չարդի ի բարին դարձնէ :

Երկարեղին իրեր—Վասնդալի գործեր կան շուրջդ... աչալուրջ եղիր :

Եղնիկ—Համով հոսով առեւտուր մը պիտի ընես և գրամ պիտի առնես :

Երկինին ամսամած—Հոգերու տակ պիտի ճնշուիս :

Երկինին պայծառ—Հոգերէդ կը թեթեւնաս, և գէպի բարօրութիւն և երջանկութիւն կ'երթաս... յարատեւթիւն կը մազթեմ :

Երկուորեալ ծնիլ—Բաղդ և յաջողութիւն միանգամայն :

Երես լուալ—Հոգերդ և վիշտերդ կը թեթեւնաս :

Երևայ—Եթէ գրկես, հարստութիւն պիտի վայելես, իսկ եթէ գրկէդ վար ձգես կամ ուրիշի մը յանձնես, քիչ մը ունեցածդ ալ պիտի վտանգես ու դառնաս կատարեալ անկուտի մը :

Երկրաշարժ—Ծանր հոգերու կ'ենթարկուիս :

Զ

Զաւակ ունենալ—Ժառանգութեան կը տիրանաս... մատս մէջն է :

Զանգակի ձայն լսել—Բարի համրաւ կ'ունենաս :

Զանգակ՝ կուրած—Գէշ լուր մը պիտի առնես :

Զանգակատուն—Պիտի բարձրանաս... բայց խնդրեմ փոքր մարդիկը մտաբերել չմոռնաս. զիս ալ երբեմն յիշէ :

Զիևի լրել—Յաղթութիւն պիտի տանիս հակառակորդիդ վրայ :

Զիմաբախ ըլլալ—Հակառակորդէդ պիտի պարտուիս +
Զինուոր ըլլալ—Յաղթական ըլլալ՝ բոլոր գործերու
մէջ :

Զինուոր տեսնել—Անհաճոյ դէպքերու ենթարկուիլ,
ցաւի ու տառապանքի մէջ իյնալ... Օն ուրեմն, երա-
զիդ մէջ դու ինքդ զինուոր եղիր որ բարերազդ ըլլաս,
փոխանակ ուրիշը զինուոր տեսնելով դժբաղդութիւն
հրավիրելու վրադ :

Զինուորի հետ կուուիլ = Վնասի կ'ենթարկուիս...
փոխանակ կուուելու համբուրուէ :

Զինուած ճամբորդել=Կանքի ապահովութիւն ունիս +
Զրահ հազնիլ = Հակառակորդիդ դէմ պաշտպան-
ուած ես :

Dorf, զօրագունդ, զօրապետ=Մանր արկած... կէս
ոսկինոց մոմ մը վառէ անպատճառ :

Է

Էգ կենդանի=Անհաշտ թշնամի մը կ'ունենաս : Եթէ
հալածես երազէդ մէջ՝ վտանգէ կ'աղատիս :

Էշ=Նշանաւոր հարուստ մը պիտի ըլլաս... ինծի
բան մը կա՞յ :

Ը

Բնձայ տալ երազի մէջ=Բնձայ կ'ընդունիս իրակա-
նութեան մէջ :

Բնձայ ընդունիլ=Մէկէ մը չնորհք պիտի գտնես :
Բնկոյզի ծառ=Մեծ մարդու մը հետ պիտի տես-

Բնկոյզ ժողվել կամ աւել=Հիւանդութիւն մը կ'առ-
նես... Տօքթորներուն աչքը լոյս :

Բնտանիիդ՝ հիւանդ՝ Մանր մտահոգութեան մէջ կ'իյ-
նաս :

Բնտանիիդ՝ բազողը=Բարեբաղդութիւն կ'ունենաս :

Բնտանիիդ բազմարիւ=Մեծ և իրական յաջողութիւն :

Բիշանուրի ծառ=Մեծ մարդու մը շուքին տակ
կ'ապաստանիս :

Բիշանուրի ծաղիկ—Լեցուն տարիքով կին մը և կամ
ծերուկ այր մը ամուսին կ'առնես... հարուստ է գոնէ :

Թ

Թագ զլսինդ=Փառաց ի փառս կը բարձրանաս...
ուժով կոխէ ոտքերդ որ յետոյ գետին չիյնաս :

Թագաւոր=Զեռնարկի ապահով յաջողութիւն...
ամուսնութիւն, հարստութիւն և կատարեալ երջանկու-
թիւն... անուշ բաներ, բոլորն ալ :

Թագուիի=Մեծ շնորհք պիտի վայելս :

Թագաւոր կամ բագուիի տան մէջ=Տեւական բարե-
կեցութիւն և խազաղ ու երջանիկ կեանք... չուզողը
թող ինծի միրո ընէ :

Թաւրուած ձի նսիլ=Ինչ փափաք ալ որ ունիս ան-
վրէպ կը կատարուի :

Թան իւել=Անապահով վիճակ մը կ'ստեղծուի քեզ:

Թան թափել=Հիւանդութենէ կ'ապաքինիս :

Թանապուր ուսել=Սնաստուած հիւանդութենէ կը
պլշտկուի :

Թակարդ լարել=Պիտի խարուիս... աչքդ չորս քաց :

Թաղար՝ ծաղկած=Զաւակ պիտի ունենաս :

Թաշկինակ՝ ներմակ=Հաւատարիմ բարեկամ մը կամ
բարեկամուհի մը կ'ունենաս... յարգը գիտցի՛ր, այս
ապրանքին սպառումը մօտ է և հազուագիւտ:

Թաշկինակ սեւ=Բարեկամի մը կամ բարեկամուհիի
մը մահուան գոյմը պիտի ասնես... աշխարհի օրէնքն է
սիրելիս մէկը կ'երթայ միւսը կուգայ:

Թաշկինակ զնել՝ Անակնկալօրէն ամուսինի տէր
ըլլալ:

Թաշկինակ կորսնցնէլ=Սիրականէն զրկուիլ... մէծ
դժբաղութիւն:

Թաս՝ ցրով շեցուած=Բարեյաջող գործեր, շահաւէտ
առեւտուր և փափագի իրագործում:

Թատրոն=Այլոց գործին պիտի միջամտես:

Թարխանա ուտել=Հիւանդութիւն և կսկիծ:

Թե՞լ կամ չուան=Երկար ճամբորդութիւն... բայց
ոչ դէպի անդենական կեանք:

Թե՞լ խառնուած=Անորոշ վիճակ և գործերու խառ-
նակում:

Թե՞լի կծիկ (հանգուրծ)=Հոգերու աւելացում...

Թեւաւորուիլ դեսի վեր=Կամքի զօրացում և յա-
ռաջդիմութեան նոր թափ մը կ'ունենաս:

Թե՞փի այլուրի=Մնանկութիւնդ մօտալուտ է... Եթէ
մենք ամնկունիներս չկրցանք ձեզի համնիլ, ուրախ ենք
որ դուք չուզերով մեզի յոգնեցնել հետզհետէ կուզաք
համնելու մեզ:

Թոնիր վառած=Յորբոքած հակառակորդ մը ունիս:

Թոնիրի մեջ հաց ելիել=Բարիք մը կ'ստանաս:

Թուզ=Անուշ խօսք մը կը լսես կամ անուշ...
բան մը կը ճաշակես,

Թողենի=Կնիկ մը՝ գլխուդ փորձանք կը դառնայ:

Թուր ուտել=Հիւանդութենէ կ'ազատիս, իսկ եթէ
հիւանդ ունիս, շուտով պիտի ապաքինի:

Թուրիս՝ ձագերով=Հարստութիւն և անխառն եր-
ջանկութիւն... մենք ալ Աստուծոյ ծառայներն ենք,
մեզի ալ չկայ:

Թուր կրկը=Կոստի պատրաստուէ... բայց չեմ գի-
տեր թէ էրիկ ու կնկա՞ն մէջ տեղի պիտի ունենայ ան՝
թէ այլոց հետ:

Թուր կուրած=Վէճերը կը դադրին և կոխը կը
հանդարտի:

Թոջիլ տեղէ տեղ=Բաղզը կուգայ քեզ գտնել...
տեղէդ մի շարժիր:

Թոջիլ տանիիկ վար=Կամ նշանածդ, կամ կնիկդ և
կամ էրիկդ կը մեռնի... և դուն կը պարտաւորուիս սե-
ւեր հագնիլ մինչնւ տարի մը, ուրկէ վերջ նոր մունե-
նալու հտեւէ կ'ըլլաս:

Թոջիլ վարէն վեր=Մեծութեան կը համնիս և կը
բարձրանաս... բայց չըլլայ որ յոխորաաս՝ եթէ չես
ուզեր գետինը համբուրել:

Թոջիլաց կոխի=Ընդհարում մը կ'ունենաս հակառա-
կորդիդ հետ:

Թոջուն որապ=Հակառակորդդ կը տապալիս:

Թոյունի սուրալը=Վատանդը քեզմէ կը հեռանայ...
աշխատէ որ կրկին չգայ:

Թոյուն կերպերէլ=Հակառակորդէդ երկիւդ կը կրես:

Թիրեռնիիլ=Թեթեւաօլիկ էրիկ մը և կամ խելքը նը-
ւազ կնիկ մը կ'առնես... փարան չայտ է արդեօք:

Թմբուկ=Խոռվութիւն և երկառակութիւն տանդ
մէջ:

Թմբուլի ձայն=Բանավէճ մը պիտի ունենաք էրիկ
ու կնկան մէջ:

Թուղր՝ գրուած=Գաղանիքդ երեւան պիտի ելլէ և
պիտի բամբասուիս:

Թուղր՝ պարապ=Զեռնարկդ չպիտի յաջողի:

Թուղր՝ խաղի=Անակնկալ զրամ մը պիտի առնես . . .
մէկ երրորդը չե՞ս տար գոնէ:

Թրու բան մը խմել=Դառն խօսքեր պիտի իմա-
նաս . . . անուշ կեր անուշ լսէ:

Փ

Ժամացոյց=Հաճելի լուրեր ունիս: Վերջապէս ան-
խուսափելիօրէն փափաքիդ կը հասնիս . . . Աստուած
թամամին հասցնէ:

Ժամացոյց կորսնցնել=Երջանկութենէ կը զրկուիս . . .
վա՛խ անուշ:

Ժամացոյց կուրած=Սէրդ պիտի խզուի . . . ցաւալի
արկած:

Ժամիկոյ=Սիրածդ պիտի մեռնի . . . տեղը թափուր
չմնալու համար տուր ձեռքդ ինծի՝ եթէ կը հաճիս:

Ժայռ=Յոյսերդ հաստատուն կը մնան . . . մանաւանդ
երբ զիս ունենաս:

Ժանզոտ անան տեսնել=Պիտի նեղուիս բանէ մը . . .
սրտիկդ բացուելու համար եթէ կ'ուզես՝ հրամմէ մեղի:

Ժողով զունարուած=Խոռվութիւն մը պիտի ըլլայ՝
տանդ մէջ:

Ժողովուրդ խուռն=Ընդհանուր տակնուվրայութիւն
մը պիտի պատահի շուրջգ . . . մի վախնա՛ր, ես կը պաշտ-
ապանեմ քեզ:

Իծ (օձ)=Ոխե-
րիմ թշնամի մը կ'ու-
նենաս . . . դու զայն
խած որ ան քեզ
չխածնէ:

Իւղ=Յանցանք
մը պիտի գործես,
բայց առանց յայտ-
նի ընել տալու մէ-
ջէն պիտի ելլես:

Լ

Լալ=Իրականու-
թեան մէջ ցնծու-
թիւն և ուրախու-
թիւն է . . . Զեր ե-
րազին մէջ լացէք
որչափ որ կ'ուզէք
բայց իրականու-
թեան մէջ չըլլայ որ
լաք:

Լեռ ելլել=Ան-
հընարին կարծած
գործդ պիտի յա-
ջողի, վատահ ե-
ղիր:

Լուսն=Եթէ սի-
րածդ հիւանդ է պի-
տի առողջանայ, Եթէ դու ես հիւանդը անկասկած կ'ա-
ռողջանաս:



ՏՐԿՈՒ ՏՐԿՈՒՆԵՐՈՒ ՄԻԶԵՒ

Աս զիւեր ո՞վ տեսնամ աղէկ՝ երա-
զիս մէջ:

=Խեր ըլլայ, ըսէ նայիմ ո՞վ տեսար:

=Քուկինն տեսայ . . .

=Ճիւտ ես ալ բուկինիդ նետ էի երեկ
զիւեր:

=Ե՞ն անանկ է նէ: առնելիք տալիք չենի
ունենար:

Լեզու կտրած=Զարագուշակ լուր մը կ'առնես :
 Լեցուն պնակ կամ սախոր = Բաղդաւորութիւն...
 ի՞նչ գոյն և ի՞նչ ձեւ ունի արդեօք կրնա՞մ գիտնալ :
 Լոգում=Բերանդ պիտի անուշնայ սիրելիս... կը
 մաղթեմ որ Աստուած բերաննուդ համը չաւրէ :
 Լոյս=Խաղաղութիւն, ապահովութիւն և անակըն-
 կալ յաջողութիւն :
 Լուրիա=Ճոխ կեանքէ կը հրաժարիս... անկուտի-
 ներն ալ Աստուծոյ ստեղծածներն են. հոգ չէ կը վար-
 ժուիս :
 Լուցի=Փառաւոր ծեծ մը պիտի ուտես... բարի
 ախորժակ :
 Լուացի ընել=Նեղութեան մէջ կ'ինաս... ձեռ-
 քէդ բռնե՞մ :
 Լուսին նոր=Քնացող լբաղդը կ'արթնալ... երանի
 թէ իմս ալ այդպէս ըլլար :
 Լուսին ամբողջ=Ամենակատարեալ երջանկութեան
 կը տիրանաս... նախանձողին աչքը ելլէ :
 Լուսին խաւարած=Եշանաւոր անձի մը կեանքը կը
 խաւարի... անշուշտ ես ու դու չենք կրնար եղած ըլ-
 լալ՝ քանի որ նշանաւոր ըլլալէ հեռու ենք :
 Լուսին արենագոյն=Պատերազմ տեղի պիտի ունե-
 նայ... չեմ գիտեր սակայն թէ ազգերո՞ւ մէջ, թէ է-
 րիկ ու կնկան մէջ պիտի պատահի :
 Լոյտոյ շրջապատուած=Տառապանքներդ վերջ գտած
 են... այլեւս փառաւորապէս կրնաս վայելել կեանքը :

Խ

Խալիծ ուժել=Զախողութիւն և բաղդաւորութիւն
 կ'ունենաս:

Խաղող ուժել=Ճիրութիւն և լաց, վիշտ ու տառա-
 պանք:
 Խաղող մերսակ=Ուրախալի դէպք մը պիտի պատա-
 հի քեզ.
 Խաղող սել=Զարագուշակ և տիսուր պատահար մը
 կը դիմաւորես :
 Խաղողի ողիրյզ=Լիութիւն և առատութիւն...գըր-
 պաններդ պիտի լիցնես, Աստուած չար նազարէ պահէ :
 Խայ=Թխամորթներու և ցորենագոյններու համար
 յաջողութեան նշան է, իսկ չիկահերներու համար նե-
 ղութեան և ախրութեան .
 Խայ համերուրել=Անկասկած փափաքներդ կ'իրակա-
 նանան.
 Խացուիլ=Նեղութեան և հոգի մէջ պիտի տուայտիս.
 Խաղաղ(պարել)=Վիշտ մը պիտի ունենաս և պիտի
 տիրիս.
 Խենք=Փառաւոր ամուսնութիւն մը կը կնքես...գիս
 ալ հրաւիրելու չես մոռնար եա՛ անշուշտ.
 Խենքենալ=Ծայրայել խնդութիւն մը և հրճուանք
 կ'ունենաս...պատճա՞ն.
 Խաւարի մէջ նատիլ=Գործերդ կը ձախողին և յոյսերդ
 կը ցնդին...մի տիրի՛ր, Աստուած հարկաւ ուրիշ դուռ մը
 կը բանոյ.
 Խնդրակ երազի մէջ=Լալ իրականութեան մէջ...
 Խնձոր ուժել=Գործի և սիրոյ յաջողութիւն...երկու-
 քըն ալ, իրաւ որ չափազանց բաղդաւոր ես եղեր.
 Խնձոր յաղել=Դրամ չահիլ...բայց ինծի ի՞նչ.
 Խնձոր կարմիր=Մանչ զաւակ մը կ'ունենաս...հայ-
 տէ նայինք, միւժտէս տուր, անանկ բան չկայ.

հնիւանան=Եթէ հիւանդ ունիս կ'առողջանայ և եթէ հիւանդ ես կը բժշկուիս.

Խոզ=Անբաղդութիւն.

Խոզի միս ուտել=Մանր հիւանդութենէ կը բռնուիս. Խոզի փախուսը—Վասանդը քեզմէ կը հեռանայ.

Խոտ հնձել=Յաջողութիւն և լիութիւն կ'ունենաս: Խոտ դիզել=Հարստութիւն պիտի դիզես. . . այդ պարագային ինծի ալ սանկ քանի մը հազար ոսկիի դրամագլուխ մը շնորհ ըրէ.

Խորտիկ ուտել=Պիտի հիւանդանաս, և քանի մը ոչխարի խորոված ուտելով հազիւ պիտի կրնաս կեանքդ փրկել.

Խումկ=Անբաւ հարստութիւն և մեծամեծ շահեր կ'ունենաս. . . ախ ու՞ր էր թէ ամէն գիշեր խունկ տեսնէի երազիս մէջ.

Խումկ ծիւել=Անսպառ գանձ, կ'ունենաս. . . լինծի ալ միլիօններէդ մասնիկ մը՝ խըյանէր.

Խուրձ կազել=Հարստութիւն կ'ամբարես. . . Ասուած տայ.

Խուր=Չեռքդ բաց' յաջորդութիւն պիտի գայ.

Խուրեղին=Բաղդդ պիտի ժպտի և փափաքներդ պիտի իրականանան.

❖

Ծալ=Վասանդ կայ առջեւդ. . . զգոյշ եղիր.

Ծաղիկ=Պիտի նշանուիս. . . աչքդ լոյս.

Ծաղիկ հուստել=Բաղդդ կը ժպտի. . . շատ ուրախ եմ.

Ծաղիկ բարմ=Զուարթ խնջոյք մը կը կատարուի տանդ մէջ... Տէրտէր, ծնծղայ և նարօտ, նարնջածաղիկ

և թիլ թէյէ, նուագի ձայներ, երգեր ու պար. Ի՞նչ կայ արդեօք:

Ծաղիկ բառամած=Տրտմութեամէ կը համակուիս . . . ինչո՞ւ:

Ծաղիկախունց=Գեղեցիկ, հիանալի, սքանչելի, պարտապանաց կին մը կ'առնես. . . չարածճի, որչա՞փ բաղդաւոր ես:

Ծառ տնկել=Հաստատուն յոյս, և անպատում ուրախութիւն:

Ծառ կանաչ=Կեանքդ կ'երկարի. . . հողագունդը ընդդարձակ է ապրէ ուղածիդ չափ:

Ծառ պտղալից=Գործի անակնկալ յաջորդութիւն՝ այրերու համար, իսկ կանանց բամար յաջող ծննդաբերութիւն. աղջկանց և տղամարդոց՝ անակնկալօրէն ամուսնական բաղդ. . . գեղեցիկ բաներ ամենքն ալ, մարդուն ֆեյքը կուգայ:

Ծառ տերեւազուրկ=Նիւթական կարողութենէ կը հըրաժարիս:

Ծառ ծաղիս=Աննախընթաց ուրախութիւն և հըրձուանք կ'ունենաս. . . կ'երեւի մեծ փոփոխութիւն մը տեղի կ'ունենայ կեանքիդ մէջ:

Ծառ կտրել=Մահացու դէպք:

Ծառի տակ ևսիկ = Մեծ մարդու մը պաշտպանութեան տակ պիտի մտնես:

Ծառի վրայ եղել=Փառքով ու պատուով կը բարձրանաս:

Ծափ զարնել=Ուրախութեան և ցնծութեան անձնատուր կ'ըլլաս:

Ծեծ ուտել=Սիրոյ խղում, և կամ նիւթական վնաս կ'ունենաս:

Ծեր բարեկամ=Անակնկալ դէպքէ մը կ'ուրախանաս :
Ծեր օտարական կամ սուրայիկ=Դեղեցիկ բաղդի
կ'արժանանաս :

Ծերունի մը հիւանդ=Ապերջանիկ պիտի ըլլաս :
Ծերունի մեռած=Նիւթական կարողութենէ կը զբր-
կուիս :

Ծիծ ուտել=Մշամատեւ բարեբազգ վիճակ կ'ունենաս :
Ծիծալիլ=Պիտի տիսրիս՝ քեզի վերաբերեալ դէպքէ մը :
Ծիրան ուտել=Պիտի հիւանդանաս :
Ծիրանի հազնիլ=Բարձր չնորհքներու կ'արժանանաս :
Ծով պէնկոծեալ=Խոռվութիւն, վէճ ու կոիւ տանդ
մէջ, և կամ տունէդ դուրս՝ քեզ վերաբերող խնդրի
մը ասթիւ :

Ծով համերատ=Կատարեալ անդորրութիւն և խռո-
վութեան դադարում :

Ծովը իշնալ=Անյաջողութեան մատնուիլ :
Ծովին եղել=Ապահով վիճակ մը կ'ունենաս, և
յոյսերդ կը զօրանաս :

Ծովիս=Գործերու անհանդարտ վիճակ, տիսրութիւն
և վիշտ :

Ծիլ=Զաւակ մը կ'ունենաք :
Ծրար=Ենակնկալ հիւր մը պիտի ունենաս :
Ծովնկ յոյել=Հակառակորդիդ առջեւ պիտի խոնար-
հիս :

Ա

Կար խմել=Հոգէ և նեղութենէ կ'ազատիս :
Կարողիկոս=Բաղդաւորութիւն և կետնքի ապահո-
վութիւն :

Կախաղան=Յանցանքներուդ ներում պիտի ստանաս :
Կաղանդյիկ=Օժիտ և հարսանեկան նուէրներ . . .
հարսնիք կայ :

Կաղին ժողուել=Շահաբեր գործերու պիտի ձեռնար-
կես :

Կաղին ուտել=Յոյսերդ կը նուազին :
Կանուրչ=Ամրապինդ և հաստատուն գործերու ձեռ-
նամուխ պիտի ըլլաս :

Կանուրչ՝ յանդրած =Յոյսերու փճացում, և գործե-
րու ձախողուածք :

Կանուրչէ անցնիլ=Ամէն կերպ դժուարութենէ կ'ա-
զատիս :

Կայծակ=Խռովութիւն և աղմուկ շորջդ կը պա-
շարեն :

Կարկուտ=Կամ տունդ պիտի կողոպահն և կամ քը-
սակդ պիտի յափշտակեն . . . նախազդուշութիւնը ձեռքէ
մի ձգեր :

Կարասի=Սիրոյ և ամուսնական յաջողութիւն . . . հայ-
տէ նայինք, մէկ բարձի վրայ ծերնաք :

Կարասի ծայսել=Երիկ ու կնկան բաժանում . . . պա-
րապ բան. ուրիշները պիտի խնդացնէք :

Կանքեղ վառուած =Բնտանեկան բարեբաղդութիւն
. . . իրապէս փափաքելի բան մը :

Կանքեղ մարած =Յոյսերու փճացում. ընտանեկան
քայքայում և մահ . . . առի՞ր մի հիմայ. աւելի լաւ չէ՞ր
որ վառուած կանթեղ տեսնէիր երազիդ մէջ և այս ան-
բաղդութիւնները գլխուդ չգար :

Կատաղի կենդանիներ=Շորջդ վտանգ կայ . . . մոմ մը
խոստացիր :

Կատաղի շան խածնելը=Ահաւոր վտանգի մը պիտի
ենթարկուիս . . . շուտ Ամենափրկիչ վազէ:

Կատու մշաւող=Տոտուան կին մը կ'առնես . . . երկար
համբերութիւն կը մաղթեմ:

Կատու ուզանել=Սիրականդ և կամ կինդ կը մեռնի
. . Աստուած պահէ ծանր փորձանքներէ:

Կարտգ ուտել=Հոգերէ կ'ազատիս և սրտի անդոր-
րութիւն կ'ունենաս:

Կարկանդակ(պօդաչա-պհօրին)=Հիւանդութիւն:
Կացին=Թշնամիդ պիտի ահաբեկի:

Կերակուր ովել=Գլխուդ փսրձանք կը պատրաստուի:
Կերակուր ուտել=Սրտնեղութիւն և հոգ:

Կապիկ=Խարդախ և խորամանկ մէկու մը հետ
գործ մ'ունենաս:

Կառի յծուած=Նպատակիդ կը հասնիո անպայման:
Կառի իշնալ=Աստիճանէդ կ'իյնաս:

Կերպասէ հագուստ=Կեանքդ ապահովութեան մէջ է:
Կերպաս անկողին=Հաւատարիմ և առաքինի կին

կ'առնես, և կամ անձնուէր ամուսին:

Կին առնել(առնուանանալ)=Բնուանեկան յարկի բար-

ւորում:

Կին արձակել=Բնուանեկան դժբաղդութիւն մը պի-
տի պատահի:

Կինդ հիւանդ=Անբաղձակի և անյաջող վիճակ:

Կշիռ=Աղքատութիւն և դրամական անձկութիւն:

Կշիռ ոսկի=Ունեցած դատդ պիտի շահիս:

Կողով յեցուն=Բարեյաջող գործեր կ'ունենաս:

Կողով պարապ=Գործերդ կը ձախողին:

Կոլ կրել=Առատ պարգեւ պիտի ստանաս:

Կոլերու երաւակ=Զախորդութեան կը հանդիպիս:

Կոյնակի ձայն շնէլ=Բարի համբաւ կ'ունենաս:
Կուժ դատարկ=Դէպի չքաւորութիւն կ'երթաս:

Կուժ յեցուն=Փափաքներդ կը լեցուին. կը հար-
տանաս և լիառատ երջանկութեամբ կը յղփանաս:

Կուժ կուրած=Բնուանեկան դժբաղդութիւն մը պի-
տի պատահի:

Կոուի մասնակցիլ=Անխուսափելիօրէն խռովութեան
կ'ենթարկուիս:

Կոյսէ խոյս տալ=Փորձանքէ մը պիտի ազատիս:
Կոունկիլի ձայն շնէլ=Բարի լուր և կամ նամտկ

կ'առնես մերձաւորէդ:

Կոկիծ ունենալ=Սփոփանք մը պիտի ունենաս:
Կուար գործել=Դէպի յաջողութիւն կ'ընթանաս:

Կուար հազնիլ=Առողջութիւն կը գտնես:
Կրակ—Փորձանք մը կայ առջեւդ . . . զգոյշ եղիր:

Կրակ մարած—Փորձանքը քեզմէ կը հեռանայ:
Կրակին մեջ իշնալ=Մահը. կ'սպառնայ քեզ և կամ

սիրելիներէդ մէկուն:

Կրակին ազատիլ=Հոգերդ ու նեղութիւններդ կ'ան-
հետին:

Հազուս նոր—Եորանոր բաղդեր կը գդուեն անձդ:

Հազուս հին—Բաղդը քեզմէ երես կը դարձնէ:

Հազուս այրած—Կնոջմէդ և կամ էրիկէդ կ'անար-
գուիս:

Հազուս կորսնել—Կնոջմէդ և կամ էրիկէդ կը
զրկուիս. և եթէ նշանած ես, նշանածդկը լքէ քեզ:

Հեղիս ուտել—Անկողնոյ պիտի ծառայես:

Համբուրուիլ—Բարի համբաւ կ'ստանաս :

Հայելի—Արդար վաստակդ կ'աւելնայ :

Հասկ յաղել=Յաջողութիւն պիտի ունենաս և պիտի
ուրախանաս :

Հասիկ ուտել=Մեծամեծ բարիք և առատ շահ կ'ու-
նենաս :

Հարիսայ ուտել=Հիւանդութիւնով պիտի տառապիս :

Հարս բերել=Ուրախալի նսմակ պիտի ստունաս :

Հարսանիք -Խոռվայոյզ միջադէպեր և սրտի վըր-
դովուժ :

Հաց=Բարեյաջող դէպք, ուրախութիւն և առող-
ջութիւն :

Հաց ուտել=Սնակնկալորէն դրամ կ'առնես տեղէ մը :

Հաց տալ ուրիշին = Բերնիդ պատառը այլոց կը
կերցնես :

Հաց սամակ մեկէ մը=Նոյն այդ անձէն կ'օդուխու :

Հաւ=Ծանր տկարութիւն և վիշտ է :

Հաւ մորել=Դժբաղդութիւնդ վերջ կը գտնէ :

Հաւերու խումբ=Նեղութեանց մէջ կ'ընկղմիս :

Հաւի խօսիլլ=Մահուան երկիւդ կայ :

Հաւ սակած=Ճաւերդ կ'անհետանան :

Հաւլիր=Թեթեւաբարոյ նշանած մը կ'ունենաս, և
կամ թեթեւ կշռող ամուսին մը:

Հեղեղ=Աւերածութիւն և զուլում :

Հիմ փորել=Բարեյաջող ապագայ :

Հիմ յանդել=Բնտանիքի քայքայում :

Հիւանդ տեսնել=Սնակնկալ տագնապ մը պիտի ու-
նենաս :

Հիւանդ տեսնել ինչզինիլ — Վշտի և տառապանքի
կ'ենթարկուխու :

Հիւանդը մեռած —Ծանր վիշտերու տակ կը ճնշուխու :
Հնդկահաւ —Ծուղակը պիտի իյնաս կնիկէ մը՝ եթէ
այր ես, իսկ եթէ կին եռ՝ այր մարդէ մը... աչալուրջ
եղիր, չըլլայ որ թակարթը իյնաս :

Հովիլ—Ցնծութեան աւետիս մը կ'առնես... չըլ-
լայ թէ ժամանակ անցնելէ վերջ տրտմութեան մար-
տիրոս մ'ըլլայ առածդդ:

Հովանոց—Եթէ այր ես կնոջմէ մը կը հովանաւոր-
ուխու, իսկ եթէ կին ես այր մարդէ մը... ի՞նչ տեսակ
հովանաւորութիւնն է, հասկնանք :

Հող փորել—Բաղդ կ'որոնես, սակայն շուտով պիտի
գտնես զայն ապահով եղիր... եթէ չկրցար մէկը գըտ-
նել, եկուր զիս գտիր :

Հոր պեղուած—Բայլերուդ առջեւ որոգայթ կայ
լարուած... զգոյշ քայէ մէջը չինաս աղուորս :

Հոր ցորենոյ լի—Սնապաւ գանձի և հարստութեան
տէր կ'ըլլաս... անաֆօռնով, ժառանգութիւնով թէ
ձակտի քրտինքով, անորոշ է այդ կէտը:

Հոր ցորի լի—Սնապաւ գանձ... բայց չուտելու
պայմանաւ, մէկ ծայրէն երբ ուտելու ըլլաս, անշուշտ
պիտի սպասի:

Հորի մեջ լինալ—Լարուած ծուղակի մը մէջ կ'եյ-
նաս... Աստուած ըլլայ օգնակնդ:

Հորը—Հիւանդութիւն, ցաւ, վիշտ և տառապանք:

Հրդեհ—Տունըդ հրմնալատակ կ'ըլլայ... մուխըդ
պիտի մարի, վախ զավալլը:

Հրեշտակ—Զէ թէ միայն քեզի, այլ բովանդակ երկ-
րին համար բարեգուչակ նշան է:

Հրեշտակ՝ տանդ մեջ լինանիքիդ վրայէն գժբաղ-

դութիւնը կը վերնայ և անոր կը յաջորդէ երջանկութիւնը:

Հրեշտակի հետ խօսիլ—Մեծամեծ բարիքներու կ'արժանանաս:

Հրացան—Կեռաւոր ազգականէդ կամ սիրելիէդ բարի լուր և կամ նամակ կ'ստանաս:

2

Զագ (բոյնոց եւ կենդանիներու)՝ Բարեյաջող և բարեգուշակ նշան է:

Զայն յսեղ—Յաջողութիւն և բարի լուր է...

Զենիք բոնեղ—Ամուսնական խոստում կուտաս:

Զենիք բոնուեղ—Նոր բարեկամ մը կ'ստանաս:

Զենիք յուալ—Անմեղութիւնդ պիտի ապացուցուի:

Զենիք վիրաւոր—Վնասի մը պիտի հանդիպիս:

Զենիքի մեջ ճարագրոնած—Ճիանալի ապագայ մ'ունիս:

Զիր—Ապագադ ապահովուած է:

Զի հեծնեղ—Փափաքիդ պիտի հասնիս անպայման:

Զիու յուուակ—Իրական և մեծ յոյս՝ ապագայի:

Զիկ յինալ—Փափաքդ անկատար կը մնայ:

Զի ատկած—Յոյսերէդ կը զրկուիս . . . և մուրատդ փորդ կը մնայ:

Զի ախորի մեջ—Մուրատիդ հասար . . . ուրախ եմ:

Զիւր ծամեղ—Անվերջ կը բարասուիս:

Զիւն—Արդար և հալալ վաստակ:

Զիւն տեղալ—Խաղաղութեան մէջ եմ:

Զիւն կարւիր—Արիւնահեղ կոիւ:

Զիւն դադարում—Խաղաղութեան վերահաստատում:

Զիւրուկ ուտեղ—Կեանքի բարուոքում:

Զիւնածաղիկ—Ուրախութիւն և ցնծութիւն պիտի պատճառէ քեզ ուրախալի դէպք մը . . . շաքարս չմոռնաս հաս հա՛:

Զորի մեջ իջնալ—Հակառակորդդ կը տկարացնէ քեզ:

Զոր ծաղկաւէս—Գանձերով կը բեռնաւորուիս . . . մեղք ես, պիտի կըիս ծանրութեան տակ . . . եկուր ինծի, բեռէդ քիչ մը թեթեւցնեմ քեզ:

Զորին վեր բարձրանալ—Հոգերէդ պիտի ազատիս:

Զուազեղ ուտեղ—Ծանր կերպով պիտի հիւնդանաս:

Զուկ—Զար լեզուներ վատ խօսքերով համբաւդ:

Կ'աղարտեն :

Զուկ եկեղ—Ծանր նեղութեանց կ'ենթարկուիս:

Զուկ մեծ—Ահարկու հակառակորդ մ'ունիս:

Զուկ փոքր—Անկարեւոր հակառակորդ մը կայ:

Զուկ որսալ—Հակառակորդներուդ վրայ յաղթա-

նակը կը տանիս:

Զուկ ուտեղ—Հակառակորդդ անկամգնելի կերպով

Կ'ընկճուի:

Զուկ բազեարիւ—Թշնամիներ շուրջդ պատած են:

3

Դամբար (շանկա) վառած—Փայլուն ապագայ:

Դամբար շիջուած—Գործի ձախողութիւն և սիրոյ անյաջողութիւն . . . ինչպէս եղած են ատենօք յիմար կոյսերը. մեր արդի կոյսերը? սակայն գեռ արեւը մայս ըլը չմտած իրենց լամբարները վառած . . . փեսայի կը սպասեն:

Դենջակ—Ամուսնական ձեռնարկ:

Դենջակ մեջին կապուած—Ազջիկ եղողը հարս կ'ըլլայ

իսկ երիտասարդ և կամ այրի մարդ մը՝ փեսայ... պիտի
հարցնէք թէ կանխաւ ամուսնացածներ ի՞նչ կ'ըլլան.
պատասխանը շատ պարզ է—անոնք ալ կրկին պիտի ա-
մուսնանան... հիմայ ալ հայելի մը պէտք է ամուսնաց-
եալ այրերուն ու կիներուն դէմքը մէջը զիտելու համար:
Դէկ—Յաջող ճանապարհորդութիւն, գործի կա-
տարնալ յաջողութիւն և սիրոյ մէջ յարատեւութիւն:
Դէկ կուրած—Ճանապարհորդութեան մէջ արկածի
հանդիպում. գործի և սիրոյ մէջ ճախողուածք:

Ճ

Ճագար—Հակառակորդդ քեզ դէմ կը տկարանայ...
հնդկահաւի մը պէս ուսեցիր հիմայ:
Ճախաճախուս—Որոդայթի մէջ կ'իյնաս. բոնէ ինք-
ղինքդ:

Ճակրայ զնալ—Յաջող ուղղութիւն՝ բոլոր բարի գոր-
ծերու մէջ... ճապատակէդ մի շեղիր:

Ճակրուդ—Հին սէրդ կը վերանորոգուի և կամ հին
առնելիք մը կը բումի... ասոր կ'ըսեն մետասաներորդ
ժամու յաջողութիւն:

Ճանա բազմարիւ—Կռիւ և աղմուկ... զգոյշ եղի՛ր:

Ճաշ ուտել—Հոգերէ կ'աղատիս և սիրոտ կը հանգս-
տանայ... փառք տուր նախախնամութեան:

Ճաշակ(հաղորդուրիւն)—Բարի գործերու մշտատեւ
յաջողութիւն... ինչ որ ամէն մարդու ալ փափաքն է:
Ճառ խօսիլ—Կը համբաւուիս... երանելի ես:

Ճերեալ(ո եւ է բան մը)—Բարեգուշակ վիճակ:

Ճղոցան(բրդապանակ) լեցուն—Զօրութիւն և նկարա-
գրի տոկունութիւն կ'ունենաս... միշտ այդպէս տեսնեմ:

Ճղոցան դատարկ---կը տկարանաս և կ'ըլլաս աննկա-
րագիր... ափսոս որ խրատ մտիկ չես ըներ:
Ճիւղ դաշտ—Զաւկի ծնունդ և գործի բարեյաջող
ընթացք:

Ճիւղ յորցած—Սիրելիի մը մահը և կամ գործի ճա-
խողանք:

Ճերեալիուղին—Նոր և անկեղծ սէր մը պիտի յայտ-

նուի քեզ... մի մերժեր, բարերազդութիւն կը բերէ
հետը:

Ճնճղուկ—Կամ զաւակ, մամ թոռ կ'ունենաս, և
կամ մերձակներէդ մէկուն ծննդաբերութեան աւետիսը
կ'առնես:

Ճրագ վառուած—Բաղդաւոր զաւակ կ'ունենաս:
Ճրագ մարած—Յոյսերդ կը փանան:

Ճօկան(սօփա)՝ Ծեծ պիտի ուտես և կամ պիտի ա-
նարգուիս մէկէ մը:

Մ

Մազ կորել—Սէրը կը խորտակուի: Նշանուած մը իր
նշանածէն ես կ'ըլլայ, և այր մը իր կնոջմէն կը բաժ-
նուի: Գործերը կը ձախողին և ընդհանրապէս դժբաղ-
դութիւններ տեղի կ'ունենան... ըլլայ որ մազերնիդ-
կարել տաք՝ ձեր երազին մէջ, ետքէն չեմ խառնուիր:

Մազ հիւսել—Խառնակ գործեր կ'ունենաս:

Մածան ուտել—Ապագադ ապահով է:

Մահաւերձ հիւսելու—Յոյսերդ կը կենդանանան:

Մանուկիւր խաղացող—Թեթեւ վրդովումներ կ'ու-
նենաս:

Մասունի համբուրել—Բարեկամէ մը օժանդակու-
թիւն կը գտնես:

Մատաղ ընել կամ ուտել — Բարեյաջող վիճակ կը ստանաս :

Մատանի՝ ոսկի — Իշխանութիւն, աստիճան և բարեբաղդ ամուսնութիւն... երեքն ալ գեղեցիկ բաներ են մանաւանդ վերջինը :

Մատանի արծար — Նեղութենէ կ'ազատիս... այս չափ միայն :

Մատանի կոտրած — Աստիճանէ կ'իյնաս և կամ ամուսնազուրկ կ'ըլլաս... հէլէ սա վերջինը հիշ չեղաւ :

Մատանի կորսեցնել — Սիրոյ խզում, կնոջ կամ ամուսնու մահ... ամենասոսկալի բան :

Մատուռ մտնել — Դժբաղդութեան հակառակը կ'ունենաս և բաղդը կը ժպտի քեզ... քիչ մըն ալ ինծի ժպտի նէ գէշ կ'ըլլայ արդեօք :

Մատուռի առջեւէն անցնիլ — Հիւանդութենէ կը բուժուիս :

Մարմարինե — Կարծր սրտով էրիկ մը, կամ կնիկ մը կ'առնես, և կամ կարծր գլխով մէկու մը հետ փափուկ խնդիր մը կ'ունենաս :

Մարզարիս — Մեծերէ շնորհ կ'ստանաս :

Մարզարտայելու մանեակ վզի վրայ — Մեծ փառք կը վայելես :

Մեխակ — Հիւանալի ապագայ մը կ'ունենաս... պիտի հիանայի ես ալ անոր վրայ՝ եթէ կիսահիանալի ապագայ մը պարզեւէր ինծի :

Մեղր ուտել — Հեռու ըլլայ վրայէդ... ծանր հիւանդութեան մը ենթակայ կ'ըլլաս... աւելի լաւ է որ քացախ խմես երազիդ մէջ քան թէ մեղր ուտես :

Մեռած ազգական մը — Նամակ կ'ստանաս :

Մեռելի յուղարկաւոր ըլլալ — Երկարակեաց պիտի ըլլաս :

Միւոն տեսնել — Զէ թէ միայն դու և ես, այլ և ամբողջ երկիրը ենեա կ'ըլլայ... ասոր ալ կ'ըսեն հանրային բարեբաղդութիւն. հաւանականօրէն աշխարհը յեղաշրջող նշանաւոր և աննախընթաց գիւտ մը տեղի ունենայ :

Մերկ ըլլալ — Մերձականներէ զրկանք կը տեսնես :

Մերձաւոր մը տեսնել — Բարի լուր մը կ'առնես :

Մրուրեան միջ մնայ — Նեղութիւններով կը շրջապատուիս :

Մժեղ բազմարիւ — Առատութեան մէջ կը լողաս... չմոռնաս որ կարդ մը խեղձեր ալ կան որոնք պարտքերու մէջ կը լողան :

Միս ուտել — Մի վշտանար բայց... յանկարծ պիտի հիւանդանաս. մահացու չէ մի վախնար կ'աղէկնաս, սակայն պիտի ստիպուիս քսակդ քիչ մը թեթեւցնել. է՛հ ինչ ընենք աւգ ազյէ գարս կիւն իշխն շիրա:

Միրզ ուտել — Անխուսափելի հիւանդութիւն :

Մուկ — Զեռքը ծուռ ծառայող ունիս և կամ դրամդ քաշողներ :

Մշակ բանեցնել — Օգնութիւն կը գտնես անյուսալի:

Մշուշ — Հոգերդ կը շրջապատեն քեզ:

Մոխիր — Պիտի նեղուիս:

Մուլ վառած — Բաղդաւոր զաւկի ծնունդ:

Մուլ մարած — Միրելիի մը մահը.

Մարախ — Բերքերու փճացում, սով և անօթութիւն... Աստուած հեռի արասցէ:

Մտրակ — Հակառակորդէդ հարուած կ'ընդունիս... եթէ կրնաս բարիքով մը փոխադարձէ՝ որ զայն գերազանցած ըլլաս տուած հարուածովէ:

Մատնոց — Փափաքածդ ձեռքիդ մէջ պիտի ունենաս... անոր ինչ ըլլալ դուն ինքդ լաւ գիտես:

Մեղու—Արդիւնաւոր կ'ըլլան տուած աշխատութիւններդ:

Մետափ—Յաջողութեամբ կը պսակուի ձեռնարկդ:

Մկրատ—Երիկ ու կնկան մէջ բանակուր. նաեւ երկու նշանածններու և ընտանեկան պարագաներու միջեւ:

Մուրացիլ—Անակնկալօրէն դրսմ պիտի առնես:

Մօրով ածիղել—Դժբաղդութիւն...կը վիլիս կոր, վա՛խ:

Մօրով սպիտակ—Դժբաղդութեան ներհակը, եթէ չեմ սխալիր բարեբաղդութիւն է:

Մօրով սեւ—Վայելուչ դիրք կ'ունենաս:

Մօրուաւոր տեսնել իմզինիր—Բաղդի կ'արժանանաս:

Մօրուաւոր կին կամ երեխայ—Հրաշալիօրէն բաղդի փոփոխութիւն... բնչպէս գիշերուան խաւարին կը յաջորդէ լոյսը, այդպէս ալ բնական օրէնքի մը նման ձեր ունեցած դժբաղդութեանց կը յաջորդէ բաղդաւորութիւնը... ուրեմն յարգանքներուս հետ ընդունեցէք իմ սըրտագին չնորհաւորութիւններս:

Յ

Յարդ—Բաղդէ զրկուիլ, չքաւոր ըլլալ... Անբաղձափ դժբաղդութիւն: Անկուտիններուն վրայ թիւ մըն ալ կ'աւելնայ. մենք կը ջանանք պակսեցնել, մինչդեռ մէկ կողմէն կ'աւելնան... վախճանը:

Յանցաւոր լլալ—Վնասի մը կը հանդիպիս:

Յարձակում զործել—Հակառակորդիդ կը յաղթես:

Յղկել (ո եւ կ բան մը) —Արկածները քեզմէ կը հեռանան:

Յղի կին—Անմիջական լուր մ'ունիս մէկէ մը որ ու-

բախութիւն պիտի պատճառէ քեզ... կ'երեւի խայիրի գործ է, առատ չաքար կ'ուզեմ, ըսեմ հա՛:

Յիմար—Խելացի մէկու մը խորհուդներէն կ'օգտուիս և բարեբաստիկ ամուսնութեան մը կը պատրաստուիս:

Յ

Նարինջ—Հիանալիօրէն գեղեցիկ կին մը կ'առնես, և կամ հարուստ ու գեղադէմ ամուսին մը ..., չորս հաւորութիւններս:

Նախիր(սխրին)՝ Բարեյաջող օրերու կուտակում... չար նազարներէ հեռու:

Նախակ գրել—Լուրի մը կ'սպասես, անկասկած բարի է: Նախակ սահնակ—Ուուրախացուցիչ լուր մը կ'առնես: Նախակ բացուած—Եթէ բանտարկեալ մ'ունիս պիտի արձակուի:

Նապատակ—Տկար հակառակորդ մ'ունիս որ չկրնար վնասել քեզ:

Նապատակ որակ—Անձնական գործի մը մէջ յաղթանակ կը տանիս:

Նարեկ Դարյալ—Աստուած մուրատդ կուտայ:

Նարս իսղակ—Բաղդդդ կը փորձես:

Նաւ ձամբորդութիւն մը պիտի ունենաս:

Նաւ խորտակուած—Յոյսերդ կ'ոչնչանան:

Նաւ ըեղնաւորուած—Նեղութիւն և հոգեր:

Նաւապէս—Ո՞եծ մարդէ մը վնաս պիտի կրես:

Նեղութեան մեջ ինչի—Հոգերէ կ'ազատիս:

Ներկարար—Ուուրիշներ պիտի շահագործեն քեզ:

Ներկուած ինչի—Մեծամեծ բարիքներու մէջ կը

ծփաս:

Նիզակ ձեռքի մեջ=Հակառակորդդ խոցել կ'ուզես:
Նիզականար ընել=Թշնամիդ ուժասպառ կ'ընես:
Նեցել մեկու մը հետ=Հեռաւոր ճամբորդ պիտի ըն-
դունիս:
Նուշ=Հաճելի հիւր մը պիտի ընդունիս:
Նշենի=Ապագայ բաղդաւորութիւն կ'ունենաս:
Նշենի ծաղկած=Փափաքներդ կ'իրագործութիւն:
Նուռ=Խոշոր ժառանգութիւն մը կ'ինաւ քեզ:
Նուռ ուտել=Առողջութիւն կը գտնես:
Նոնենի ծաղկած=Մեծամեծ բարիքներու կը տի-
րանաս:
Նստարանի վրայ լլալ=Մեծութիւն և փառք...և
յաւիտեանս յաւիտենից ամէն:

❖

Շազանալ=Տանդ վէճերէն պիտի նեղուիս:
Շուն=Հաւատարիմ բարեկամ մը կ'ունենաս:
Շան հաջիւնը=Մէկէ մը կը յանդիմանուիս և կամ
կը չարախօսուիս:
Շան խածնելլ=Փորձանքի մը պիտի պատահիս:
Շուն սպաննել=Հակառակորդէդ կ'ազատիս:
Շապիկ աղտոս=Ժխուր և ձախող դէպքեր:
Շապիկ սաֆուր=Բարեյաջող դէպքեր ու գործեր:
Շապիկ կարել=Յաջողութիւնդ կ'ապահովես:
Շապիկ հազնիլ=Հոգերու և նեղութիւնց մէջ կը
մտնես:
Շախար=Հոգերն ու վշտերը հետդ կը շաղախուին:
Շէնի շինել=Դիրքդ և ապագադ կանգուն կը մնան:
Շէնի քանրուած=Բնտանեկան յարկի քայքայում:

Շիշ անուշահոտութեան=Բաղդաւոր աղջիկ մը պի-
տի ունենաս...որ քսան տարին լրացնելուն պիտի ըլ-
լայ բաղդաւոր հարս մը, պարզեւելով քեզի տարի մը
վերջ բաղդաւոր թոռնիկ մը:
Շիշ ըմպելիխով=Կոկծալի և տխուր լուրեր կ'առնես:
Շիշ դատարկ=Խարուսիկ յոյսերով կ'օրօրուիս:
Շիշ ջրով յի=Ապահով և յարատեւ յաջողութիւն
կ'ունենաս, ամէն կերպ բարի գործերու մէջ:
Շղրայ=Բաղդդ կը կաշկանդուի...միջոցը խորհէ:
Շուկայ երթալ=Դէպի յաջողութիւն կ'երթաս:
Շուրջառուկը=Մշտատեւ յաջողութիւնկ'ունենաս:
Շուրջառով ծածկուիլ=Յածուերէ կը բժշկուիս:
Շոշազգես=Շուրջդ կնկան մը որոգայթը կայ լար-
ուած...քայլերդ զգոյշ առ:
Շուշան(ծաղիկ)=Պայծառ ապագայ...խերը անիծեմ
տխուր ապագային:
Շողեկառ=Արագորէն կը յառաջդիմես:

❖

Ոչխար մերմակ=Կոկիկ հարստութիւն պիտի ունենաս:
Ոչխար մեռ=Անյաջողութեան կ'ենթարկուիս:
Ոչխար մորքած=Զախարդութիւններդ վերջ կը
գտնեն:
Ուկի առաս=Զեռնարկներուդ մէջ կը յաջողիս և
մեծամեծ շահեր կ'ունենաս:
Ուկի ժամանցոյց=Մանչ զաւկի մը տէր կ'րլաս:
Ուկի մանեակ=Նիւթական կարեւոր ձեռնտուու-
թիւնով մը կ'օժտուիս:

Ուկեղէն զարդ=Նիւթական ակնկալութիւն մը կը
 յուսաս տեղէ մը...դիմէ և պիտի յաջողիս :
 Ուկոր=Ուրախութիւն :
 Ուկոր կրծել=Հաճոյք մը պիտի վայելիս :
 Ուպ թափել=Հոգերդ կը ցրուուին :
 Ուպ ժողուել=Հոգերդ կը կուտակուին :
 Ունաւան հազնիլ=Ճամբորդութիւն ունիս :
 Ունաւան հանել=Ճամբորդ պիտի ընդունիս :
 Ունաւան նոր=Նոր սիրելի մը կ'ունենաս :
 Ունաւան հին=Սիրականդ քեզմէ կ'ուծանայ :
 Որբ=Աղքատութեան սկզբնաւորութիւն :
 Որբեւայրի=Տիսուր վախճան :
 Որբ խնամել=Պատրաստուէ նախախնամութեան բա-
 րիքն ընդունելու :
 Որս որսալ=Հարստութիւն դիզել :
 Որսը փախցնել=Ունեւորութենէ զրկուիլ :
 Որտորդ=Հին հակառակորդ երեւան կ'ելլէ :
 Ուշ=Բարեյաջող դէպք :
 Ուշ մորքել=Բազդդ կը ոտնահարես :
 Ուխսի երբալ=Փափաքներդ պիտի կատարուին :
 Ուղտ=Քինախնդիր մարդու մը հետ պիտի տեսնուիս
 ...չտեսնուիս ալ նէ կ'ըլլայ :
 Ուղտը երբ խածնէ=Նախանձորդէդ կը վնասուիս :
 Ուռենի=Մեծամեծ յառաջդիմութիւններ պիտի ու-
 նենաս, պիտի բարձրանաս և շատերը պիտի ընդունիս
 շուքիդ տակ :
 Ուռենի յորացած=Նիւթականդ կը վտանգուի :
 Ուռենիի վրայ եղալ=Անվտանգելի յաջողութիւն :
 Ուռենիի ներքեւ ըլլալ=Մեծ մարդէ մը կը հովանա-
 սորուիս :

Ուրագ զործածէլ=Ամէն կերպ դժուարութեանց կը
 յաղթես :

Ուս(նուազ)=Հարստնեկան պատրաստութիւն :
 Ուսիկան=Հակառակորդդ քեզմէ կը հեռանայ :

2

Զամի ծառ=Կեանքի երկարութիւն, և ապագայ
 երջանկութիւն :

Զամիչ=Հաճոյասէր կին մը և կամ այր մը կ'ու-
 նենաս :

Զամիչ ուտել=Անկողին պիտի իյնաս :
 Զինարի ծառ=Մեծութեան կը հասնիս :
 Զիրօց ուտել կամ զնել=Հոգերդ կը ծանրանան :
 Զոր թան=Անցողակի հիւանդութիւն մը պիտի ան-
 ցընես :

Զոր քոր=Երես գարձուցած անձիդ հետ պիտի
 հաշտուիս :

Զուան=Պատրաստուէ ճամբորդելու :
 Զուան կորել=Արկած մը պիտի անցընես :
 Զինա(շոգենաւի պարան)=Շոգենաւով ճամբորդու-
 թիւն մը պիտի կատարես...Տէրը հետդ ըլլայ :

3

Պաղ ջուր խել=Կեանքդ կ'երկարի՝ բարւոք ապա-
 գայով :

Պայտ=Ապահով յաջողութիւն և յաջող ուղեւորու-
 թիւն :

Պանիր ուտել=Նեղութեանց պիտի հանդիպիս :

Պառաւ=Նեղութեան կ'ենթարկուիս :

Պատ շինել=Բարեյաջող գործեր :

Պատ ժանթել=Ընտանիքի քայքայում և ձախող գործեր :

Պատ ծեփել=Բարեկեցիկ վիճակ կ'ունենաս :

Պատի վրայ նատի=Բարձրութեան կը հասնիս :

Պատէ մը վար իշնալ=Վնասի մը պիտի հանդիպիս :

Պատանի=Մահուան վտանգ . մերձակայ հիւանդի մը վաղահաս մահը կը տեսնես :

Պատանիուած տեսնել ինչինիլ=Տագնապալից վիճակի մը պիտի ենթարկուիս :

Պատարագ տեսնել=Ապագայ կեանքի ապահով վիճակ :

Պարիսպ=Ծանր հոգեր կ'ունենաս :

Պարիսպ ժանրուած=Հոգերդ կը փարատին . և ամէն կերպ գժուաբութեանց կը յաղթես :

Պար դիտել=Կոփեի մը պիտի միջամտես :

Պարել=Գիրկ գրկի կրիւ մը պիտի մղես . . . ալլրտա զաղանըն ձանը յրգունուա կ'ըսէ առածը :

Պարկ լեցուն=Գրպանդ կը լեցնես . . . ուրախ եմ, բաղձակի է որ տեւական ըլլայ քու այս վիճակդ :

Պարկ պարագ=Բսակդ կը հալի . . . արգահատելի է վիճակդ :

Պարտէզ ծաղկալից=Բարգաւած վիճակ մը կ'ունենաս . . . անոր տեւականութեանն համար բարեմաղթող եմ:

Պարտէզ յորացած=Բնտանեկան գժբաղդութիւն :

Պղպել=Լաց և կոկիծ կ'ունենաս . . . ցաւակցութիւններս :

Պասի ծաղկեայ=Ազգականի մը և կամ բարեկամի մը յուղարկաւոր կ'ըլլաս :

Պասի դասինէ=Մեծ համբաւ կ'ստանաս և կը փառաւորուիս :

Պասկուիլ=Կատարեալ բաղդաւորութիւն կ'ունենաս:

Պնակ պարագ=Փափաքներդ չեն իրականունար:

Պնակ լեցուն=Փափաքներդ կ'իրագործուին :

Պատկեր=Սիրելիի մը այցելութիւնը կ'ընդունիս :

Պատունան=Լոյս մը պիտի ծագի քեզ և տիրութիւնդ պիտի փարատի :

Պատառաբաղ=Անակնկալ վաստակ մը ունիս :

Պատերազմ=Լաղաղութիւնը կը տիրէ տանդ մէջ :

Պտուդ յաղել=Նորանոր բարիքներ կը վայելես :

Պտուդ ուտիլ=Մահացու հիւանդութիւն :

Պտուդ ժողուել=Հոգերդ կը բարդուին :

Պտուդ յոր=Գործերդ կը վատթարանան :

Զ

Զահ՝ վառուած=Բաղդաւոր զաւկի ծնունդ :

Զահ՝ մարած=Ընտանեկան դժբաղդութիւն :

Զաղացի=Բարեյաջող գործեր :

Զաղացի դարարած=Ընտեսական անձկութիւն :

Զաղացի աւերուած=Ընտանեկան քայքայում :

Զաղացի կիսաշին=Գործերդ կը կաղան :

Զաղացպան=Կւեւաբեր լուր մը ունիս :

Զղիկ=Գաղտնիք մը պիտի յայտնուի :

Զուր մաֆուր=Յստակ բաղդ կ'ունենաս :

Զուր պղտոր=Երջանկութիւնդ կը խաթարուի :

Զուր սառած=Բոլոր շահու աղբիւրներդ կը ցամքին :

Զուր խոնիլ=Տըտմութենէ կ'ազատիս :

Զրի մեջ լողալ=Հոգերդ կը թեթեւնան։
Զորի=Անզաւակ կը մնաս և կամ ապարդիւն գործերով կ'զբաղիս։
Զորի բեռնաւորուած=Շահաւէտ գործեր պիտի ընես։
Զրինր=Բաղդդ անսպառ է։
Զրինր ցամաֆ=Անյաշող բաղդ ունիս։
Զուր՝ վազուն=Շահաբեր գործերու կը ձեռնարկես։
Զրի մեջ խղուիլ=Պարտքերու մէջ խղուիլ և
անանկանալ։
Զրինրի մեջ իջնալ=Թակարթի մէջ կ'իյնաս։
Զրինրը իջնալ=Հակառակորդդ կը տապալէ քեզ։

¶

Ուհան (փեսղիկն) բաղել=Բաղդաւոր զաւակ մը պիտի ունենաս։
Ուհան հոտուել=Բարի լուր կ'առնես։
Ուումբ=Վատանգի կը հանդիպիս։
Ուումբի ձայն=Զարագուշակ լուր մը կ'առնես։
Ուուս տեսլել=Զարագուշակ դէպք մը տեղի կ'ունենայ։
Ուում խմել=Փորձանքի մը կը հանդիպիս։

¶

Սագ՝ խմբով=Անակնկալ շահ և բարեյաշող վիճակ։
Սագ որսալ=Յաջող գործերու կը ձեռնարկես։
Սազը երբ թոի=Անյաջողութեան կը հանդիպիս։
Սազի միս ուտել = Ծանր կերպով պիտի հիւանդանաս։

Սազի ձայն շեկ=Սիրելիի մը մահուան գոյժը կ'իւմանաս։
Սազոր ուտել=Հիւանդութիւն մը պիտի կրես։
Սազոր բաղել=Բարի գործերուդ կ'արդիւնաւորուին։
Սազոր չոր=Գործդ պիտի վտանգուի։
Սանձ=Հրամանի մը անսալով վնաս պիտի բերես
քեզ։
Սանձը=Անկանոն վիճակ մը պիտի ստեղծուի քեզ։
Սանձանէ անցնիլ=Փորձանքներէ կ'ազատիս։
Սաղաւարտ զլիսին=Մեծութիւն և պատիւ կ'ստանաս։
Սայլ՝ բեռնաբարձ=Հոգերով կը ծանրաբռնուիս։
Սայլին եզներ շուրած=Նիւթական օժանդակութիւն
մը կ'ըլլոյ քեզ։
Սայլի վրայ նատիլ=Ծանր հոգերու կ'ենթարկուիս։
Սանդուղ=Պատուի և աստիճանի բարձրացում։
Սառոյց=Սին յոյսեր կը տածեռ։
Սառոյց ուտել=Դառն վիճակի կ'ենթարկուիս։
Սասանայ=Յանցանքի մը մէջ կը բռնուիս և վնասի կ'ենթարկուիս։
Սարի վտայ եղաղ=Յաղթական կը հանդիսանաս։
Սարդի ուտայն=Թակարդ մը կը լարուի քեզ։ Զգոյց
եղիբ։

Սախոր՝ պարապ=Հարստութենէ կը մերկանաս։
Սախոր շեցուն=Յաջողութիւնդ ապահով է։
Սեխ ուտել=Անկասկած պիտի հիւանդանաս։
Սեղան նատիլ=Բարեյաջող վիճակ կ'ունենաս։
Սեղան փայտէ=Անտարբեր վիճակ մը։
Սեղան՝ եկեղեցւոյ=Բարեյաջող վիճակով ապագայ։
Սենեակ=Բնտանեկան հանգստաւէտութիւն։

Սենեակ շինել=Բնտանիքին ապագան ապահովել:
Սենեակ բանթել=Ապագադ կը վտանգուի, և կամ
կնոջ մէդ կը բաժնուիս :

Սեւեր հազնիլ=Տխրութեամբ համակուիլ :

Սիւն կանգուն=Յոյսերդ կը զօրանան :

Սիւն տապալած=Յոյսերդ կը չքանան :

Սոխ և սիսոր=Կոկիծ և վիշտ :

Սուր=Կամքի զօրացում :

Սիսեռ=Նախանձորդներդ կը շատնան :

Մոռուակ պարապ=Յոյսերդ կը փճանան :

Մոռուակ լոցուն=Յոյսերդ կ'աւելնան : Զեռնարկ-
ներդ կը յաջողին և փափաքներդ կ'իրականանան :

Ա.

Վագր=Ահարկու թշնամի :

Վագր որսալ=Թշնամին ընկճել :

Վախնալ՝ բանե մը—Օգտակարութիւն և շահ :

Վառեակ—Ո և է բանէ մը կ'ուրախանաս :

Վարազ=Վտանդ մը պիտի անցնի գլխէդ:

Վարազ սպաննել=Վտանդը քեղմէ կը հեռանայ :

Վարդ բաղել=Ամուսնութիւն և հարսանիք :

Վարդ հոսուել=Զաւակներով կը շրջապատուիս :

Վարդ փնջել=Կը հարսանաս :

Վարդեր զոյնզոյն=Անկեղծ և ձշմարիտ բարեկամ-
ներդ կ'աւելնան :

Վարդենի սնկել=Յաջող գործերու կը ձեռնարկես :

Վարդապէս=Գործերդ դէպի բարին կ'առաջնոր-
դուին :

Վարդապէսէ օրհնուիլ=Առողջութիւն կը գտնես:

Վարժարան=Բարեյաջող ապագայ կ'ունենաս:

Վարձու տուն=Անհաստատ ապագայ:

Վերեակ՝ մայուր—Բարի և առաքինի կին մը կ'առ-
նես:

Վերեակ՝ անմայուր—Առն և կնոջ մէջ անհամաձայ-
նութիւն, վէճ և բաժանում:

Վիրաւորել=Յանդուգն գործերու կը ձեռնարկես:

Վիրաւորուիլ=Հակառակորդդ քեզ կը յաղթէ:

Վիճակ բաշել=Բաղդդ որոշուած է, գեղեցիկ ապա-
գայ պիտի ունենաս:

Վիշապ տեսնել=Ահարկու թշնամի մը ունիս:

Վիշապ սպաննել=Հակառակորդդ կը յաղթուի:

Վանի=Բնտանիքիդ անդամներէն մին կը բանտար-
կուի և վիշտով կը համակուիս:

Վառարան=Բաղդդ կը բռնկի, յաջողութիւնդ ան-
կասկած է:

Վառոդ=Առջեւդ ծանր փորձանք մ'ունիս, քայլերդ
գգոյշ առ:

Վանդակ=Բանստ կը մտնես:

Վարագոյր=Գաղտնիք մը ունիս որ պիտի յայտ-
նուի... «Զիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեցի»:

Վարունգ=Ստորին մարդու մը հետ գործ մը պիտի
ունենաս:

Վարժիի=Տղեղ պատահարներու կը հանդիպիս, և
անհաճոյ դէպքերու ականատես կ'ըլլաս:

Վերարկու=Կոնակդ տաքցնող մը պիտի ունենաս:

Վերի=Վիշտ մը պիտի ունենաս:

Վիժում=Յուստկուր պիտի ըլլաս և պիտի տա-
ռապիս:

Տազ զրուխ (fkl) — Անխուսափելիօրէն ձախորդութեան կը հանգիպիս:

Տախտակ — Ծանր հոգ մը պիտի ունենաս:

Տաճար — Բնտանեկան բարեկարգ վիճակ կ'ունենաս:

Տաճար՝ յանրուած — Բարեկեցիկ վիճակ կը զբրկուիս:

Տակառ՝ պարապ — Ախնյոյսերով ժամավաճառ կ'ըլլաս:

Տակառ շեցուն — Փափաքներդ իրենց լրումին կը հասնին:

Տանձ՝ տեսնել կամ ուտել — Վիշտ և տկարութիւն:

Տանջել՝ մեկը կամ կենդանի մը — Բանէ մը անպատճառ պիտի մտահոգուիս:

Տանջուիլ՝ մեկի մը — Նեղութիւններէ պիտի աղամիս:

Տաշուած յար — Վիճակի բարելաւում կ'ունենաս:

Տաշեղ (քաղաշ) — Անբաւ հարստութիւն և գանձ:

Տաշ՝ ցրով չի — Կը բաղդաւորուիս:

Տաշ՝ կուրած — Բաղդդ կը խորտակուի:

Տեղախոյսուրիւն ընել — Օտար երկիր պիտի մեկնիս:

Skrskr — Բարեբաստիկ դէպք մը պիտի պատահի:

Skrskrի հետ խօսիլ — Անախորժ դէպք մը տեղի պիտի ունենայ:

Skrskr՝ զգեստաւորուած — Բնտանեկան երջանկութիւն կ'ունենաս:

Skrskr՝ փիզօնով — Տխուր գոյժ մը կ'առնես:

Skrskr՝ վախճանած — Հիւանդութենէ կ'ապաքինիս:

Տիկիմի պմնուած — Գեղեցիկ բաղդի կ'արժանանաս:

Տիկիմի սպաւոր — Բաղդը քեզ պիտի հալածէ:

Տիկիմի հետ խօսիլ — Բաղդը քեզմէ անբաժան կ'ըլլայ: Տուն ծուխով յեցուած — Հոգերով կը շրջապատ-

ուիս:

Տուն շինել — Կ'ամուսնանաս և կամ տղադ կամ աղջկեր կը կարգես:

Տուն յանրել — Բաղդէն հարուած կ'ստանաս:

Տուն զարդարուն — Գեղեցիկ կին մը կ'առնես:

Տուն դատարկ — Կ'այրիանաս:

Տուն կահաւորուած — Անսպառ հարստութիւն կը դիես:

Տուն հիւրեցով չի — Մահ մը պիտի պատահի:

Տգրուկ — Արիւնաքամ թշնամի մը ունիս:

Տկվրիշ — Խարեբայ մարդէ մը կը վնասուիս:

Տկվրիշի հետ խօսիլ — Պատրանք մը կը դիմաւորես:

Տկվրիշի ձեռք համբուրել — Նիւթական մեծ վնասի կը հանդիպիս:

Տկվրիշի օրհնուրիւնն առնել — Օրուան հացի կարօտ միաս:

Կը Տապակ — Բաղդաւորութիւն կ'ունենաս:

Տապակով իւղ եռացնել — Կատարեալ երջանկութիւն կը վայելես:

Տրեխ (յարշի) = Դէպի աղքատութիւն կը քալես:

Րախ մարդ (ծիծաղող) — Վիշտով պիտի համակուիս:

Րաւպ (րեֆինեզ) ուտել — Ծանր հիւանդութիւն մը պիտի անցընես:

Րիկամի — Համով հոտով առեւտուր մը պիտի ընես և սրտի գոհունակութիւն պիտի զգաս:

Յ

Յախաւել(յալը սիւփիւրկսի) — Ընտանեկան բաղդաւորութիւն:

Յախ հաւաքել — Հարստութիւնդ կ'աւելցնես:

Յանի ընել — Ապահով և հաստատուն վիճակ կ'ունենաս:

Յեխ — Զրպարտութեան մը զո՞ն կ'ըլլաս

Յեխը իյնալ — Մեղքերով կը շաղախուիս:

Յեխէն եղալ — Անպարտ կը հռչակուիս դատի մէջ, և կամ քեզի հանդէպ եղած չարախօսութիւններուն մասին անմեղութիւնդ կը հաստատուի:

Յեխ շաղախել — կը զրպարտուիս և կը չարախօսուիս:

Յից — Յոյսերդ կ'ամրանան:

Յից՝ տեղէն հանել — Դժուարութիւններէ կը խուսափիս:

Յից ամրոցնել — Կանոնաւոր և հաստատուն վիճակ կ'ունենաս:

Յնցոյիներ հազնիլ — Անբաղդութիւնը կը տիրէ քեզ:

Յորեն — Խոռովութեան մէջ կ'իյնաս:

Յորեն ամբարել — Հոգերդ կ'աւելնան:

Յորեն ցանել — Հոգերդ քեզմէ կը հեռանան:

Յորենի արս — Վիճակդ կը բարուոքուի:

Յորենի որայ (skilhр) — Հաստատուն վիճակ կ'ունենաս:

Յուղ — Զօրեղ հակառակորդ մը կունենաս.

Յուղ մորուած — Հակառակորդդ պարտուած է:

Յող — Կեանքի կատարեալ ապահովութիւն կ'ունենաս:

Յողուն (տունկի) — Բարեկեցիկ վիճակի կը տիրանաս:

Փ

Փայց կտրել — Շահաւէտ գործի կը ձեռնարկես: Փայց ըեռցնել կամ դիզել — Կարողութիւնդ կ'աւելնայ: Փերակ — Բարեյաջող ապագայ կ'ունենաս: Փերակ դատակ — Յոյսերդ կ'ոչնչանան: Փերայ նոր — Բարելից վիճակի կը համանիս: Փոյր դրամ — Վիշտերով կը համակուիս: Փողի ձայն — Ուրախալի լուր մը կ'առնես: Փոյր տուն — Ապրուստդ կը դժուարանայ: Փուշ շատ — Թշնամիներով կը շրջապատուիս: Փուշ յաղել — Թշնամութիւնները կ'անհետանան: Փուշ յարել — Երկիւզներդ կը փարատին: Փուշ մտած մարմնորդ մէջ — Թշնամիէդ վնաս պիտի

համնի:

Փտած միրզ — Տանդ վտանգ կ'սպառնայ: Փտած փայց — Խոր ծերութեան պիտի համնիս: Փրփրած ծով — Զօրաւոր հակառակորդ մը կ'ունենաս: Փեղոն սլու — Դատաստանի կ'ենթարկուիս: Փիղոն ծաղկեայ — Դատիրդ մէջ կը շահիս: Փիղ — Մեծ մարդու մը պիտի ներկայանաս: Փուս — Փորձանքի մը մէջ պիտի ձգեն քեզ: Փուռ վատած — Ապահով վաստակ կ'ունենաս: Փուռ պաղ — Ունեւորութիւնդ վտանգուած է: Փուլ — Սնութի խոռովով ժամավաճառ կ'ըլլաս: Փորորիկ — Կոխու և աղմուկ:

Ք

Քած շում — Վնասսակաբ թշնամի մ'ունիս: Քաղաք տեղնել — Խոռովութեանց մէջ կ'ընկղմիս:

Քար ժողովել—Բամբասանքի կենթարկուխիս:
 Քարի զարել ոսքը—Արգելքի մը կը հանդիպիս:
 Քար նետել—Հակառակորդիդ կը դիմաղրիս:
 Քար ցցուած—Թշնամիդ դէմդ կ'ելլէ:
 Քարող յել—Թշնամիդ կ'ապառնայ քեզ:
 Քացախ—Դառն խօսքեր կը լսես:
 Քացախ խմել—Մերձաւորիդ մէջ մահ կը պատահի:
 Քնանալ—Կը յետադիմես գործերուդ մէջ:
 Քունի արքենալ—Յառաջդիմութեան ճամբուն մէջ ես:
 Քօրօթ(փոքր լուն)՝—Անվնասս թշնամի մ'ունիս:
 Քօղառոր հարս—Բարեկեցութիւնդ կ'ապահովուի:
 Քասի պարապ—Զախորդութեան կը հանդիպիս:
 Քասի լեցուն—Ապագադ կ'ապահովես :

❶

Օդի մէջ սաւառնիդ—Կը բարձրանաս . . . մաշալլա՛հ,
 մաշալլահ :

Օդ պայծառ=Բարի լուր մը կ'առնես և կեանքդ
 բարօրութեամբ կ'անցնի:

Օդ անպանած եւ խաւար—Տխուր լուր մը կ'ստանաս
 և օրերդ տիսրութեամբ կ'անցնես . . . դժբաղդութիւնները
 մեզմէ անբաժան են սիրելիս, պէտք է տոկալ:

Օդ փորորկալի—Վէճ և կոիւ անպակաս պիտի ըլ-
 լան շուրջդ, փոթորկոտ օրերով պիտի անցնես կեանքդ
 . . . համբերութեամբ միայն կրնաս յաղթել :

Օժիս—Մեծ և առատ գումար մը կ'ստանաս . . . արդ-
 եօք չե՞մ կրնար ձեռնտուութիւն մը յուսալ :

Օքեալ նսիդ—Աստիճանդ կը բարձրանայ:
 Օքեալի վար իջնալ—Աստիճանէդ կը խոնարհիս:

Օծում տեսնել կամ օծուիլ — Մեծ շնորհներու կ'ար-
 ժանանաս:

Օձ տեսնել—Գործերդ շատ վատ հանգամանք
 մը կ'առնեն:

Օձ տանի մէջ—Ընտանիքիդ մէջ խոռվութիւն տե-
 ղի կ'ունենայ:

Օձը անկողնի վերեւ—Կիսդ քեզի կը թշնամանայ:

Օձը երբ ետեւէդ զայ—Թշնամիդ քեզ կը հետապնդէ:


Օձի խայրուանը—Թշնամիդ քեզ մահ կ'սպառնայ:

Օձ ապանել—Թշնամիդ մահացու հարուած կուտաս:

Օղակ—Բաղդդ կաշկանդուած է:

Օղ—Պարզեւ մը կ'ստանաս և շնորհք կը վայելես:

Օղի—Տրտմութիւն, վիշտ ու կոկիծ կ'ունենաս:



—Ի՞նչ իրաւունք ունիք պարոն, իմ շնորհներս վայելել՝ ա-
 ռանց վճարելու:

=Բայց չէ՞ որ անուշիկս, լուսինն ալ կը վայելէ մեր բովան-
 դակ շնորհները . . . ծրի:

ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐ...

Կ'ԱՐԺԷ ԼՍԵԼ... ԵՒ

ՄԱՆԱՀԱՆԴ ԳՈՐԾԱԴՐԵԼ

Բերնի հիւանդուրեանց մասնագէս եւ ծանօթ առամբարոյ Տօֆք. **ԱՂԷՔՍ. ԷՔՄԷՔՃԵԱՆ** կ'ըսէր օր մը հետեւալ խօսերը՝ զորս Կ'ԱՐԺԷ ԼՍԵԼ ԵՒ ՄԱՆԱՀԱՆԴ ԳՈՐԾԱԴՐԵԼ.

«Երանը միերապներու բոյն մըն է, մարդիկ առողջ կ'ըլլան միմիայն առողջ ակռայներով, ակռայները զարդի համար չեն, այլ մարդոց առողջուրիւնը պահպանելու համար։ Երէ չենք ուզեր խանգարել մեր սամսկին եւ աղիբներու հրաշալի կազմուածքը, պէտք է անպայման եւ առանց ժամանակ կորսնցնելու դարմանենք մեր ակռայները։ Անզիացի նշանաւոր Բրօքիկոր Սմիք ըսած է։ «Երկար ապրելու համար պատառը երկուուն և վեց անգամ ծանել պէտք է։ Կարենալ ծամելու համար պէտք է ունենալ ակռայներ, ու մանաւանդ առողջ ակռայներ։

«Ամենեն խորշելի եւ ամենասարսափելի բանն է, պարոնի մը կամ օրիորդի մը փտած ակռայներեն արտաբուրող զետ հոտք. երբ կնոջ մը բերանը կը հոտի, իրաւունք ունի այրը ձգելու զայն»։

Ուրեմն Պարունակուր, Տիկիններ և Օրիորդներ, Զեր ակռայնելը խնաւելով դարմանել տաղու համար ամենամեշօրհել դիմեցիք»։

ԷՄԻՆ-ԷՅՈՆԻ, ՆԵՑՏԵ ԽԱՆ, ԹԻՒ 3

ԱՏԱՄՆԱԲՈՅՁ ՏՔՔ. ԱՂԷՔՍ. ԷՔՄԷՔՃԵԱՆԻ

Ուր պիտի գտնելք պէտք եղած գոհացումը

ԱՐԱԳՈՒԹԻՒՆ ԵՒ ՃԵԴԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹՈՍՖԻԵՒ

Զ. ՊԵԿԻԿԵԱՆ ԵՒ Մ. ՊՈՆՃՈՒՔՃԵԱՆ

Սրանպոյ, Օրօքտի Պաք Վաճառատան մօս (Ա. Վազրք խանի դէմ) Շիրին խանի ներքեւ թիւ 18

Ճոխ տեսակ շապիկի. գրավաթի, հոտեղններու, հոտաւէտ օճառներու, կոճակ ներու, եւալին.

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ
Վ. Ա. Ճ Ա Ռ Ո Ւ Ի Մ

ԳԻՆԵՐԸ ԴԻԿՐԱՄԱՏՉԵԼԻ

ԾԱՆՈԹ. — Մեծաբանակ զնողներու բացառիկ զեղջ։ Յանձնարարութիւնի փուրով եւ նշուրեամբ կը կատարուին։

Ուզուած չափով շապիկի ապարանինք կ'սացուին։

ԲԱՂԴԱՑՈՅՑ...

ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՅԱՏՈՒԿ

ԱՌԱԾ.—«Զուրնատան փէշըքի չըգմագ նէ չըզարսա բաղդընա»:

Պարո՞ն,

Այժեւնիդ զոցելով համեզիք ձեր ցուցամասը դնել ու եւ հցի մը վրայ . . . եւ համակերպեցիք ձեր ունենալիք բաղդին:

Ա	Բ	Գ	Դ	Ե	Զ
Է	Ը	Թ	Ժ	Ւ	Լ
Խ	Ծ	Կ	Հ	Զ	Ղ
Ճ	Մ	Յ	Ն	Շ	Ո
Չ	Պ	Ջ	Ռ	Ո	Վ
Տ	Ր	Ց	Ւ	Փ	Ք

(*) Նախընթաց տարուան ԱՆԿՈՒՏԵՆԵՐՈՒ ՏԱՐԵՑՈՅՑԻՆ մէջ դրուած Աղջկանց թաղդացոյցը խիստ համելի տպաւորութիւն մը ըլլալով, յարգելի ընթեցողներու պահանջով հարկադրուե-

Շատ կը ջանաս բարձրանալու բայց ի զուր, միշտ կը խրիս դէպի վար. ունիս նաեւ նախանձորդ մը որ կ'ուզէ քսել ճակտիդ մուր, բերելու համար թաւալ գլոր՝ գլխի վայր. չեն յաջողիր բարի գործերդ և կ'երթան անոնք միշտ ձախորդ, զի դու կ'առնես քայլերդ ճամբաներէ խորտուբորտ . . . պէտք է ուղղես դու այդ քայլեր, Ագրգուելու համար՝ կարդ մ'անօթի գայլեր։ Նախ պէտք է ապահովել հացն ու ապուրը և ապա ձեռնարկել ուտելու . . . անուշապուրը. սէրն ու հացը մէկ մէկու չեն համընթաց՝ նախ պէտք է գոհացնել փորը և ապա վրայէն ուտել պտուղ մը . . . թաց. մի՛ վշտանար սակայն, բաղդդ կապուած է քու սիրոյդ հետ, թէ կարենաս հրաժարիլ յիմար սէրէդ՝ պիտի ըլլայ ձախորդութիւնդ անհետ. պիտի քակուի կապուած բաղդդ ու պիտի ըլլայ Աստուած քեզ հետ. կը բացուին առջեւդ յաջողութեան դռները լայն, ու կը վայելես պերճանքն աշխարհիս ունայն. պիտի ունենաս անհամեմատ երջանիկ կեանք, ու պիտի առնես ընկերուհի մը որ պիտի տածէ քեզ ամէն խնամք. շատ աղուորիկ ու կըս կըս, թօմապուիկ ու համեստուկ՝ առնելիք քու այս կինդ պիտի բերէ չորս հատ ձագուկ, կէսը արու ևկէսն ալ էգ. աղջիկներդ պիտի ըլլան շատ շփացած ու տղաքդ ալ պիտի

ցանք այս տարի բոլորվին նոր եւ ինքնատիպ աղջկանց բաղդացոյցի մը հետ զնել նաեւ երիտասարֆաց յատուկ բաղդացոյց մը, ինչպէս նաեւ լիակատար երազահան մը՝ ի պէտս մեր շնորհալի եւ պատուական երիտասարգներուն եւ մանաւանդ շնորհագարդ ու պատուականագոյն օրիորդներուն:

ըլլան խրոխտ ու սէդ. պիտի դիզես անսպառ գանձ, ու
պիտի բնակիս մի մեծ ապարանք. վակոններ, նաւեր,
պիտի բեռցնեն անունիդ ապրանք. գործարանները չպի-
տի կրնան հասցնել քեզ ապսպրանք. քեզ համար պիտի
ունենենաս օթօ մը անձնական ու պիտի վայելես չքնա-
ղադպյն օրեր պատուական. մինչեւ որ մանես տարիներու
բեռւան տակ ու երթառ հանդչիլ Շիշիկի բուրումնաւէտ
շիրմին տակ :

Երանելոյն Աշոտի Այծունիին . . . վիճակն է :

F

Զորս անդամ հիւանդացար, ու չորս անդամին ալ
կատուի մը պէս չորս ստքի վրայ կեցար. չորս անդամ
նշանուեցար ու չորսէն ալ ետ կեցար. պօյէդ խիստ շատ
վեր բարձրացար. ծառերուն վրայ մազցեցար, խոնարհ
մարդիկ միշտ հեգնանքով ընդունեցար...մեծ եմ կ'ըսես
մեծ կը ջարդես ու կը բրգես, սակայն դիտեն ուրիշները
թէ ո՞վ է մեր Մըսթըր Բաթաթէս...Քու անցեալիդ մա-
սին այսչափ. քիչ մ'ալ խօսինք ներկայէն. յաջող է գոր-
ծըդ, կը զարնես միշտ աջէն ձախէն՝ կայէն չիկայէն.
հաց կը հանես ցամաք քարէն ու կը վազես փորդ տըն-
կած' շուկայէն. ամէն ուրեք համրաւ ունիս դործունեա-
յի. համբաւ մ'ալ նաեւ հովարտայի. քու այս վերջին
հանդամսնքով չես կրնար բռնել հնչիւն առարկայէն.
ունիս յոռի յատկանիշ մ'ալ, կը բորբոքիս պղտիկ բանէ
ու կը դարձնես կենցաղդ անլի. կը խորհին հարուստ ծը-
նողքը աղջկանց՝ որ երբ տան քեզ աղջիկն իրենց, գու-
ցէ պատահի արկած մը ցաւալի...կրնայ օր մ'ալ նօպակ
բռնել ու աղջիկնուն փորձանք մը բերել։ Խիստ շատեր

կան աղջիկ տուող, բայց միջակէն քիչ մը վար սա-
կայն քիթդ միշտ ալ բարձր է, չի խոնարհիր մին-
կայն քիթդ միշտ ալ բարձր է, չի խոնարհիր մին-
կայն քաղաքավայր, սակայն կուտա՞ն նայինք հէլէ
կրթեալ քաղաքավայր, սակայն կուտա՞ն նայինք հէլէ
մարդու մը որ կը նմանի Պօնտացի մը՝ մակուկավայր: Պէտք
է ճանչնաս նախ ինքինքդ, ապա առնես քեզ կին
յարմար, կնոջդ ուսման չափը՝ քեզմէ պակաս, կրտսե ալ
առատ պէտք չէ քեզի՝ որ չըլլայ կոփւը տունէն անպա-
կաս, առանց օժիտի կին մը կ'ուղես որ սիրէ քեզ, չոյէ,
գգուէ, նոյնիսկ քեզի գարձի բերէ՝ խելաքերէ: Անա այս
է քու ապագատդ, պիտի առնես կին մը խելօք՝ բայց աղ-
քատ, աղուոր, գիրուկ ու հածելի, աւլէ, սրբէ, կարէ,
կարկտէ, եփէ թափէ՝ համով հստով կերակուրներ, ոչ
շատ աղի ոչ ալ անլի: Երիկ ու կնիկ սէր ու մեղը պի-
տի ըլլաք ու կեանքերնուդ մէջ բնաւ օր մը չպիտի լաք,
քսան տարուան ընթացքին վեց հաւ զաւկի տէր կ'ըլլաք,
նաեւ խան ու արարթըման ձեր անունով կը կանգնէք,
մինչեւ ի խոր ծնրութեան կեանքերնիդ ալ կը կնքէք:
Բաղասմի եկայնական ջին վիճակն է:

9

Ապթրդ չի մնայ, ֆրանսական կաշիէն տոկուն
սուրաբ մունիս: Աղջկատես գացիր, ես ըսեմ քառասուն,
սուրաբ մունիս: Աղջկատես գացիր, ես ըսեմ քառասուն,
դուն ըսէ վախտուն հեղ, ոմանց հետ նշանուած մնացիր
կաղանդէն մինչեւ Յունիս, ու խզեցիր կապը՝ չգիտեմ
ի՞նչ խելքով մը հանձարեղ. ու ոմանց ալ եղար նշա-
նած մը անպաշտօն, կրիսելու համար այցերդ գարճեալ,
գօնեակ ձնկելու, անուշ կը կը ձեռքեր սեղմելով ը-
նելու բարտօն. միտքդ հասկցան ծնողքը շատերուն, վեց

զիրը դրին որ ալ չերթաս գաս, թունդ հանես սրտերը
իրենց հէ՛ք աղջիկներուն. վառեցիր սրտեր թուով ոչ
պակաս, աշխ քաշել տալով դժբախտ զոհերուն. հարուստ
ծնողքներ ներկդ հասկցան ու օձ մը տեսնելու պէս շատ
հեռու փախան. իսկ էմսափ ծնողք կարծելով թէ իւղ
կ'ելլէ քեզմէ՝ խոստացան տալ աղջիկնին որ պակսի հոգ
մը իրենցմէ. ուղածդ չտուին, տուածնին չառիր, մնա-
ցիր այսպէս խառթցած պայաթցած, քիթդ կոտրուած,
բարձրէն ինկած ցած։ Թէ որ ըլլաս անկեղծ ու բարի
մտքով, կը գտնես կին մը քեզի շատ յարմար. բայց
նայէ որ չունենայ ան ոչ հայր ոչ ալ մայր, երբ կ'ուզես
անպատճառ երթալ տուն փեսայ։ Փայլուն ապադայ ունիս
ըսեմ քեզ, աներ պապայէդ կ'ունենաս պարարտ մի գասա։
Կը վայելես երջանիկ օրեր մինչեւ այն օրը՝ երբ մարմնա-
ւոր աչօք թունորդիդ տեսնես։

Գասպարի հնակարկատին վիճակն է :

۹۷

«Դողում մը կայ Երուսաղէմ» կ'ըսէ Եզրվբոս մարգաւրէն . դղում մը՝ որուն մէջ կուտ չկայ, թէպէտեւ ըլլաս առատ կուտեր ժառանդած թիւյիւղ Մարգարէն : Ամփոփէ խելքդ եղիր մի լուրջ մարդ, ձգէ կիները ու կանաչ սեղան, տատէ՝ աշխատէ, ինչպէս որ կ'ընէ մեր ձեղունին սարդ . . . կը քամին արիւնդ կիներն ու խաղեր, նիւթդ կը հատնի ու կ'ըլլաս թշուառ, օր մըն ալ կը զրկեն քեղի սեւ հողեր . . . գեռ կեանք չվայլած՝ կտրիճ տարիքով, կը պառկիս նոճիներուն տակ՝ հօրդ ու մօրդ քով : Ամէն մարդու պէս տքնէ աշխատէ, մարգու կարգ անցիր կին առ կարգուէ՝ հասպ չի կլլած . . . Գուրու Զէշնէի գեռ չի մօտեցած : Զաւակ կ'ունենաս թուով եօթը հատ. վեցը

մանչ պիտի ըլլայ անոնց, իսկ աղջիկ մէկ հատ . տղոց-
մէկ հիսգը կ'ըլլան խայրսիզ . իսկ մէկը անոնց՝ պար-
ծանք հայ ազգիս, աղջիկդ ըսես թող Աստուած պահէ՝
հազարներու մէջ մէկ հատ է անդին . լաւ կրթէ ու մէծ-
ցուր, որ առնեմ ես զայն հարսնացու՝ մանչուս :
Դեռենիկի Դվնեցւոյն վիճակն է :

Դերենիկի Դվնեցւոյն վիճակն է :

b

Գրաւ կը դնեմ դու լաւ բաղդ ունիս, թէպէտեւ
դուն քուն ես՝ բայց բաղդդ է արթուն. կին պիտի առ-
նես հարուստ, գեղեցիկ, ձլվտուն՝ խօսուն, ժապտուն՝
զուարթուն. դրամօժիտ կը բերէ ան քեզի տառատ. տանտիւ-
կին մը պիտի ըլլայ՝ խնայող և շատ համարատ. լաւ գիտցիր
յարգը ու պաշտէ զինքը, հազարներու մէջ մէկ հատ է
ինքը. քեզի համար ըսեմ ես շիտակ, վիճակահանու-
թեան մեծ պարզեւն է զարկած. ինչ մարդիկ կան որ
կին կ'առնեն հանած ու վարած՝ հազար յիւնպիրէ ցատ-
քած ու վոթկած։ Վարդն առանց փուշի երբէք չկրնար
ըլլալ. այսպէս ալ դաշտը ձեզի համար չըլլար ծաղկուն
ու դալար, տուն ու տեղ զարդարուն, ճոխ ու փաթթամ
կեանք, բայց պիտի զրկէ ձեզ Աստուծոյ մը կամք՝ վա-
յելելու քաղցրութիւնը զաւակաց. փոխան անոր՝ բնու-
թիւնը պիտի ընէ ձեզ երկուքնիդ երկարակեաց. հոտուը-
տալով՝ աղա տուառու՝ մէկզմէկ, պիտի հասնիք մինչեւ
և հաս ձեռութիւն։

Սրբոյն Երաւանղայ առաքելածին քահանային վիճակն է :

Զ

Կորիճ ես ու արի, օրտով ալ բարի, իսկ խելքով
եման ես ճիպ ճիշդ ոչխարի. այսօր դէպի հիւսիս կը քա-
լես ու վաղը հարաւ. քառորդ ժամ առաջ իրաւունք
կուտաս մէկուն ու քառորդ ժամ վերջ կը հանես անիրաւ.
օր մը կը թքնես մէկուն երեսին ու միւս օրը զայն կը
լզուքուտես. մէկ օրը կը սիրուքտիս ճիմիփդ հետ ու մէ-
կալ օրը կը կոււրտիս. այսօր որոշում կուտաս բանի մը
ու վաղը կ'երկմտիս. կ'ուզես որ գովեստով խօսին վրադ
ու քեզի շոյեն. չսիրած մարդոցդ հասցէին քեզի հետ
վայեն. բայց մարդիկ չեն ապուշ որ չկրնան կշուել քեզ
կանուխ կամ ուշ : Եթէ կ'ուզես դնել ինձի ուշ, անցիր
արդանդէն անդամ մ'ալ մօրդ և եղիր պէպէք մը դրկին
մէջ հօրդ, եղիր պատանի, դնա՛ վարժարան, գիտու-
թիւն ամբարէ ու լեցուր փորդ. նախ կոկոն պիտ՝ ըլլաս
իսկ յետոյ ալ վարդ. այլապէս չես կրնար ըլլալ դու մեծ
մարդ. իսկ եթէ չուզես անսալ խրատիս, միշտ ալ պիտ՝
ըլլայ ճաշդ . . . խռա ու յարդ. ոչ ոք պիտի ուզէ քեզ
տալ պատիւ յարդ :

Սրբոյն Զըռզոփի Զըռզըմպիչին վիճակն է :

Ե

Տտունդ ցցած աքլոր մըն ես խեռ, յարատեւօրէն
արիւնդ կ'ըլլայ եռ, չես ուզեր ըլլալ այլոց վրայ բեռ,
այլ կ'ուզես որ ելլան անոնք շալակդ՝ որ կուկու-
յիկու ըսես ու զուարձանաս . . . օր մ'ալ անկասկած
պիտի ամուսնաս՝ մտնելով էշուն ախոռը մթին, կար-
դալու համար հոն աղօթքներ խրին, բանտակից կ'ըլ-

լայ քեզ մարդոց էն վիճակին, կը քաշես գողին աւազա-
կին հոտերը քիթին : Զելլար այդ ճամբան պարոն աքա-
ղաղ, ընտրէ քեզ համար ճամբայ մը խաղաղ. ամէն կին
բնաւ քու կինդ չըլլար. ճանապար մը ամէն տեղ չի խա-
ղար իր լար. եթէ տեղն անյարմար է լարախաղացին,
կ'իջնայ իսկոյն վար որ չըլլայ թէ իյնայ գլխի-
վայր : Գլխիվայր կուգաս ահա կ'ըսեն՝ քեզ՝ երբ ու-
տես զոյլուի մը աքացին, անշուշտ չես հանդիպած
կնիկներու տըփոցին . . . չեն խաղար աղա՛ս, հետը կրա-
կին-բոցին, յետոյ մտիկ ընել պիտի տաս քու լային ու-
կոծին : Պատուաւոր մարդոց շարքերը մտի՛ր, քեզ յար-
մար կին մը գինտուէ գտիր, աքլորային հաճուքը վաղան-
ցուկ բան է. միակնոջ այր ըլլայն Աստուածային պատ-
զամ է : Պիտ՝ զգաստանաս ու պիտ՝ դարձի գաս,
մարդու կարգ անցնիս, ընտանիք կազմես, զաւակներ
հոգաս . յաջող կ'իյնայ գործդ, կ'ըլլաս դիրքի տէր, իւզ
պիտի կապէ ներսդ ու պիտի ըլլաս խոզի մը պէս զէր,
կինդ պիտի ապրի մինչ վաթսուն տարին . դուն մօրինդ
կը քաշես քառուուն տարի վերջ՝ ճիշտ ամսուան . . .
խըյարին :

Բարա կֆիթիմի քաջամարտիկ զօրավարին վիճակն է :

Ը

Դժբաղդ ես ու տիսուր, աչքերդ թաց է, բայց
միսիթարուէ՛, երկար շունչ մը առ . . . առջեւըդ բաց է .
յըյալիք մը ունիս անակնկալէն, որ կը պարգեւուի Ա-
մենակալէն, մեղքս ի՞նչ պահեմ, ճշդիւ չեմ զիտեր,
ժառանգութիւն մը կ'իյնայ արդեօք քեզ, թէ հազար-
նոց պանինօրներով փօրթի՞օյլ կը գտնես : Նե օլտում Տե-

յիսի պիտ' ըլլաս պահ մը ու քիչ պիտի գայ քեզ ոսկեզօծ գահ մը, նախ խենթ ու խելառ աջ ու ձախ հոսես, յետոյ կամացուկ մը պիտի կօփօկես. մհօւերտութենէ ֆօլք-ֆաս մ'ընելով պիտ' դառնաս ագահ, անկուտիներուն քաշել տալով ահ. շուրջդ պիտ' դառնան տալիսալուխներ շատ՝ ուտելու համար փարադ անաշխատ. ապառաժ կ'ըլլաս ջուր չես արտադրեր, ու աջէդ ձախին սանթիմ չես փոխադրեր. կը զրկես ինքզինքդ ալ չես ուտեր ու խմեր, և դուն ալ դրամէդ չես տեսներ հիշյեր, զրկելով անձդ կը դառնաս կմախք, ամէնուն առջեւ խայտառակ ու խաղք. հիւանդութիւն մը կ'ելլայ շալակդ, չես կրնար տոկալ ծանրութեանն անոր ու կ'ընես... տակըդ, թէզքէրէդ գրպանդ՝ վիզի ալ եղած կ'իյնաս ճանապարհ ու կ'երթաս հոն... ուր քեզմէ առաջ պապերդ են գացեր:

Սրբոյն Ըսըռկանի նախավկային վիճակն է:

Թ

Լուր մը պիտ' առնես մօտիկ օրերուս, լեցուն գըրպանով աղջիկ մ'անպատճառ կը հանեն քու ուս, խենթ չըլլաս պէ մա՛րդ, նազ ու տուզ ընես, ասանկ խրամեր մը ո՞ւր պիտի գտնես, անարատ աղջիկ մըն է պայծառ երեսով, խօսքը մէջերնիս այս տեսակ աղջիկներու կը տիրէ մեծ սով. կաշին ճերժակ է ու աչքը յօնքը սե. անոր մէկ ժափտին կը դառնաս դուն խե, քթիկն ու բերանը փոքր են ու սիրուն, զինք ճանչցող տղաք կը թուցնեն խելքերնին այդ աղջկան սիրոյն. հասակը կարցես նոճի մը ըլլար՝ իր ուռուցիկ մարմնովը մշտադալար. կուրծքը հոլանի, ինքն է բարեձեւ, չունի իր վրայ

ոչ մի բան տձեւ. հրեշտակ մըն է երկինքէն իջած, իլրյախ պատառ մըն է ան ոտքդ եկած. հօրմէն կամ մօրմէն ժառանգած ունի, թէ դրամ պանքան, և թէ կալուածներ խանութի, տունի. պիտի պսակուիս՝ հիչ կասկած չկայ, խեղճ հարսնուկը սակայն չունի ապադայ. կարճ պիտի ըլլայ աղուորիդ կեանքը, տարին բոլորած պիտի կատարէ Աստուծոյ կամքը. պսակը գլխէդ երկուք պիտ' անցնի, երկրորդը քեզի միշտ պիտի քծնի՝ քաշելու համար նախորդին բերած աւարը, ըսեմ շիտակը, լոյսին պիտի յաջորդէ քեզի խաւարը:

Սղիկ մը պիտ' ունենաս, առջի կնիկէդ, որ պիտի ըլլայ քեզ համար անապատին մէջ ովասիս մը գէթ, մանչ մ'ալ կ'ունենաս երկորդ կնիկէդ որ պիտի կախուի ան միշտ կռնակէդ. կռնակը տուած իր մօրն անարժան, դրամներդ պիտ' ընեն իրենց մէջ բաժան. ութսունէդ ետքը դիրքիդ հետ կ'իյնաս՝ խոր փոսին մէջը ու կը փակես կեանքիդ փայլուն օրերու էջը:

Սրբոյն թէոդիկի թօնթրակեցւոյն վիճակն է:

Ժ

Յարմար եռ ամէն գործի, բայց միշտ ալ գործը քեզմէ կը պրծի. որ շէնքին ալ որ մօտենաս՝ փոխանակ դուռի պատ կ'ելլէ դէմդ. բայց պէտք է գիտնաս թէ անպատճառ կապուած է սէմդ. զուր տեղը մի հալեցըներ ունեցած քչիկ մը եղդդ, ձգէ թաղըդ, տունըդ ու տեղըդ. գնա հաստատուէ հոն՝ ուր չկայ ծանօթ. անկասկած կ'առնես նոր լոյս ու նոր օդ, կը փոխուի միջավայրը, ուր կ'ըլլաս նոր մարդ, գործը ինքնին կուգայ բարդ ի բարդ; կը յաջողիս բարեկամս, ու կ'ըլլաս

շատ ալ երջանիկ. պիտի առնես աղջիկ մը՝ անունն անոր
Շուշանիկ, աղնիւ, բարեկիրթ, ուսեալ՝ զարդացեալ,
նաև հարստութիւն մը հօրմէն հանգուցեալ։ Տուն ու
տեղ կ'ըլլաս, կեանքը կը վայլես, դժբաղդութիւնը քեզ-
մէ կ'երթայ այլեւս։ Աւթը հատ զաւկի տէր պիտի ըլ-
լաս, մէկ հատին կոկիծը չպիտի տեսնաս. ամէնքն ալ
բարի մօր մը ձեռքին տակ, պիտի ըլլան՝ իսկական մէջ
մէկ հրեշտակ. հինգ հատը աղջիկ են անոնց ու երեքը
մանչ, պիտի ըլլան ծերութեան օրերուդ դերդ լուսա-
ճաճանչ։

Սրբոյն Ժիրայրի Շիրակացիին վիճակն է։

Ի

«Տասը չափէ ու մէկ կտրէ» կ'ըսէ առածը. ամէն
ոք զիտէ թէ իսկապէս ծախած ես մօրդ մանածը, բայց
ամէն յախուռն գործ միշտ չի յաջողիր, եթէ կ'ուղես չի
ձախողիլ, նախ խոհեմ եղիր ու կապէ ջուրը սամախին
տակէն և կամ խաղըլի նստեցուր ուղած մարդդ յատա-
կէն, կը յաջողին անպայման՝ ձեռնարկներդ անխափան.
զիրք ու անուն կը շինես՝ ձգելով մէկն ու մէկալը խա-
փան. պիտի փայլիս իբրեւ աստղ՝ լուսատու, պիտի ժպ-
տի բաղդդ յարատեւ՝ յաջողութեամբ կենսատու. դեղե-
ցիկ կին, հասութաբեր եկամուտ, կտրասիներ՝ ճոխ հազ-
ուագիւտ, պիտի վայելես անկասկած. բայց Տէրն ունի
բան մը քեզ հետ սակարկած. նիւթին սիրոյն առ ու ան
գրիր տօլակը. ապրած կեանքիդ մայրամուտին պէտք է
կլլես դուն ալ հնավը. վաթտունէդ վերջ ճոխ սեղանիդ
խորսոիկները համադամ՝ թոյն պիտի ըլլան ու վասեն
կաղմուածքիդ յաղթանդամ. պիտ՝ դալարուիս ստամոքսիդ

ցաւերէն, թողլով այլոց վայելելու հարստաւթիւնդ հա-
մօրէն։

Ողորմած հոգի իգնատ աղային վիճակն է։

Լ

Յաջող է գործդ, դրամ կը շահիս՝ ըսելիք չկայ. հա-
զար բորիքներով լի է քու տունդ, բայց աչքիդ չերեւար
ոչ մի առարկայ. որդ մը կայ սիրտդ որ քեզ կը կրծէ,
հնոց մը կայ բորբոքուած ներսդ որ կ'այրէ կը խանձէ. չկայ միսիթարութիւն քիզի և ոչ մի անձէ։ Սիրելի պա-
րոնըս, վառեր ես ապադ, ու թէ որ չխորհիս ճարը՝ պի-
տի խորտակես իսկոյն ապագադ. շատ միամիտ ես ու
շատ ալ անփորձ, որ կը տանջուիս ի զուր, ու կը վը-
տանգես քու գործ. խրատ մը տամ քեզ լաւ մտիկ ը-
րէ, բան մը ցուցնեմ դուն անոր յարէ, անկասկած մեր-
ժած է սէրդ՝ սիրոյդ առարկան. կ'ըլլաս անտարբեր
դուն անոր հանդէպ, ցուցնելով այնպէս թէ քեզի յա-
րող խիստ շատ՝ շատեր կան. ապահով եղիր գեսպան կը
դրկէ ան քեզի հապճեպ՝ չըլլայ թէ խլեն իրեն սիրական։
Դիտցիր ազնիւ իմ պարո՞ն, սէրը զոռով չստացուիր՝ այլ
զայն խելքով կ'որսացուի . . . եզնիկդ ինկաւ վիրաւոր,
հասիր վերցուր զայն իսկոյն, ըրէ դարման ընդ երկար՝
քու վէրքերուդ թիւրաւոր . . . ալ բուժուեցար սրտիդ խո-
ցէն, արեւ, լուսին աստղեր համայն՝ թող հրճուին երկ-
նից ծոցէն. Խօսքկապ, հարսնիք, հալաւօրհնէք, նարն-
ջածաղիկ. պոսկանարօտ. հարս ու փեսայ կ'առնէք կարօտ։

Սրբոյն կիլաի սքանչելագործին վիճակն է։

¶

Զըղղըէն կ'ելլաս դուն կամաց կամաց , մտիկ չես ը-
ներ խօսք բարեկամաց . գէշ ընկերներու շատ կը հետե-
ւիս , փոխանակ պատռոյ սահմանը բարձրէն կտրելու ,
միշտ ցածերը կ'երեւիս . ընտրէ մարդոց լաւագոյնը , որ
պահես քու իսկական դոյնը , ըլլաս տիպարը բարի մար-
դոց և օրինակը քու ապագայ որդոց . թէ սրբագրուիս ,
կոկուիս՝ ուղղուիս , մարդու կարգ անցնիս՝ փարա վաս-
տրկիս , կ'ըսեմ մայրիկիդ որ կը կարգուիս . փեսայ մը
կ'ըլլաս շիք ու պատռական , թեւդ կը զարնես ճերմակ
ու կարմիր հարս մ'անմահտկան . . . տարի մը չանցած կըլ-
լաս զաւկի տէր , առոյգ ու կայտառ աղջնակ մը գէր ,
ձագուկիդ օրբանին մօտ հակես ամէն օր , քաղցրանուագ
ձայնով մը երգես միշտ օր օր : Երիկ ու կնիկ պիտի ըլ-
լաք դուք՝ մէկ սիրո՞ մէկ հոգի , ու չպիտի ըլլաք հո-
գը ոչ ոքի , ձեր իւղովն ամէն օր պիտի տապկուիք ,
մեղրով կարագով պիտի ապրուիք :

Խելօք Դաւիթին վիճակն է :

¶

Մաքսի Քիւրտ բեռնակիրներուն պէս ծանր բեռան
մը տակ մտած՝ կքած ես խաչ որ , շալկեր ես հոգերն
աշխարհին՝ ցուրտ , ցամաք ու չոր , եթէ կ'ուզես հոգը
նետել կոնակէդ , եղիր զուարթ ւ'անտարբեր և ահա
բաղդը կուգայ կը մտնէ քու ալ դռնակէդ . ձախող են
դործերդ ատենէ մ'ի վեր , հոգդ մ'ի ըներ , կը բարձրա-
նաս չուտով դարձեալ դէպի վեր , կը շտկես դիրքդ կ'առ-
նես համ կեանքէն , անկասկած եղիր Աստուած քեզի դէմ

չունի բնաւ քէն . ընտիր ապագայ ու խազաղ օրեր դու-
պիտի վայլես ու լուսնի մը պէս շքեղ դու պիտի փայլիս ,
չուրջդ հաւաքած՝ հարս , փեսայ , թոռներ , երկար տա-
րիներ անվրդով կ'պիտիս :

Սրբոյն Ծըպլիծատուրի Ծապըլվարեցւոյն վիճակն է :

¶

Սիրտդ բարի , ինքդ խոնարհ և բարեգործ , քեղ դի-
մողներուն կը տեսնես՝ մեծ ու պղտիկ ամէն . . . գործ .
խօսքերդ անկեզծ են ու ինքդ անշահախնդիր , ունեցած
չես բնաւ դատի ու դատաստանի խնդիր . կը ներես հա-
կառակորդներուդ ու կ'ըլլաս անյիշաչար . բարիքի փո-
խարէն կը հատուցանեն քեզ՝ միշտ ալ չար . թէեւ մէ-
կէն վախ չունիս , բայց դու ինքդ ալ բաղդ չունիս . չու-
նեցողին միշտ տուիր , բայց եկ ու տես որ հիմայ ալ
դու չունիս : Տուն շինեցիր խիստ շատերուն , բայց հի-
մայ դու տուն չունիս . քունն ալ հիմայ փախած է աշ-
քէդ , գիշեր ցորեկ քուն չունիս : Բարիք ըրէ միշտ այ-
լոց՝ որ խալիթեն քեզ իբրեւ օձ , . . . մխիթարուէ ազնիւ ըն-
կեր , քեղիալէսներ շատ են ինկեր , սակայն իրենց ազ-
նիւ սիրտով՝ աբարթըսններ են կրկնն անկեր . որչափ
կրնաս բարիք ըրէ դարձեալ այլոց , յաջողութիւնը դուռ
մըն է մեզ՝ որ կ'ըլլայ երբեմն բաց ու երբեմն ալ գոց .
աշխարհ այսպէս պիտի քալէ՝ մինչեւ որ կարդան վրա-
նիս հոգոց . . . :

Սրբոյն Կալուօշի անապատականին վիճակն է :

¶

Խելօք ունես փարայ չունիս , փարաի տեղ խորհուրդ
տուող շատ ունիս . կան ուրիշներ փարա ունին խորհուրդ

տուող մարդ չունին . . . անխորհուրդ կերպով կը հոսի փարա-
նին ի զուր, իսկ որ որ ունիս խելք անսպառ՝ որպէս ան-
յատակ ծովու ջուր, կը փրփրիս կ'ալէկոծիս հոգեւին՝ մինչև
կ'ըլլաս ու ժամապառ . . . Օր մ'ալ ահա դերերն է որ կը փոխ-
ուին . աշխարհս իրեն տեղն է միշտ, վայլողներն են կը
փոխուին, երէկ ահը կը քաշէիր դրամին ու չունէիր մէճիտ
մը՝ վճարելու միսին հարիւր յիսուն տրամին։ Հարուստ
պիտի ըլլաս ալ այսուհետեւ, բարի գործերդ պիտի յաջո-
ջին միշտ ետեւէ ետեւ . կեանքը պիտի վայլես զուարթ
ու պայծառ ու պիտի մնաս միշտ մշտադալար ծառ։

Սրբոյ հօրն մերոյ Հօրօի Ռոկերանին վիճակն է։

Զ

Ուղղամիտ ես ու բարեսիրտ, բայց քիչ մը կրքոտ.
կը սիրես անոնք միայն որմանք ունին կուտ ու կորկոս .
շատ կը բաղձաս որ շոյեն քեզ ու մեծարեն իբր մեծ
մարդ, քեզ ընծայեն յարդ ու պատիւ՝ սիռեն ոտքերուդ
ծաղիկ ու վարդ . յարդ ալ ունիս, վարկ ալ ունիս . կեն-
ցաղագէտ վարք ալ ունիս . ասոնք աղէկ՝ բայց բան մը
կայ որ ան չունիս . կուտ կը բռնես՝ շէն շնորհք, բայց ու-
տելու բերան չունիս . մի վշանար աղնիւ պարոն, բաղ-
դրդ այսպէս կ'ըսէ քեզ։

Ներկադ հանդարտ է ու շատ խաղաղ, բայց ապա-
գադ դէշ կը տնանեմ ես աւազ . . . պիտի սիրես կին մը
աղուոր, ու կարգուիս հետը՝ հարսնիքով մը փառաւոր .
բայց ան չի տար քեզի հանգիստ՝ նոյնիսկ մէկ օր . . .
կը լուկըներով, վլուլըներով մաշեցնէ պիտի ան քեզ։ Կը
քայքայուի տունդ հիմէն, կը հալին ու կ'անհետանան
դիզած դրամներդ ալ հինէն . . . կը զայրանայ Աստուած

իսկոյն, յիմար կնոջդ արարքին՝ որ խորտակեց տիմարն
իր բոյն, կ'իջեցնէ մտրակ մ'անոր յետոյքին ու կը ձգէ
թաւալ գլոր անկողին . շատ չի քաշէիր՝ շուտով կ'երթայ
ան հողին։ Կառնես շունչ մը վերստին։ կ'աշխատիս ու
կը տքնիս նոր աւիւնով ու խանդով, կը յաջողիս, կը լե-
ցընես կրկին տեղը՝ կորուստին։ Եկեղեցին կ'օրհնէ կրկին
նոր պսակով, կինդ այս համեստ ու տնաշէն՝ կը պա-
րարտացնէ քեզ քսակով։

... Զախաւեր երիտասարդներուն վիճակն է։

Ղ

Տառապեցար ու մաշեցար թափառելով շատ երկիր-
ներ պտտեցար . մերազ մ'ըներ չես խղդուիր առուին մէջ՝
քանզի արդէն գետը անցար, երեք օրէն թէ երեք ամի-
սէն ճամբայ մ'ունիս դարձեալ առջեւդ . օտար երկիր պի-
տի երթաս ուր անակնկալէն կին մը հարսւստ պիտի մտ-
նէ իսկոյն թեւդ . . . ամպ ու մշուշ փարատեցան, տառա-
պանքներդ անհետացան . . . վիշտ, մտածում եղան ամբողջ
ցիր ու ցան . հարստացար եղար մեծ մարդ . . . ինձ ալ քիչ
մը բամին հանէ տոլարներէտ ինչ կայ պէ՛ մարդ։

... Աղքատ Ղաղարոսին վիճակն է։

Ճ

Նողատակ մը՝ միտք մը ունիս որուն վրայ շատ կը
խորհիս, պիտի ըլլայ թէ չէ՛ արդեօք, կը մտածես ան-
դընդախոր, տակը մտած աշխարհիս . . . ուշ դիր ինծի,
զար մը նետեմ քու բաղդիդ, որ փարատի տարակոյս-
ները չորս դիդ . մէ՛կ, երկու, երե՛ք, չո՛րս . չորս ժա-

մէն, չորս օրէն և կամ չորս ամիսէն, չորս անձեռու ներկայութեան՝ պիտի ստանաս ժառանգութեան մը մեծ հիսկն։ Մէ'կ, երկու, երեք, չորս, հինգ, հինգ տարիէն կը կարգուիս, կ'առնես կին մը՝ տարիքով քսանեւհինդ, ու տաշնեւհինդ տարուան ընթացքին պիտի ունենաս զաւակներ հինգ։ Ամարիա են անոնց հինգն ալ... Աստուած ըլլայ օգնականդ ու յաջողէ գործդ ու բանդ, տեղաւորես մէկիկ մէկիկ՝ որ հրճուի Աստուած ինքն ալ՝ պաշտպան ըլլալով իր ծառային մէկ հատիկ։
... ձանիկ-յիմարազուսպին վիճակն է։

Ա

Աղէկ ես, խաս ես, չկայ հևսաղդ, բայց թէ որ չզսպես բարկութեան թափդ՝ եաման է հալըդ. ինչ որ կ'ըսեմ դու լաւ խորհէ, երբ չես բազձար որ դիաթազը շտապելով փոսըդ փորէ։ Գաղտնիք մը չէ որ դու յաճախ կը բարկանաս, խոհեմութենէ կը հեռանաս, կը հանդիպիս փորձանքի մը օր մըն ալ ու կը վատնգես օրդ ու արեւըդ նօրմալ. երբ ջիղերդ կը գրգռուին, ու կ'զգաս թէ կը բորբոքիս, համրէ մէկէն մինչ տասը, չվտանգելու համար գլուխիդ թասը. երբ որ մոռնաս խույըդ այս տգեղ, ուր որ ալ երթաս քաղաք թէ գեղ, չես տեսներ բնաւ լուսանք ու ծեծ, կը յարգուիս ու կ'ըլլաս մեծ, յաջող կ'ինան գործերդ այն ատեն, ու կ'ապրիս դու երկար ատեն։

Սրբոյն Մուպահեածիի քաջամարտիկ զօրավարին վիճակն է։

Յ

Երկու անգամ բաղդը քեզ գտաւ ու դուն փախոցոցիր, երկու անգամ նշանուեցար ու զղալով ետ ձգեցիր, ճիշդ երկու հեղ ճամբորդեցիր, երկուքէն ալ անյաջող դարձար։ Այլք նպաստաւոր առիթներ շահագործեցին իսկ զու քնացար։ Այլք շփում ունենալով մեծ մարդոց հետ՝ օգտուեցան, իսկ զու առանձնացար։ Քու անխորհուրդ այս ընթացքով՝ խիստ մեծ կորուստ ունեցար։ Անգամ մը ևս պիտի փորձէ բաղդը քեզ, արթուն եղիր չփախցնես, որ չըսեն քեզ կոպիտ մի եղ... դիմաւորող բաղդդէ է քնքոյց աղջիկ մը հեղ, որ կը քերէ տասը հազար ոսկի օժիտ, եթէ երբէք չեմ սխալիր, իմ այս միւժաէս բաւական մը զնաց խօժիդ։

Սրբոյն Յովհաննու կեսարացւոյն վիճակն է։

Ն

Skr̄s չունիս, մտմտուք չունիս, քեզ skrs կ'ընես մնոտի բաներ. կը մտածես առնել կնիկ և ունենալ հարուստ աներ։ Կ'ուզես նաև որ շատ չապրի, կնկանդ իյնայ տներ, խաներ։ Խօսքը մեր մէջ չունիս գրպանդ բնաւ մէկ կուտ, Է՛հ ուրեմն, փուճ խօսքերէն ի՞նչ օգուտ։ Հսեմ քեղի ժամավածառ մ'ըլլար խօսքով, ջանայ շինել գիրք ու անուն՝ ըլլալ մարդ մը բեղուն գործքով։ հարստութիւնն ինքնին կուզայ և կը շինես մեծ ապագայ, երբ ունեցար կուտիկ-հատիկ, կը կարգուիս, կուտան կնիկ՝ հարուստ հայրեր, նոյնիսկ իրենց մէկ հատիկ։ Վաղէ՛ տղաս, ժիր ու արագ՝ գործիդ մէջ, մի պտտիր փուճ խօսքերու անամէջ։

Սրբոյն Նիկողիմոսի Աքանչելագործին վիճակն է։

Շ

Խարրըդ չի մնայ՝ շատ ալ շինեար մարախ մը չես,
քեզի չկերաբերած բաներու համար միշտ կը բարբան-
ջես, որուն կառքը որ նստիս անոր խաղը կը կանչես,
վարդի պէս բացուիլ կ'ուղես բայց դեռ կոկոն չես, ու-
նիս բարեկամներ, որ կ'ուղեն կարգի բերել քեզ, բայց
դուն բնաւ հոնտեղերը չես. կ'անցնին տարիներ, կը
փոխուի մորթո, խարելով մէկն ու մէկալը՝ կը հագե-
ցընես կոկորդդ, կը լեցուի քսակդ՝ կ'աւելնայ յարդդ,
այս ամէնուն հետ ջանայ շուղղել նաև բարքդ, լծոր-
դելով նաև ուղիղ արարքդ՝ անկասկած պիտի աւելնայ
պատիւդ ու փառքդ. Մեծ պատուով, յարգով ու ազ-
նիւ շուքով քեզ պիտի կոչեն, թէպէտեւ յառաջ եկած
ըլլաս... ոչինչէն: Պիտի ապրիս ուղածիդ չափ, ուտե-
լով առատ վիլափ ու ժեպապ:

Շատակեր Շարախն վիճակն է:

Ո

Վսեմ գաղափարներու տէր կը կարծես ըլլալ, ձգե-
լով հոգերըդ երեսի վրայ՝ կ'ուղես այլոց պէտքերը հո-
գալ, ի՞նչ պէտք է քեզի՝ օտարներու ապուրին զարնե-
լու դգալ, թերեւս անոնք չուղեն քու այդ արարքիդ
տոկալ: Մի խառնուիր ուրիշի գործին, դու միշտ քեզի
նայէ օգնես, մի արասցէ, երբոր իշնաս թաւալլդոր՝ մի-
թէ այլոց հո՞դն ես... Դայ ժամանակ, ինքնօքնու-
թեամբ երբ ջանքերդ պսակուին, ու պապանձի լեզուն
քու ոխերիմ բանսարկուին, զգացումներդ բարեմիտ՝
թող այն ատեն չբանտարկուին: Պիտի մնաս կուտ ու
կորկուտ, ուր պիտի շրջապատեն քեզ՝ անկուտիմեր մերկ

ու բոկոտ. փափաքներուդ լայն տուր յագուրդ, ըլլան
նոյն իսկ գնչու կամ քուրդ. բարիքն է մեծ՝ Աստուա-
ծալին, ուր երկնից մէջ պիտի կանգնես հսկայ բագինը
մամօնային: Համբաւիդ հետ պիտի ապրի կեանքդ ալ
երկար, մինչեւ որ ալ հիւծուած՝ սպառած, իյնաս տը-
կար:

Սրբոյն Ովրեստեսի երգեցողին վիճակն է:

Զ

Բերանիդ պատառէն կ'ուղես բաժին հանել ութիշին,
պատրուակ չես որոներ աղարտելու այլոց բերնին ու թու-
շին. աչքը չունիս այլոց կերած անուշին, ախորժով
կ'ուտես ճակտիդ քրտինքով առնուած քուռշին. քալե-
լու պահուդ չես հաներ բնաւ ոտքերուդ փոշին, կան
շուրջդ մարդիկ որ չեն նայիր իրենց աչքի գերանին ու
դիտել կուտան աչքերուդ փուշին, անշուշտ է որ յատ-
կութիւններդ շատ ալ չերթար իրենց խօշին: Գործ ու-
նիս միջակ, բայց ետեւէն պիտի գայ շատ աւելի օրեր
յաջողակ, երկար չի տեւեր մատըդ կ'անցընես մի ոսկի
օղակ. պիտի ուղես լքել քու ծնած գիւղակ ու պիտի
ապրիս փառաւոր քաղաք. կին պիտի առնես իսկական
գոհար և որուն ի տես հակառակորդներդ պիտի ըլլան
ապշահար. տասներկու զաւակ պիտի ունենաս և Յա-
կոր նահապետին չափ պիտի ծերանաս:

... Չուլթութմաներուն վիճակն է:

Պ

Վար տեղեր չես նստիր, կ'ուղես թառիլ բարձրերը.
առանց քուկդ ուղղելու կը քննադատես այլոց բարքերը.

մէկ ոստումով կ'ուզես մտնել կուտառորաց շարքերը .
հակակշռէ նախ և առաջ տանդ կարդ ու սարքերը .
պիտի համնիս նպատակիդ՝ երբ սանդուղէն վեր բարձա-
նաս քայլ առ քայլ , և մանաւանդ ծախքերուդ մէջ չըլ-
լաս բնաւ դու շոայլ , վստահօրէն պիտի վայլես լաւ օ-
րեր , ու չպիտի մերձնայ քեզ՝ օր մթագին սեւ ու մռայլ .
պիտի շահիս բարձր անուն ու համբաւ , հարստութիւն
պիտի դիզես խիստ անբաւ . թշնամիներդ երկնչելով համ-
րաւէդ՝ չպիտի կրնան երբէք լարել քեզի դաւ . ճշդու-
թիւնը այս ամենուն կ'ապահովեմ ես քեզ երդուաւ : Կին
պիտի առնես հարուստ տունէ , պայծառ արեւն է գըլ-
խուդ վերեւ , ուր ամպ մը ճակատդ չպիտի ձիւնէ . մի
երկնչիր հակառակորդներէդ . չպիտի խածնուիս և ոչ մէկ
շունէ : Կինդ պիտի ըլլայ արեւդ՝ կեանքդ . զաւակներդ
պիտի ըլլան ոսկիի հանքդ :

... Վարպետ Պօղիկարպոսին վիճակն է :

¶

«Զուրը եկեր ջաղացքը տարեր , դու ելեր ես մուրիկ
մուրիկ կը փնտուես քու ջախցախ» . զաւակն էիր հարուստ
ծնողաց , չքաշեցիր և ոչ մէկ օր ա՛խ . ապրեցար օրեր պայ-
ծառ և ուրախ , առանց տեսնելու մեծ դործ մը խըյախ ,
կերար մսխեցիր , չըսելով գոնէ մէկ օր մը հէյ վախ .
պարտական եղար այդ ալ հոգդ չէ , իսկ ճղճիմ պահան-
ջի մը համար օրն ի բուն պօռայ ու կանչէ , ըստ իս բը-
նաւ վայելուչ բան չէ . պարտ ու պահանջէն՝ պարտի
մարդ հաւասար ճանաչէ : Զգէ հազրութիւնը , եղիր
բանիրնի(բանիլ , աշխատիլ) . մի հագնիր ճիմի պիմի , հագ-
ուէ որպէս յեպիկապիմի , բաց կրպակ մը՝ համեստ , եղիր

սարշնի . մի ըսեր թէ ես եմ մեծ աղախ տղայ . հագած
եմ մետաքս , արլազ ու չուխայ . չափահաս ես արդէն և
չես երեխայ , պարծենալ փառքովը նախկին օրերու , մը-
տածման հեշտ չի գար արդի դարերու . ճակատդ ցցած
կիզիչ արեւին , կուրծք տուր անվեհեր ձիւնին անձեւին ,
մի ալ սպասեր աղէկ օրերու բարեկամին ալ բարեւին .
լծուէ ու փարէ սրտանց՝ բնած դործիդ հոգեւին . կը վե-
րադառնայ քեզ լաւ ու պայծառ օրդ , ու կը կշտանայ
ոչ միայն փորըդ՝ և կը հագնիս նախկին փառաւոր չօրդ ,
այլեւ կը վերյիշես ինկած այս օրդդ . կը գիտնաս յարգը
դիզած դրամիդ , չես ծախսեր անհարկի՝ մարդու մը պէս
միամիտ , կը վայլես օրեր զուաոթ , երջանիկ , կը ծերա-
նաս ու կը կարգես զաւակդ անդրանիկ , կ'ըլլաս թոռան
տէր ու կը յարգուիս ամենէն՝ իբրիւ տառնուտէր . . . մին-
չեւ որ օր մըն ալ ոդարձ տնձն իմց երգէ . . . տան երէց
Տէրտէր :

Զրոտ հաւկիթ տղայ-մարդոց վիճակն է :

¶

Ճպուռի մը պէս երգի ու պարի խելքդ տուեր ես ,
ընթերցման , գործի ու աբխատանքի դարձուցիր երես .
երգով ու պարով փոր չկշտանար , ոչ ալ հացագործը
ասնիքիմ ստանար . եղիր գործունեայ , վազող՝ ընող աշ-
խատող , իսկ պարն ու երգը պատեհ ժամու թող . քու
իտէալդ նախ պէտք է ըլլայ , ցատկել օրուան մէջ քա-
նի մը բազգա՝ հանելու համար զհաց մեր հանապազօր-
եայն , կեանքը ապրելու համար ուզածիդ չափ լայն .
պէտք չէ անցնես ժամանակդ ունայն , լաւ սերտէ եկող
կեանքիդ ընթացքը , որ չմաշի կռնակիդ ընչացքը . մի

ղԵկ կրթէք զանոնք, չպիտի ըլլան անոնք քեզ նմանող
անառակներ :

Սրբոյն... Սիմէօնի Քրէմացւոյն վիճակն է.

Վ

Աղջիկտես երթալէն ոտքդ մաշեցաւ ու անուշ ու-
տելէն ակուղ թափեցաւ, ապահով եղիր քու ուղած
աղջիկդ բնաւ քեզ չեն տար, չհաւնածներուդ միայն
կ'ըսեն «առ տուն տար»: Մէկուն կ'ըսես հասակը ցած
է, մէկալին կ'ըսես կէսը խածած է... առ հայելին
ձեռքդ ու անգամ մը նայէ, վստահ ըլլալու համար թէ
առածդ քեզ պիտի փայփայէ: Նախ շտկէ՛ վարքդ ու
շտկուտէ բարքդ, մաքրէ՛ անյարմար ընկերաց շարքդ,
թող ուղիղ ըլլան ամէն արարքդ, բազմապատկէ՛ լի-
րաներդ, տօլարներդ, ֆրանքդ, մարքդ. անկասկած պի-
տի վայլես տենջացած փառքդ. պիտի տան քեզի կնիկ
մը աղուոր ու հետն ալ նաև տուն մը փառաւոր, պի-
տի պիրես ու սիրուիս խաչ որ, աղջիկ մը պիտի ունե-
նաս նմանը իր մօր, որ պիտի կարգես առնես տուն՝
փեսայ, ստոյգ են այս ամէնը... սպասէ՛ և յուսայ:

Վերապատուելի Հտյր Վարդանին վիճակն է:

Տ

Տիսուր ես տղա՛ս, ի՞նչ ունիս արդեօք. չէ նէ մի՞
skrsէդ հասկցող չունիս մի ոչ ոք, դի՛ր ձեռքդ ձեռքիս
մէջ, ցաւդ ըսեմ ես քեզ... նախ ըսեմ թէ չես ան-
բան մը՝ գոմէշ մը կամ եղ, այլ տղայ մըն ես անվնաս,
խելօքիկ ու հեզ, լեցուն է գրպանդ, կարօտ չես հացի,

տեսներ բնաւ այլոց կեցուածքը և ոչ ալ ուշի առ ա-
նոնց խածուածքը. քալէ միշտ ուղիդ՝ ուղիդ անսայ-
թաք, որ փայլիս իրեւ աստղ լուսընթագ: Սովորելու հա-
մար կեանքը աշխարհին, միշտ կարդա գրքեր՝ թէ նոր
ու թէ հին: Արդ, թէ որ անսաս խօսքերուս գոհար, չը
պիտի մնաս գաճած ու նիհար. պիտի ուռաճանսաս, միծ-
նաս, զօրանսաս, փառքով ու պատուով պիտի զարգա-
նաս. օժօմօպիլիներ, աղախին ծառայ, կապիկը դուռըդ
միշտ պիտի խաղայ, ամէն ոք պիտի ըսէ քեզի մեծ աղա:
Սրբոյն Ռաքոսի անվարտի ճգնաւորին վիճակն է:

Ս

Կը շրջիս մայթերուն վրայ գաւազանըդ փարտելէն,
չորս կողմ յառած աչքերդ՝ կը դիտես՝ վիզըդ տընկելէն,
ու պանիր հաց ուղելու պէս սէր կը մուրաս մէկէն մէ-
կալէն... առանց հասկնալու կիներու հաղէն. նախ փա-
չաներդ ոյժով մը կապէ ու հապա աջ ու ձախ դէմդ
ելլողին աչքեր բացիսիէ... քեզ նման ուղտեր կը
հասկնա՞ն խօշապէն. հանդարտ կեցիր, չյոշուուիս վի-
շապէն, զգոյշ եղիր մանաւանդ կնիկներու տօլապէն:
Զգէ կիներն ու սեղանը խաղին՝ կանաչ, որ կեանքըդ
չանցնի լալահառաչ. սէր տուր զբաղմանցդ՝ գործերուդ
միայն, որ բացուին քեզ յաջողութեան դոները լայն:
Պիտի շահիս մեծ գումարներ անզադար, ու չպիտի վը-
տանգես բնաւ վաստակդ արդար. կին պիտի առնես
հարուստ, գեղեցիկ ու կրթեալ. տունդ ու տեղըդ պի-
տի ըլլայ Աստուծմէ օրհնեալ. երկար է կեանքը ձեր՝
էրկան ու կնկան. փառք տուէք նախախնամութեան որ
պիտի պարգեւէ ձեզ թուով եօթը զաւակներ, եթէ ա-

կարօսը կը քաշես մի միայն... քածի. ի՞նչ կեցեր է մայրիկդ թող քեզի կարգէ, ուզելով աղջիկը հարուստ մի մարդէ, անվրէպ կը յաջողի իր այդ ձեռնարկը. պիտի բաւէ աղջկան հօր... մօրդ միակ ակնարկը. պիտի առնես դրամօժիտ մը խոշորկեկ. բայց զոքանչդ պիտի ըլլայ նախանձոտ ու քիչ մ'ալ դեմ. զգոյշ եղիր այս զոքանչդ ու մի ձգեր որ քաշէ ան՝ ականջէդ. պիտի ապրուխս կնկանդ հետ չորս տարի, ուր ապա կեանքի ընկերոջդ արեւը պիտի խաւարի. ան պիտի ձգէ քեզ զաւակի մը բարի, որ չըլլայ թէ օճախդ մարի, տարի մը յետոյ կին մըն ալ կ'առնես անունով Մառի՛ որ տանըդ վերեւ հանդիստ կը թառի. չպիտի հանդորժես անոր խըռին ու կիւռին, ինչպէս նաև անտանելի տըռտրին. փորձանք պիտի ըլլայ քիչ մ'ատեն գլխուդ, ու չպիտի տայ քեզ ան բնաւ օգուտ. օր մըն ալ խըռան պիտի ինայ անկողին, դեղ ու գարման խեր չըներ՝ շուտով կ'երթայ ան հողին. չես ածիլուիր, սեւ վզնոց կը կրես ի ցոյց մարդկան, իսկ ինքդ կ'առնես շունչ մը շատ երկայն. երրորդ պսակը կուգայ ու կ'անցնի գլխէդ. ուրախ եմ որ մնացորդ կեանքդ խաղաղ կ'անցնի գէթ։

Տրիփոնի մազոտ ճգնաւորին վիճակն է։

¶

Ապարգիւն կերպով օրերդ կը սահին, պէտք է լաւ ըմբռնես առածը սա հին՝ «Դու քեզ օգնէ որ Կատուած ալ քեզ օգնէ»։ այլապէս վիշտ ու տառապանք ոչ ոքի հոգին է. մի անսար բնաւ այլոց խորհուրդին, գործածէ ի հաշիւ քեզ՝ բրիչը կամ թին. կը յաղթես անպատճառ անողոք կեանքին. կ'ըլլայ տանելի կեանքը քեզ համար,

ու հատիկ հատիկ կը դիզես դրամ անհամար, կ'ըլլաս անվրէպ մարդ մը երջանիկ, չպիտի համնի քեզ բնաւ չարիք, կրած տառապանքը պիտ'ըլլայ հերիք, երբ առնես քեզի յարմար մի կնիկ. ան պիտի ցուցնէ քեզ ուղղի ճամբան, ուրկէ պիտի քալես ոչ իբրեւ անբան. դումտիկ ըրէ խօսքը կնիկիդ, որ ըլլաս իսկապէս մարդ մը ուկեկիթ. խելացի կին մը հազարին մէջէն հազիւ թէ կ'ելլէ, ան ալ մի միայն քեզ վիճակեր է. աղա ու տուտու մէկ բարձի վրայ պիտի ծերանաք ու տասմնեմէկ զաւակ պիտի ունենաք. կինդ պիտի ապրի մինչեւ ութառնը, դուն ալ պիտի գտնես մինչ իննըսունը։

Պօմանոսի Սարասիսածինին վիճակն է։

8

Մամաիդ եփած ապուրը կ'ուտես, իսկ պապաիդ տունը կ'ատես. սիրականիդ կ'երթաս ի տես, գեղձ ու նարինջ կ'ընես համտես. . . համն ու հոսը փախցուցիր, արդեօք որո՞ւ հարցուցիր, ըրիր այդպէս խելքդ ու միտքըդ ցան ու ցիր. փախցուցիր քունը մամաիդ, քաշեցիր փարան ալ պապաիդ՝ կերցնելով ճիմի մանափդ. արդեօք գո՞րծ մը տեսած եղար պապա իյիր։ Անել է տղաս այդ ճամբան, ընթացք մըն է այն որ մարդը կ'ընէ անբան. . . կեցի՛ր, այլեւս մի յառաջ երթար՝ եթէ չես ուզեր քու կեանքիդ խաթար. անբարոյութիւնը կեանքը կ'սպառէ, իսկ բարոյականը կեանքի սատար է. սանձէ կիրքերդ եղիր ողջամիտ, փոփանակ ըլլալու անուղղայ՝ անմիտ. ուղղէ քայլերդ՝ ապահով ուղին, որ անժամանակ չերթաս մայր հողին. ծաղիկ հասակիդ ինչո՞ւ երթաս. . . կրողին. հայր մը ու մայր մը ունիս կոնակդ, ինչո՞ւ չունե-

Նաս կին մ'ալ շալակդ. եկուր քեղ կարդենք, հարսնիք
մը սարքենք, առնենք քեզի հարս մը՝ խատուտիկ, վա-
յելէ դու զայն պահքօր թէ ուտիք, պիտի վաստկիս ճոխ
դրամ, ապրանքներ՝ բեռներ, ու պիտի ունենաս զաւակներ
թոռներ :

...Յաւագարներուն վիճակն է :

¶

Հիանալի շանս մ'ունիք պարո՞ն, բայց նախ գնա
եկեղեցի ու վառէ զոյդ մը պլորուած կերոն. յաջող է
բաղդդ նիւթի տեսակէն, պիտի ժապուր բաղդը քեղ՝ ծա-
ղիկ հասակէն. չմոռնաս բաժին հանել աղքատաց՝ քու
ճոխ քսակէն: Մեծ ժառանգութեան մը պիտի տիրանաս.
մարդոց յարգանքին պիտ արժանանաս, փառքով ու
պատուվ պիտի բարձրանաս: Կին կ'առնես քեզի, շատ
համեստ տունէ, բայց զգոյշ եղիր կատղած մի չունէ...
կինդ է գեղեցիկ, աննման գոհար, ան պիտի թողու նա-
խանձորդներդ ապշահար. մէկն անոնցմէ նախանձէն վա-
ռուած, պիտի ուզէ քեղ տալ սաստիկ մի հարուած. թէ որ
յաղթեցիր դու այդ թշնամոյն, չպիտի սարսի քու եր-
ջանիկ բոյն, անգամ մը միայն ծանրապէս՝ պիտ հիւան-
դանաս, հոգ մըներ, առողջութիւնդ շուտով կը վերս-
տանաս, կինդ երեք ձագուկ պիտի պարգեւէ, ամենուդ
կեանքն ալ շատ երկար տեւէ:

...Իւֆիւրիւճի Հաճի պապաին վիճակն է :

Փ

Դժբաղդ օրերու ճիշտ երեք տարի ունիս առջեւդ,
չորրորդին սակայն տիսուր օրերը պիտի նետես ետեւդ.

ալ անկէ յետոյ շունն անգամ չունի ունեցած իշխու. ան-
նախատեսելի, անիմանալի անակնկալէն հարստութիւն
կուգայ քեզ, գետի նման խիսնջալէն. անհասանելի կա-
մօքն Աստուծոյ, կըլլաս մեծ մարդ մը՝ ուր այլեւս չպի-
տի ըսեն—եկուր հոս ծօ'...ո՞ ի՞նչ մեծ է զօրութիւնը
դրամին, որ հիմնապէս կը նորոգէ մարդը. հին, ու կ'զդե-
ցընէ բոլորովին նոր մարմին. երէկ էիր մարդ մ'անկուտի
բարեւ տալու անարժան, այսօր սակայն մերձաւորներդ
քեղմէ կ'ըլլան անբաժան. պիտի անցնի խօսքը ամենուն.
ու պիտի հանես դու շատ մեծ անուն: պիտի ըսեն քեղ
համար պարոն մըն է մեծանուն՝ որ կը սփոէ իր շուրջը
բարիքներ անհուն...ապրէ՛ կեանքը լիառատ, երջան-
կութեամբն երկնառաք, թող հեռանան գլխուդ վերեւ
մութ ամպերը երկնքին. թող ուռմանան բարդաւածին,
հարստութիւն, փառք ու պատիւ՝ քեղ կրկին. սփոէ
բարիք ամէն ուրեք աջ և ահեակ, պիտի ծնին զաւակ-
ներ քեղ երկուորեակ. կինդ պիտի ըլլայ աղուորներու
էն գերազանց տեսակէն, փոխ առած է իր հասակը նո-
ճիներու հասակէն. կազմն է գիրուկ ձկան մը պէս, կեց-
ուածքն ալ իրեն խրոխտ ու վէս, մորթն է ճերմակ,
սեւ են աչքերն ու յօնքեր, յաջողութեամբ պսակուած է:
Ստեղծողին անխոնջ ջանքեր Ապահովուած երկար կեանք
մը ամոններուդ այս փարթամ, պիտի վայելէք առանց
տեսնելու Արարիչին կատակ մը անհամ :

...Փրկիչյու երիտասարդներուն վիճակն է :

Փ

Զգոյշ եղիր թիսադէմ պառաւէ մը գանգրահեր, ինչ-
պէս նաեւ խաժ աշուի մարդուկէ մը շիկահեր. քու ըլ-
25—Անկուտիին Տարեցոյցը

Նական թշնամիներդ են անոնք՝ որ դաշնակցած կ'ուզեն ծուղակը ձգել, բայց հաւատայ որ Աստուած չուզեր բնաւ գքեղ լքել։ Թէպէտ քէլը չունի իրեն զվարան դեղ, դարման կ'ընէ նմաններուն ինք շատ հեղ. այսովէս ալ ահա քեզի ըսեմ դեղ դարման, թէեւ չըլլամ համբաւաւոր բբժշկը Նօրթման. վաղէ չիտակ կարդացողներու հրավափին բրօֆ. Շէյլս Ապտիւլ Վէհապին. մի սպասեր անոր փոշին, հապին, ան կուտայ քեզի նուսխայ մը զօրաւոր, դարմաննելու քու Տերտերը բիւրաւոր, կախէ վիզէդ և կամ կարէ հագուստիդ վրայ, թէեւ պիտի ելլէ քեզմէ քանի մը փարա. և սակայն թշնամիներդ հաշտ երթան պիտի, ու չպիտի ունենաս խնդիր դատաստանի՝ դատի. ցաւալի արկածներ քեզմէ հեռու կը փախչին, կամքդ կը զօրանայ ու վիշտերդ կը կորնչին, կը յաջողի բաղդդ՝ ու առատ դրամ կը շահիս, ապագայիդ միշտ ժպտադէմ կը նայիս. գնէ ու ծախէ կ'ուզես անշահ հող, վնասի համար չպիտի քաշես բնաւ սրտադող. դրամներէդ բնաւ դու չես մերկանար, հիւանդութիւններ ալ քեղ բնաւ չեն մերձենար. թէ որ կը սիրես աղջիկ մ'ալ աղուոր, անարդել կ'առնես զայն՝ հաւատայ խաչ որ. ու կ'ընես հարսնիք մը շքեղ՝ փառաւոր, հարուստ շատ հարուստ միլօնատէր, կ'ըլլաս աբարթը մաններու ու խաներու տէր. երկար կեանք մըն ալ է քեղ ապահովուած, մինչեւ որ իննիսունիդ կանչէ քեղ Աստուած։
...Երազատես անկուտիներուն վիճակն է։


ՏՊԱՐՄՆ ԿԱԶՄԱՏՈՒՆ

ԹՂԹԱՎԱԾԱՌԱՏՈՒՆ

Յ. Մ. ՍԵԹԵԱՆ

ՃԻՄՆԵԱԼ 1909

Կ. Պոլիս, Զագմանմար Եօդուշ թիւ 30



Տպարանս կ'սանձնէ ամեն տեսակ տպարանական գործեր։ Խիս մանուր եւ դիւրամաշելի պայմաններով կը տպագրուին գրեթե, հանդիսներ, պրօփերներ, պատի մեծ ծանուցումներ, հարանեկան խարքեր, այցաբարքեր եւայլն եւայլն։ Կ'սանձնէ նաեւ հրատարակական գործեր։

Կազմարանս մէջ կը պատրաստուին ամեն տեսակ տերտակներու եւ գիրերու կազմեր, տոկուն եւ նաշակաւոր։

Միւս պատրաստ կը գտնուին վաճառականական եւ դպրոցական տերտակներ (Եւրոպական եւ Տէղական), ինչպէս նաեւ գրենական պիտոյբներ՝ դիւրամաշելի գիներով։

Կը պատրաստուին նաեւ վարժարաններու լառուկ տերտակներ՝ իրենց անունով խիս աժամ։

Բարեգործական նաստարեանց մասնաւոր զեղչ։

ԲԱՂԴԱՑՈՅՑ...

ՄԻ ՄԻԱՅՆ ԱՂՋԿԱՆՑ ՅԱՏՈՒԿ

Ազնիւ Օրիո՞րդ

Համեցել այժերնիդ զոցելով, ո եւ կ երիսա . . . — Եկեցել շեզուս սահեցաւ, պիտի ըսկի — այժերնիդ զոցելով
ո եւ կ զրի մը վրայ դնել ձեր ցուցաւատը, Պէտ համակերպի
ձեր ունենալիվ բաղդիմ:

Ա	Բ	Գ	Դ	Ե	Զ
Է	Ը	Թ	Ժ	Ւ	Լ
Խ	Ծ	Կ	Հ	Զ	Ղ
Ճ	Մ	Յ	Ն	Շ	Ո
Չ	Պ	Զ	Ռ	Ս	Վ
Տ	Ր	Ց	Ւ	Փ	Ֆ

Ա.

Մէրագ մ'ըներ աղջիկս, ետքէն խնդացողն աղէկ կը
խնդայ. չիկ մ'ունիս դեռ մինչ երեք տարի, չորրորդին
սիրտղ պիտի ցնծայ ու խայտայ. պիտի նշանուիս ծովի-
րէն հեռու հարուստ մանչու մը. թէպէտ գոյնով քչիկ
մը սեւ է ու կը նմանի գնչու մը, բայց սիրտը ճերմակ
է կաթի պէս ու գրպանը թէ որ հարցնես, կաս կարմիր
է կրակի պէս. ըլլայ թէ փախցնես դուն աս խրաւերը,
չպիտի քաշես անոր հիշ մէկ զանեկը. օժիտիդ ԱԷն
մ'ընչեւ մն ինք սիրտի ընէ, ասնթիմ չպիտի խարձես
ընաւ դուն քենէ. հորսնիքի ծախքին ալ հիշ չես խառ-
նուիր. ասանկ նշանած մը խառնախսի ալ ըսէ դուն մի
առնուիր. ունիս մէկ հատիկ փայլուն ապագայ, ընտո՞ր
ըսեմ ես կամ արեւ ես և կամ լուսընկայ. ասանկ աղ-
ուոր բաղդ շատ քիչերուն կայ, ըսենք հէմէն, մարդ
նազար չի տայ:

Ցախաւեր Արմիկին վիճակն է :

Բ

Նստէ աղջիկս նստէ որ բաղդդ բացուի, ուրիշներ
հաս պլոտէ էրիկ կ'առնեն ու քեզի կը զլացախ. հոդ մ'ը-
ներ աղջիկս քուկ ալ փափաքդ օր մը կը լեցուի. նստէ
աղջիկս նստէ որ գարունը գայ՝ կարմիր ու ճերմակ
վարդերը բացուի, ահա այս ատեն անակնկալէն նշա-
նած մը դէմդ կը ցցուի. հագուած ու սպուած գոյնն ու
գեղը տեղն, կը պակսի տունին մէջ դգալ մը եղը. կուտ
չի. կայ զլու խը, կուտ չի կայ նաեւ մէպը . . . աեսա՞ր որ-
չի. կայ զլու խը, կուտ չի կայ նաեւ մէպը . . . աեսա՞ր որ-

տէ, աս քու բազդդ չէ, քու բազդդ պիտի դայ հեռու ասրերէն, հեռու ձորերէն, հեռու փոքր ու մեծ ծովերէն. հարիւր հազարներ ունի իր գրապանը՝ կը զարնէ առատ տօղաներու թշովանը, սպասէ աղջիկս սպասէ՛ ան դեռ ուշ կուգայ, կը լրջի անվլոյով՝ ան՝ պազար ու շուկայ, դեռ երկար տարիներ՝ մինչեւ որ կառքը դռւուդ գայ, կը զըտ նես քառունդ ու քիչ մ'ալ կ'անցընես, մինչեւ մազերուդ մէջը ճերմակ ցանցնես. օր մ'ալ պառաւ մը երրրտըկալէն, իր հրեշտակ զրկուած Ամենակալէն, կը խնդրէ ձեռքդ վաթսունոց մարդու մը խոփած՝ որուն երեսուն և երկու ակունն է փրթած, կը շինէ իրեն ոսկի ակռաներ, իսկ կուտայ քեզի խաներ ու աներ, ոսկիներուն մէջ կ'սկսի լողալ. կ'առնէ սուզ մատանիներ նաեւ ականջիդ օղ ալ, կը նըստիք շոգենաւ, կ'անցնիք մեծ ծովեր, կ'անցնին ձեր վրայէն քամիներ հովեր, առանց վնասելու ձեր մեղրալունին, կ'երթաք նոր երկիր, ու հոն ձեր կոխած տեղերը կանաչ կը բուսնին :

Բաց բերան Բրարին վիճակն է :

Գ

Հարս պիտի երթաս գիտե՞ս թէ որու, կեսուրդ պիտի ըլլայ երկանդ մօրս, երիկ մը պիտի առնես ձիշդ կապած աւել, չպիտի դիանայ յարգըդ՝ ուրիշներէ առաւել. կեսուրդ ետեւէդ պիտի առատայ, երիկդ ալ անդիէն գօռայ ու զռայ. կեսուրդ է քուկին ասև սաֆի զուպա՝ երիկդ ըսես սուլունա յօրպա, երկու գրապանը պօշ մարդ մըն է զիսպիսի, մինչ քեզի պէս աղուորին հարուստ ու յարգելի պարոն մը պիտի. ինօր ըլլան աչքերը քեզ այս մարդուն տալու պատճառ եղողին, անմահական պատառ մը կերցու-

ցած են արողին ու կլրողին . . դող մ'ելլար աղջիկըս, երկար չի տեւեր քու այս տիուր Նշանը, դեռ չի մաշած կոչիկներուդ ներբաննը՝ պիտի յեղաշրջուի քու բազդը իսկոյն, ու պիտի ունենաս քեզ համար նոր բոյն. պասկէդ տարի մը վերջ «Երիկդ պիտի ըլլայ յանկարծամահ, առանց լսել տալու սրտիդ խորէն ա՛հ, սուզը պիտի պահես հազիւ տարի մը», ուր ապա կինը պիտի ըլլաս մարդկանց տիպարի մը, սրտով ու մտքով նաեւ զրապանով հարուստ մարդ մը պատուական օր պիտի վայել տայ քեզ կեանք մ'արքայական. հինգ զաւակ պիտի ծնիս երկրորդ երիկէդ անոնցմէ մէկ հատը խայիրի ըլլար գէթ. դու պիտի ապարիս էրկանդ հետ երկար, մինչեւ սպիտականան մազերնիդ ու իյնաք տկար :

Դարագայիշ Դոհարիկին վիճակն է :

Դ

Աղջիկ մըն ես դուն աղուոր ու յիսպար, կ'երգես սոխակներու պէս ու կը դառնաս թիթեռնիկի նման պար. քեզ ճանչցող տղաք կը կռուին վրադ. իրեւ գոհար մը թանկագին՝ կշող խիստ ծանը լրաք, մէկ հատը անոնցմէ պիտի ընտրես քեզ համար. մեծահարուստ հօր մը զաւակ կուտ կը բանէ անհամար. պիտի պատկուիս դու հետար անոր, ու լրջիս օրօներով ամէն օր. չպիտի մթագնէ քեզ մեւ ամպ մը՝ բոսոր, մինչեւ այն օրը որ յոյսերդ ըլլան անհետ ու փըսոր վրար. հակառակորդ մը պիտի ելլէ քու դէմը ու ձեռք պիտի առնէ էրկանդ կիմը, մութը պիտի պատէ քեզ՝ երբ զայն իմանաս, պիտի կատղիս իրաւամբ ու շատ զայրանաս. մարդ պիտի հանես պինը հետապնդող, յանցանքին մէջ բանելու պատիւիդ

այդ գող. կ'ընես իր մասին դատ ու դատաստան, ու կը բաժնեն քեզմէ էրիկդ անարժան. կ'արտօնեն քեզ համար կրկին կարգուիլ, աղարտուած պատուէդ մաքրի՝ սրբուիլ. կ'առնես էրիկ մըն ալ ոչ այնչափ հարուստ. բայց պարտաշանութեանը մէջ չի տար ան փախուստ. բոլոր հոգւովը ան քեզ կը փարի ու կը տածէ սէր մը նման յիմարի, թըռացուցած խելքը միմիայն վրադ, նոյնիսկ մտիկ չընելու աստիճան՝ խրատ, թէ որ հինգ ոսկինոց ուղես մի փեղոյր, ան կը բերէ քեզ յիսուն ոսկինոց ասենյր. դուն թիվմէզ ուղես ան միշտ կ'առնէ, ու կերած մեղրիդ մէջ անպատճառ կարագ կը խառնէ. Աստուած ալ կուտայ սրբատին համեմատ ու կուտն ու կորկուը կը կապէ արմատ. կ'առնէ քեզ համար տներ ու տեղեր, իր սիրտն ու հոգին քեզմով են շաղեր. հրեշտականման երեք հատ զաւակ պիտի ունենաս և ութսունիդ մատ մը մնացած անդարձ կերպով պիտի քնանաս :

Տաղ յըռան Դալիթա խաթունին վիճակն է :

Ե

Քիչ մը շատ շփացուցած է մայրիկդ քեզի, որ հիմայ ալ կ'ելլաս նազի ու տուզի. անփորձ ես աղջիկս, խելքդ տեղ չըներ. սիրային հիւանդութեան բժիշկը դեղ չըներ, եկուր քեզ կարգենք, հարսնիք մը սարքենք, զարնենք ու դառնանք՝ մենք ու միրենք. Ամիրենք։ Հարս կ'ընենք քեզի ու դուն նա՞զ կ'ընես . . . ըսէ քեզ առանդ տղան որչափ հազ կ'ընեմ։ Որչափ ալ թագուն պահես սիրտ՝ կը կարդան, զի ամին ինչ ինքնին կ'երեւայ օրքան. տարիքդ է լեցուած, հասակդ է ցցուած, ինչու ըլլաս ամենուն պէս հարսնացած . . . հարս չըլլալ ուղելով

հանդերձ հարս կ'ըլլաս շատ մօտ ատենէն ու կը քաշուիս կ'երթաս ծնողքիդ տունէն. կեսրոջդ հետը ըրցիկ չեն ըներ, քեզ համար կը կուուին փեսայ ու աներ. էրիկրդ թեւըդ զարկած մօրդ կը բերես, ու կհսրանցդ տան անունը կը քերես. էրիկդ կ'առնես ափերուգ մէջը, կը կարդացնես զայն մինչ վերջին էջը, կը փարատես էրկանդ ամէն տաղտուկը, ու կ'ըլլաս անոր երկաթ մնտուկը. կը քաշես հա պրոկ՝ մանկիցներն անոր, չձգելով նոյնիսկ իրեն հագուստ մ'ընել նոր. օրէ օր կ'ինսայ ան ու կ'աղքատանայ, օր մ'ալ կը մանէ փորը մի սեւ սատանայ. կը լքէ քեզ ու կ'երթայ ան Վօսիօրի գիրկը՝ կարդալու համար ձուկերու պատմութեան գիրքը . . . կը մնամ անէրիկ ու կը մանես սուզը, մինչեւ որ կ'անցնի ձմրան ձիւնը ու բուքը, կուգայ գարունը վարդը կը քացուի, նոր թեկնածու մը յանկարծ դէմդ կը ցցուի. քեզմէ բաւական փոքր է տարիքով, բայց քեզմէ մեծ է ինքը իր զօրաւոր կամքով. կը հմայուիս իսկոյն իր սեւ ու սիրուն աչքերուն, ու կ'առնես շուտով քու իսկական տուն. կը կարգայ տէրտէրը երկուքնուգ վրայ, ու կը կապէ նոր կապ մը, կանչելով՝ Աստուած ալ վկայ . . . շաղախութին իսկոյն մեղրը ու լոյսը, կ'աւելնայ սիրականիդ ննուցած յայսը . . . պսակէն յետոյ սակը կ'սկսի, պէտք էր սակայն քեզի էրիկ մ'այսպիսի, այս օր սա բանին պէտք ունիմ ու վաղը նա բանին կ'ըսէ ու դրամդ ջուրի պէս ափին մէջ հոսէ. անդօր կը մնայ երբեմնի կամքդ, ու չես կրնար կարդալ նախնի հաւատանդ . . . քաշեցիր փարան՝ առջի էրիկէդ, իսկ հիմայ կը սօթտուիս՝ արդի էրիկէդ. գըլուկը կերպար առջի էրիկիդ, իսկ հիմայ գլխիվայր կը կը բերէ քեզ այս՝ էրիկդ ոսկեկիթ . . . Մի ըներ աղջիկս, բան մը անօրէն, պատիժդ կը գտնես օր մը՝ Երկնաւու-

րէն» : Երկրորդ պատկիր վրայ քսան տարի ալ կ'ապրիս,
ու ոթսունիր հինգ մնացած՝ հողին կը փարիս :
Երած ու վառած երանիկին վիճակն է :

Զ

Երիկ մը կ'իյնպյ քեզ զլուխն արծաթած, և սանաւանդ խելքին զիվանան ճաթած . թէպէտեւ զայն առնել չպիտի հածիս, ինչու որ չպիտի կրնաս ըսել, աղոռը՝ միամիս . ծնողքդ բռնի քեզ անոր պիտի տան ըսելով թէ ան ամիսը հեղ մը պիտի շնէ քեզի նոր փիսրան . թէ մոմով ու խունկով ձեռք չանցնող բազդ է, գոհարներու մէջ քեզ պիտի խղդէ . քիչ մը հագուիլ շքուելու մարմաջէն, ու քիչ մ'ալ համոզիչ խօսքերը՝ ձախէն ու աջէն, տալ տուխն քեզ այդ սարսախ մարդուն . իսկ դու որ աղջիկ մըն ես բաւական արթուն, շուտով հասկցար՝ թէ ինչ խոր վիհ էր որուն մէջ ինկար . թէպէտ պիտի տառապիս քիչ մը շատ երկար, սակայն քու բաղդէդ մարդուկիր կեանքը կարճ պիտի ըլլայ, ու չպիտի ունենայ մէկը որ ետեւէն լայ . կը փարատին քեզմէ աղջամուղջն ու խաւար, երբ կ'ստանաս հանգուցեալէն բաւականաչափ աւար . իր հարստութեան հետ կը ձըգէ քեզի մէկ հատ ալ մանչ զաւակ, առանց ըլլալու այլոց նշաւակ՝ կը մնաս այլի ու կ'ուխտես բնաւ ալ չ'ամունանալ . հարուստ ու երջանիկ կ'ապրիս՝ երկար տարիներ . կը կարգես տղադ, կ'ունենաս թոռներ :

Զիլ զուռնա Զարուկին վիճակն է :

Է

Աղուոր աղջիկ ես՝ սիրուն աղջիկ ես, բայց ինքնաւ հաւան . որչափ ալ նպաստաւոր մէկը ինդրէ ձեռքդ չես

ըլլար հաճ ու հաւան . քսանէ աւելի պիտի ունենաս թեկնածու, բայց ոչ մէկուն չպիտի ըլլաս հարմացու : մէկուն պիտի ըսես հասակը կարճ է, ու միւսին պիտի ըսես աս ինծի խարձ չէ . մէկուն գոյնը սեւ է պիտի ըսես ու միւսին համար խեւ . մէկուն գլուխը մեծ է պիտի ըսես, ու միւսին քիթը ծուռ . մէկուն անկուտի է պիտի ըսես, ու մէկալին՝ օրն ի բուն պարապ կու գայ ժուռ, մինչեւ որ այլեւս չի չալեն քու դուռ . կը նստիս սուսիկ ու փուսիկ ու կ'անցնես օրերդ յոյսերով խարուսիկ . մինչեւ կ'սկսին ճերմկիլ մազերդ, ու այն ատեն մէկ կողմ կը նետես բոլոր նազերդ . բայց ցաւ ի սիրու չգար այլեւս քու ձեռքդ խնդրող, մատիդ օղակ մ'անցընող, կը նստիս ու կ'ուտես պապաիդ հացը, առանց չորցնելու երկանդ թացը և կամ տեսնելու պիպիթիդ լացը . մինչեւ որ գտնես վաթսունդ ապահով, ու տիրէ քեզ համար էրիկներու սովէ :

Երիկ պուտալասի էպրուկին վիճակն է :

Ը

Մինչ ուրիշներ էրիկ կը գտնեն՝ ընելով ճար հարակ, դուն յանիշտաներդ կը փախցնես՝ ընթացքովդ անձարակ .



— Ի՞նչ սեւ բաղդ ...

արդէն վախցուցիր քանի մը հատը, եթէ այսպէս շարունակես պիտի կլլես դուն ալ հապը. բարեբաղդաբար ունիս քեզի մարդ մը պաշտպան. որ կեցած է կոնակդիր հրեշտակ մը պահապան. ան պիտի գտնէ քեզ տղայ մը գեղեցիկ, քիչ մը թացիկ. լցուն քսակով բայց դաձած հասակով. թէսէտ բնութեամբ կը կարծուի անմեղուկ, բայց և այնպէս ունի գործեր սմսեղուկ, երեսը նայելով դուն պիտի հրճուիս, բայց երբ խօսի հետք շատ պիտի տիրիս. պիտի պսակուիս դու այս սալօղին հետը կուտաւոր, ու պիտի ըլլաս դու արտակարդ բաղդասոր. Մէկուկէս տարիէն պիտի մեռնի էրիկդ, յիշատակ թողելով նորածին մանջուկ մը զիրկդ. ան պիտի ժառանգէ հօրմէն՝ հարստութիւն մը անբաւ, ու երբ չափահաս ըլլայ, պիտի վայելէ մեծ մարդու համբաւ. չպիտի կրկնուի մէյ մ'ալ պսակդ, ու պիտի առնես լաւ մը հասակդ. զաւակդ աղէկ օրեր քեզ պիտի ցուցնէ, ու սիրացդ բնաւ օր մը չպիտի ցաւցնէ. պիտի կարգես տղադ ըլլաս թոռան տէր, մինչեւ որ ալ ութսունիդ...կանչէ զքեզ Տէր:

Սուսիկ բուսիկ Ըլումպիկին վիճակն է:

Յ

Գաղտնիք մ'ունիս քու սրտիդ խորը, որ չես ուղեր հասկցնել նոյնիսկ քու հօրն ու մօրը. բայց սրիմը պահելէդ քեզի շահ չկայ. քու ցաւիդ դարմանը դու ինքդ հոգայ. սէրը բոյն դրած է ծալքին մէջ սրտիդ, մութը պատած է այլեւս չորս դիդ. թէ որ շարունակես պահել պահել պահանել, չես կրնար բաղդաւոր օր մը քեզ պահովել. շատ չի տեւեր կ'իյնաս իսկոյն անկողին, ու

մի արասցէ Տէրը՝ օր մ'ալ կ'երթաս սեւ հողին: Քանի դեռ ուշ չէ, մտիկ ըրէ խրատս, թող քու երջանկութեանըդ մէջ իմ ալ գտնուի մատըս. գրէ երկտող մը անոր՝ որուն վրայ կը խորհիս, յիշէ՛ անոր, մէկիկ մէկիկ՝ դառնութիւններն աշխարհիս, որուն կրնայ հանդիպիկ՝ երբ այրէ քեզ նայիր նայիր...ու այդ օրէն շաբաթ մը անցած, դու այն ատեն աչքս նայիր. երկու շաբաթէն խօսքապ՝ նշանտուք, չորսուկէս ամիսէն ալ կը կարգուիք դուք. առնելիք էրիկդ միր ու գործունեայ, արի ու բարի, ձեր վարքն ու բարքը միմիանց յարմարի, յաջող պիտի ըլլան գործերը անոր, ու պիտի հարստանաք դուք միշտ օրէ օր. եօթը հատ զաւկի տէր պիտի ըլլաք, ու ձեր ձեռքին մէջ բնաւ չպիտի լաք. ապրածիդ կրկնին չափ ալ դու պիտի ապրիս, մինչեւ որ ծաղկի նման թառամիս՝ խամրիս:

Թընթընկած թագուկին վիճակն է:

Ճ

Բաղդը չի նայիր պղտիկի մեծի, պիւծէն մը պիտի տամ քեզի, բայց նախ ըսէ թէ ի՞նչ կայ ինծի. ամբողջ տարի մը չի բոլորած, պիտի ունենաս քեզի նշանած. դեռ երիտասարդ է ան ու շատ գեղանի, բայց չըլլար ան՝ քու վէրքերուդ սպեղանի. սիրով, համերաշխութեամբ, քիչ մ'ատեն կ'ապրիք, կուգան յետոյ ձախորդ օրեր, ուր այն ատեն կ'անձրկիք՝ կ'ապրիք. կ'երեւայ ձեզի աշխարհը վերան, էրիկդ չպիտի հանէ նոյնիսկ թիւթիւնին փարան. օժիտիտիդ սնտուկը կ'ըլլայ թամբախոր, չի մնար տունդ, նոյնիսկ մէկ պախըռ. էրիկդ պիտի ըլլայ քու աչքիդ փուշը, ինչու որ ան ծախեց նոյնիսկ,

տանդ պիտորդուշը, չի կայ տունիդ մէջ սէր՝ խաղաղութիւն, կ'րլլայ օրն ի բուն կրիւ խաղքութիւն...թշուառութեան իրր հետեւանք, կ'արտասանէ Տէրը իր վերջին հուսի բանի, էրիկդ քանի մ'օրուան մէջ երկինք կը չուէ, ու ամբողջ տարի մը սուգդ կը տեսէ. տարիքդ նուազ ու ինքդ տղուոր, շուտով կուգայ ժպտիլ բազզդ փառաւոր. էրիկ մ'ալ կ'առնես, չափազանց հարուստ, ուսեալ՝ զարդացեալ, կը մոռցնէ քեզի նախկին զրիկդ՝ նորոգ հանգուցեալ. տուն, տեղ, աղարակ, խան, աբարթըման, ամէն բան կարգին, կը վայելես երջանիկ օրեր՝ կուտը կը հանես երկրային փառքին. պիտի ապրիս, քսանը՝ չորսով բազմապատկուած, ու գրկես սեւ հողը՝ կեանքի ելեւէջներով թրծուած։

Ժամ գլուխ Շուշիկին վիճակն է։

Ի

Հիանալի բաղդ մ'ունիս եղեր, ըսելիք չի կայ, թէպէտեւ ապագայ էրիկիդ՝ քիթը պիտի ըլլայ քչիկ մը կալա. բարի է ան սրտով ու շատ ալ իմաստուն, որ պիտի ունենայ տամներկու հատ տուն. տուներէն երկուքը վրադ պիտի դարձնէ. ան ջութակ պիտի զարնէ ու քեզ խալցնէ, մատներուդ ծանրազին մատնի ու ականջներուդ ող պիտի անցընէ. ան բնաւ կեանքիդ մէջ չպիտի լացնէ, այլ հակառակն ըլլալով պիտի զուարձացնէ. կառքերով ու օթօմօպիլներով քեզ պիտի պտտցնէ, գեղեցիկ ու պատուական օրեր պիտի ցուցընէ...աս ինչ աղուոր բաղդ, անանկ չէ հատա, շատ քիչերն ունին քեզ պէս ապագայ. էրիկդ պիտի սիրէ քեզ իրրեւ իր աչքին լոյսը, ու դուն իր վրայ պիտի դնես քու բոլոր յոյսը. դուն պիտի

ըլլաս քու տունիդ սիւնը, կարծեմ թէ քէյֆըդ չունի նոյնիսկ...փողոցին շունը. բայց կենանք քիչ մը հոս, շատ առաջ չերթանք, անօդուտ են մարդոց աշխատանքն ու ջանք. կեանքը միօրինակ երթալու համար, ճիգեր թափած են մարդիկ անհամար. վարդն առանց փուշի չի կրնար ըլլար, և ոչ ալ ինդացող մը որ յետոյ չի լար։ Կին մը պիտի ելլէ դէմդ, քեզի նախանձորդ, ու պիտի ուզէ հարուածել քեզ իրը քաջ որսորդ. քեզ պիտի հանէ ամուսնոյդ աչքէն, որ պիտի պահէ քեզի ոխ ու քէն. պիտի պաղի քեզմէ սառերու նման, ու պիտի տառապիս ամբողջ տարի մը լման. ինդիրը յետոյ պիտի պարզուի ու նենգամիտը պիտի պատժուի. պիտի հաշտուիք էրիկ ու կնիկ, պիտի ընէք մէջերնիդ դաշինք ու կնիք, անգամ մըն ալ կեանքերնուդ մէջ չպիտի կառւիք. կ'ապրուիք երկար, դու հարիւրէն տասնեւհինգ պակաս, մինչեւ որ հողը դնէ անդրանիկ զաւակդ շուկաս։ Կապած Խսկուհի տուտուին վիճակն է։

Լ

Սուրճ մը քեզի եփէ աղջիկս ու սուրճ մըն ալ ինծի. դարձուր վիննանդ որ մէջը նայիմ ու զուրցեմ քեզի... երեք օրէն և կամ երեք ամիսէն պիտի շտկես կարծեմ՝ թէ ափսէն, երկայնահասակ քիչ մը թուխ դէմքով, երիտասարդ մը կ'իյնայ քեզի քով. ան կուգայ քեզի հետը նուէրով, ճամբայ մ'ալ կ'երեւայ, շատ հեռու կ'երթաս խոշոր մէկ նաւ, հոգերդ ամբողջ տակըդ նետեր ես, պիտի ելլես դուն ճերմակ երես, թոչուն մ'ալ նստեր է գլուխիդ վրան, տարի ու կէսէն պիտի դնես պիկերդ օրքան, աղուոր ու պայծառ ապագայ ու-

նիս, վիշտ ու տառապանք դու բնաւ չունիս, շատ հաւրուստ կ'երեւայ էրիկդ քսւկին, շատ պիտի սիրէ ան՝ իր ազուրիկ տիկին։ ճիշտ հինգ հատ զաւակ պիտի ունենաք, ու պիտի ապրիք մինչեւ որ կեանքէն ձանձրանաք։

Սարայ լօքմասի Լուսիկ հանըմին վիճակն է։

Խ

Աղուոր ու սիրուն աղջիկ մըն ես դուն, աչքերուդ նայելով կ'երեւնաս աղջիկ մը արթուն, սանկ դէմս անցիր ու նստէ, որ բաղդդ քեզի նպաստէ, տուրաջ ձեռաքըդ որ ափիդ գծերը դիտեմ... Է՞ն հիմայ ալ ամբողջ գաղտնիքդ գիտեմ։ Կեանքիդ մէջ երկու անգամ հիւսնդ եղած ես։ Երեք անգամ նշանուած ու յետոյ երեքն ալ թողած ես։ Հայրիկդ կամ մայրիկդ երկուքէն մին թաղած ես. ոէր մը կայ սրտիդ խորը որ շատոնց իվեր էն թաղած ես. անկասկած պիտի հասնիս նպատակիդ, բայց առածդ պիտի բլլայ մի ցրոյ հաւկիր... բայց խնդրեմ երեսդ մի թթուեցներ, ի՞նչ ընեմ ես ճակատագիրդ այսպէս կը ցուցնէր. առաջին շրջանիդ բաղդ չես ունենար բնաւ էրիկէ. պ՛տի վշտակիս ամէն օր՝ ըլլայ ան լուր և կամ կիւրակէ. երկրորդ շրջանիդ սակայն շատ փայլուն կ'իյնայ, էրիկդ պիտի մեռնի ու դուն կրկին կարգուիս, շատ հանգիստ ու երջանիկ երկար կապրուիս։

Խայմախլը Խորսիկ հանըմին վիճակն է։

Ծ

Նախ քան հարս ըլլալդ պէտք է որ սորվիս կար ու

կարկտուք, ինչպէս նաև առանին հաշիւ՝ թէ ինչպէս կ'ընէ մէկ մէկ ալ երկուք. պէտք է սորվիս համեղ կերակուր եփել, նաև բանջարավաճառին հետո սակարկել. նախ անտեսագիտութեան պէտք է առնես դաս, և ապա կեսրանցդ տունը երթաս հարս, պէտք է որ գիտնաս թէ ի՞նչպէս կ'եփեն բիւրին բիլապին և կամ թէ միշտիափին, կամ ո՞րչափ աղ ձգել պէտք է սիւծն շամին, պէտք է որ գիտնաս թէ ո՞ր ծառին պտուղն է շնորհապին, ու պէտք չէ որ գնես անկիւնի ախրէրէն ջիւրիշը՝ փոխան սալիրին. չբաւեր միայն լաւ պարել դիանալ ու զարնել դաշնակ, պէտք է սակարկել գիտնալ նաև կէս տուղինա թաշկինակ։ Պիտի ունենաս կեսուր մը ախսի, որ շտկել պիտի տայ էրկանդ համար ուղիքի բիփակ, շաբերտան իբր հում միս պիտի խորովես, իսկ սկ խավերը թավա ընելով սեզան պիտի խավը ես..., ուլ երեւակայէ կեսուղդդ գէմքը, չլուած խօսքեր պիտի իմանայ էրկանդ չէմքը։ Սերաէ՛, լաւ սերտէ անական կեանքը, և գիտցիր յարգել մեծերուդ կամքը։ Աղէտք է զանգանես մարգը բանջարէն, ինչպէս ուռենասարակ բարին ալ չարէն. երբ առնես վկայականն տան դամբն թացքին, երջանիկ կ'ըլլաս կեանքի ընթացքին, կը պատրաստես համեղ ճաշ՝ կեսրանցդ մարդոց, կը սիրուիս ամէնքէն ու չես նկատուիր դու իբր պաղ օձ. ոէրը կը տիրէ քու տունիդ մէջը, յաջող կ'ընթանան ձեր կեանքը թերն ու առէջը, պիտի կազմէք ընտանեկան բոյն շատ տաքուկ, և պիտի ունենաք տանեւմէկ ձագուկ, վեցը արու պիտի ըլլան անոնց ու հինգ հատը էր. իսկ գուք աղա ու տուառու. չափազանց երկարակեաց էք։ Ծաղկեփնջիկ նանօֆարին վիճակն է։

Կ

Քեզի ալ կ'իյնայ խոշորկեկ մարդ մը՝ զապատայի,
կուտ կը բոնէ թէպէտ առատ, բայց չէ բնաւ հենայի,
հարուստ մ'է ան գործը գիտցող բայց պէտքերդ ալ հո-
գացող. պիտի սիրուիս ու պաշտուիս դուն անկէ, բայց
փոխադարձ յարդանք ունենալ քեզ անկ է. թէ որ կա-
րենաս բռնել դու այս մարդուդ մայր երակէն, ապահո-
վաբար շատ կ'օգտուիս անոր լեցուն քսակէն: Զես ու-
նենար քեզ թշնամի ու կը շրջապատուիս շուքերովը
բարեկամի. պարծանքը պիտի ըլլաս քու շուրջիդ մար-
դոց, չպիտի համարձակի մաշեցնել սիրուդ մէկը՝ իբրև
խարտոց. պիտի վայլիս աստղի նման և պիտի գաս
գրոսավայրերը էրկանդ հետ ման. պիտի թաթխուիս
մէջը գոհարներուն, ու պիտի յիշես անցեալ օրերդ հե-
ռուն. քաւ մէկ համանիդ պատրաստ պիտի ըլլայ օրօն
ու կառք, և պիտի վայելես ամէն կերպ փառք. ծնունդ
պիտի տաս մէկ հատ մանչու ու մէկ ալ աղջկան, եր-
կուքն ալ մէկզմէկէ աննման. անդրանիկդ պիտի ծնի
շատ գժուար, ու պիտի գալարուիս ցաւերովդ վշտա-
հար, ամուսինդ սակայն լեռան պէս կիցած, կ'ուզէ տես-
նել քեզ լուլնեցած. կը համակուի ան ցաւերովդ ու կը
բերէ զոյդ բժիշկներ քովդ. կը հոսի լիրաները ջուրե-
րու պէս՝ մինչեւ ապաքինումն կատարելապէս: Անկէ
վերջ կուգան պայծառ ու խաղաղ օրեր, կը հագնիս ու
կը կապես ծանրազին չորեր, կը հասնիս երջանկութեան
գագաթնակէտը, մինչեւ որ ալ մաշին տարիներդ և ի
խոր ծերութեան դնես կեանքի վերջակէտը: Բայց խնդ-
րեմ օրիորդ, չի մոռնաս հաւ իմ ուլ տեսակէտը... մեռ-
նելէդ առաջ կտակէդ բաժին չի՞ս հաներ ինծի... գոնէ
տասնէն մէ՛կ, ի՞նչդ կը պակսի:

Կուտ ու կորկոտը կատարիկ հանըմին վիճակն է:

Հ

Կինը պիտի ըլլաս՝ թերեւս Վարդանին, և կամ Ա-
րամին, Հայկին. ըլլալու համար տիպար մի հայ կին. հարկ
է բաժանորդ դրուիս ու կարդաս «Հայ կին»: Ներկայ
դարուս մէջ մեծ յարդ ունի զարգացած հայ կինը, ար-
ժէք մը չներկայացներ այլեւս՝ զլուխին հինը. բարձրա-
ցի՛ր ու զարգացիր որչափ որ կլնաս, վիապւանդ գետինը
չմնար, մէկզմէկ կը քաշեն ան ու աս. օ՛ն ուրեմն,
ջանայ ուստում ու զիտութիւն ամբարել, փոխանակ օրն
ի բուն զրօնիլ, խնդալ ու պարել. երբ ուշ դնես իմ
այս շատ լուրջ խրատին, անարձէք մէկուն կինն ըլլա-
լու կասկածներդ կը փարատին. ձեռքդ բօնողը պ տի ըլ-
լայ բարձր տոհմէ ազնուական. պիտի ապրիս կեանք մը
հաճոյալից՝ անզուգական. պիտի ճամբորդես տուաջին
կարգով ու մուտ գործես Փարիզ ու Լօնտօն՝ փառքով.
չնորդիւ ամուսնոյդ պիտի վայելես դրախտը չնաշխարհիկ
ու պիտի նախանձին բալոր կիներն աշխարհիկ. պիտի
ծնիս մէկ հատիկ մանչ մը միայն, չըլլայ թէ կիսակիրթ
ու թերուս ընէք զայն, չանացէք որ աւնենայ օրինակե-
լի վարք ու բարք, որ չվտանգէ ձեր հարստութիւնն ու
վարկ: Պիտի ապրիս երկու երեսունով մէկ քսան,
տունդ ու տեղդ պիտի ըլլայ անսասան:

Հուր աշուի Հրանուշիկին վիճակն է:

Չ

Հապը կլլեցիր մնացիր տունը, չհաջեր ետեւէդ նոյն
իսկ փաղոցին շունը. փախած է հիմայ աչքերուդ քոնը,
անոր համար որ չեղար տունի մը խաթունը. երեսունդ

անցար, փեյ կը զարնես քառսաւնին, դոհ պիտի ըլլաս
եթէ նոյնիսկ կինը ըլլաս կառաօնին։ Առ Մըսրը չարշըն
հինգական տրամք ինմիօն, պիտի, խունկ ու ասրյակնես,
երեք զիշեր բիւրսի աալով ուզած մարդդ պիտի ընես
քիդի պին։ զարով ու զօրով կը բացուի բաղդդ, բայց
չերթար վրայէդ ունեցած ախտի, կ'առնես կոճղի նման
ծերուկ մը, կարծես ըլլար ան՝ անխօսուկ հարսնուկ մը,
կ'ընես դու զայն ափիդ մէջը խմոր մը, պատճառ տալով
որ մըն ալ նետէ ինքզինք ջրհոր մը . . . կը մնաս որբեւայ-
րի կը նստիս տունիդ անկիւնը, առանց յիշելու անդամ մը
գոնէ հանգուցեալիդ անտւնը. կ'անցնին օրեր, ամիս ու
տարի, կը մնաս կարօտը՝ այլոց օտարի. ոչ ունիս զա-
ւակ և ոչ ամուսին, հոգատար ձեռք մը ապրուստի մա-
րին. քարչ կուտաս կեանքդ վաժտուն և հինգիդ, դուոդ
ու պատճանդ դոցուած կը չուէ հոգիդ։
Զնածաղիկ Մարիձախն վիճակն է։

Ղ

Նմանախ խօսիմ անցեալէդ դու մտիկ ըրէ, վաղոց որբ
մնացած եւ հօրէ կամ մօրէ, անցար մէջերէն հուրէ ու
տուրէ, կերար հացը կըլկըլէ ու գարիէ. անցած ես շատ
մը դառն շրջաններ, մաշեցուցած սեւ օրերու մէջ՝ կո-
շիներու նրաններ, մէլը դեռ չէ դրած քու մէջդ
բոյն, թէեւ ունիս քայլերուդ հետեւող տղայք՝ հայ կամ
յոյն։ Ներկայիս ներկադ ալ վարդագոյն չէ, տանդ դա-
տարկութիւնը կը պուայ ու կը կանչէ. թէ որ սխմես
քիչ մըն ալ ակուտ, պիտի բարւոքի քուկին ապաղադ.
սիրտդ պիտի դնես սրտի մը լաւագոյն, ու պիտի կազմես
քիզ համար երջանիկ մի բոյն. քիզի առնողը աղայ մըն

է սիրուն ու խօսուն, աշխայժ վառվռուն. իրարու վրայ
հոգի պիտի տաք, քսան տարուան մէջ՝ տասը ձեզ նը-
մաններու ծնունդ պիտի տաք. տուներնիդ պիտի ըլլայ
բարիքներով լի, իսկ դուք պիտի ըլլաք նոյնիսկ օտար-
ներուն սիրելի. քէն պիտի ընեն ձեղի վիշտն ու տառա-
պանք, ու պիտի վայելէք կեանք մ'իշխանական. տարինե-
րու ծանրութեան բեռին տակ կըած, կ'երթաք անդե-
նականը՝ աշխարհքը վայլած։

Բողբոջիկ-Ղօնչէկիւլ խաթունին վիճակն է։

Ճ

Առաջ եկուր աղուոր աղջիկ, քեզ ալ ըսեմ քու
բաղդդ. թէ՛ երջանիկ կենցաղդ ու թէ դժբաղդ օրերու
խաղիդ. ծնած ես օր մը՝ տարուան երեք հարիւր վաթ-
սուն և վեց օրուան մէջ. օրերդ բոլոր անցուցիր երազ-
ներով մնամէջ. կը թոխս խիստ շատ բարձրերէն, ու
չես փափաքիր ըլլալ սովորական հարսերէն. կ'ու զես ըլ-
լալ կոմսունի կամ դքսունի. բայց փոխանակ դու ա-
տոնց՝ պիտի ըլլաս դրտուի. Աղէկ լսէ՛, դրսեցի մէ ա-
ռածդ. կվտի փազար չարջըա ուշինազ կ'ըսէ առածը.՝
հազարներով սոկի կշոող մարդ մը պիտի ըլլայ քու կեան-
քիդ ընկեր. մէկը որ տասնաւոր անդամ թէ՛ ելեր է և
թէ ինկեր. կը բաղձայիր առնել քեզի երիտասարդ ու
թարմ փեսայ, հետն ալ նաեւ պարարտ զասա. թէպէտ
հարուստ իր քսակով, բայց կրկնոդ պիտի ըլլայ իր հա-
սակով. պիտի սիրէ քեզ չափազանց ծերուկ աղուէսն
այս գաւառոի, ու սիրովդ բոնկի՛ վասի. պիտի պճնէ
գոհարներով ու զարդարէ բենեղներով, պիտի յիշէ իր
արտերը, վար ու ցանը եղներով. պիտի նեղուիս ու շատ

յուղուիս խոր մտածմամբ խորաստողուիս, պիտի դառնաս հին օրերուդ, կոմսի, դուքսի երազներուդ. պիտի ատես գաւառացին, մինչեւ որ ուտես օր մ'ալ անոր՝ մի աքացին, յետոյ կ'ընես դու անդաստան. . . խորհուրդ, ինսդիր, դատ՝ դատաստան, կը բաժնուիք էրիկ կնիկ, ու կը լուծուի դատակնիք. . . ալ անկէ վերջ՝ պիտի պակսի օր մը եղդդ ու օր մը աղբդ, պիտի հալի ու սպառի՝ ունեցած քչիկ մը եղբդ, մինչեւ որ վաթսունիդ երթաս նոճիներուն տակ. . . իսկական տեղը:

Ճըռ ճըռ պիօնեյի Պերճուկ հանըմին վիճակն է:

Մ

Մոմով ու խունկով կուգան քու դէմդ, սրբավայր դարձած է քու տունդ ու սեմդ. աս ո՞րչափ նազլը աղջկ մըն ես գուն, քեզ դիմողներուն ճիգերը կ'ընես ապարդիւն. չի գտնուած իինէ խումաշին էիր արգեօք, թէ նինանսա ևնալլն եօգ. սպասէ քիչ մ'ալ ու այն ատեն եկիցիներդ կ'իջեցնես. թէ որ քիչ մ'ալ տարիքդ առնես ինքինքդ դիւրաւ կ'արժեցնես. կ'առնես օր մ'ալ մարդ մը բախօն, Մշեցի Մըկօն և կամ Թաթօն. «չի հաւնեցար մարդոց խամին արժանացար բօշափ հարմին». մարդուկդ պիտի ըլլայ ժիր, աշխատասէր, շատ ալ բարեբեր ու ընտանեսէր. կոյր կ'ընես աչքդ ու չես տեսներ իր կոչա վարմունքը, սիրով կը կարկտես անոր մաշած արմունկը. կը համակերպիս բաղդիդ ու սիրով կը տանիս լուծը, ըլլալով առաքինութեան իսկական ծուծը. հաճելի կ'ըլլաս երկնից Բարձրելոյն, որ կ'օրհնէ ձեղ ու ձեր համեստ բոյն. նաւ մը կը նստիք կ'երթաք նոր երկիր. ան- գործ չմնար՝ էրիկդ կիրկիր, կ'աշխատի, կը տքնի ու

կ'ըլլաք հարուստ. կը վայելես կեանք մ'երջանիկ ու կը շինես ամիսը հեղ մը նոր հագուստ. կ'ունենաք կայտառ երեք զաւակներ, ամենքն ալ խիական մէյմէկ չողակներ. իննիսուն տարի դու պիտի ապրիս, իսկ էրիկդ առանց փոխելու իր ունեցած յարրիս, պիտի մեռնի իննըսունէն հինգ աւելի, թողելով հարստութիւն մը՝ եօթը պորտիդ բաւելի:

Մըզմբդ Մաքրիկին վիճակն է:

Յ

Աղջիկ մըն ես աշխոյժ, կրակ ու բոց. տան ու խոհանոցի գիտելիքները ըրած ես գոց. աշխատասէր ես չունիս գուլ գաղար, կը տքնիս տիւ և գիշեր անդադար. պիտի գնահատեն ջանքերդ կիները ներհուն, ու պիտի առնեն քեզ իրենց մանչուն. հարս պիտի ըլլաս երկու տարիէն, ու զանազանես այն ատեն չարը բարիէն. քեզ առնող անձը չպիտի ըլլայ մէկը անուպայ, այլ ուշիմ ու ժրաջան աղայ մը գործունեայ, ձախող չպիտի երթան գործերը անոր, ան պիտի ընէ առատ չահեր նորանոր, ան պղպեղը պիտի ըլլայ տունիդ՝ իսկ գու աղ, պիտի անցընէք օրեր երջանիկ՝ խաղաղ. Աստուածն ալ պիտի ուզէ ձեզի վարձատրել և ունեցած վիշտերնիդ հիմէն փարատել, պիտի տայ ձեղի չորս մանչ չորս աղջիկ, որ պիտի ընծայեն ձեղ առատ պաչիկ. պիտի ըլլան անոնք մէյ մէկ գոհարներ, ձեր քրտնաթոր ճակտին հովահարներ. աղա ու տուտու համերաշխ սիրով, երկար վայելած մէկ մէկու գորով, կը գրկէք սեւ փոսը տիսուր ու մթին, վայելելու յոյսով նաեւ փառքը երկինքին:

Ցոյսերը սրտին Յուստիկ տուտուին վիճակնէ:

Յ

Խիստ շատ կը սիրես հագուիլ ու սդուիլ, սիրու-
մարդի մը պէս զարդարուիլ. անրաժան են քեզմէ վիւտուր
ու ոիզը և օ Տը յօջնելը, առանց նկատի առնելու առ-
նելիք էրկանդ պօյը, հակառակ բաղձանքիդ դու պիտի
առնես մարդուկ մը խապա, դու պիտի ըլլաս աղջիկը
ու ան քեզի պապա. ինչի՞ս ծառայեց պիւսերդ հապա՝
երբ չկրցար առնել տղայ մը հօրպա, որ համակերպէր ան
քու արարքիդ ու չծուեր քեզի իր բերանն ու քիթ, հին
է մարդդ տարիքով, հին նաև գաղափարով, երանի թէ
չէր եւեր ան դէմդ բարով ու խերով, դու պիտի առնես
զայն իբր շատ հարուստ՝ որ ընէ քեզ առատ հագուստ
ու կապուստ, հազիւ հինդ տարի կեանք պիտի վայես,
երջանկութեան մէջ լողաս ու փայլիս, ձախորդութիւն-
ներ ետեւէ ետեւ՝ պիտի պատճն էրկանդ առջեւն ու ե-
տեւ. պիտի մնանկանայ մարդուկդ խապա, ու պիտի
փախի երթայ Եւրոպա. չպիտի լսես մէյ մ'ալ անունը,
պիտի գրաւեն անոր սեղերն ու տունը. զարդերէդ բո-
լոր պիտի մերկանաս, ու էրկանդ համար շատ պիտի
բարկանաս. պուստ ու կանչես, անոր հասցէին թքնես
ու ինչես. բարեկամները աղէկ օրերուդ, չպիտի ունե-
նան քեզ բնաւ օգուտ. պիտի համակերպիս բաղդիդ ու
նստիս տունիդ անկիւնը, անաղարտ պահելով սակայն
քու բարի անունը: Օր մըն ալ պիտի լսես թէ մար-
դուկդ է մեռեր, չպիտի ցաւիս՝ քանի որ արդէն սիրուդ
շատոնց էր սառեր, պիտի ինդրէ ձեռքդ մարդ մը աղ-
նիւ ու բարի, ինքն ալ քեզի նման որբեւարի, պիտի
ըլլաք իրարու ճաշակին յարմար, չունիք էրկուքդ ալ
ոչ հայր և ոչ մայր, օչ կեսուր կ'ունենաս և ոչ ալ կես-

բայց, որ հոգերնին քաշես՝ ըլլաս անոնց խոհարար,
կրկին պասկը կ'անցնի ձեր գլխէն, դժբաղդ օրերը կ'ը-
նեն քեզի քէն, էրիկդ հոգեւին քեզի կը փարի ու հան-
գիստ կ'ապրուիք երկար շատ տարի:
Նուռ ու չամիչ նեքտար հանըմին վիճակն է:

Յ

Գիշեր ու ցերեկ կը մտածես գլխահակ, թէ արդ-
եօք քեզ առնող մարդը հասուն գլուխ պիտի ըլլայ թէ
խակ. մի տանջեր սիրուդ, չես կրնար կոր գուշակել.
պէտք է բաղդիդ համակերպիս, կաղ, կուզ, ույրուզ և
կամ քէլ. ծիգն ու ջանքն են անօգուտ, բծախնդիր հա-
շիւներով չպիտի շահիս դու մէկ կուտ: Ուխուր գնա Ա-
մենափրկիչ, որ օդնականդ ըլլայ քեզ Փրզիչ, վառէ մոմ
մը կէս ոսկինոց, որ տայ քեզ մարդ մը լիսուն հազար
ոսկինոց, թէ որ ունիս հաւատք՝ խորին, փառքով պիտի
ապրուիս դու եղերքը Վոսփորին. դու պիտի ունենաս
անձնական օթօդ, չպիտի խածնէ քեզ ոչ գամփուը և ոչ
ալ քօթօօթ. չպիտի ունենաս օրեր՝ կծու, թթու կամ
փոթուտ. պիտի վայելես կեանքը ժապտուն՝ զուարթագին,
ու պիտի սեղմես սրտիդ վրայ զաւակները կաթոգին.
մայիսեան արեւը պիտի ըլլաս մարդուդ, որ պիտի շոայ-
լէ քեզ ամբողջ գորոջն ու գութ. չորս արու զաւկի,
ծնունդ պիտի տաս, վարդի պէս զանոնք պիտի հոտ-
ուլտաս. էրիկդ նախ թաղական պիտի ըլլայ, իսկ յե-
տոյ երեսփոխան, պիտի տնկէ տուներ, ինչպէս նաև իր
անունովը խան. վրադ պիտի ընէ... մի քանի տուներ,
չնորհաւորի պիտի գան թաղիդ բոլոր տուտուներ, իբր
հանըմներու ջոջը՝ պիտի յարդուիս, ու նախանձորդնե-

բուդ հետ պիտի պագտուիս : Փառքով պիտի բազմիս
պատուոյ աթոռը , ու պիտի տեսնես թոռանդ թոռը . թէ
որ ըրիր բարիք մը՝ հետդ օրհնենք կը տանիս , իսկ երբ
եղած ես նմաններուդ անտարբեր , առանց յիշուելու եր-
կու կանդուն կտաւ միայն կը տանիս :

Եեր ու շաքար Շաքէն վիճակն է :

Ո

Երիկ մը պիտի ունենաս փաշափ նման , իսկ ինքդ
պիտի ըլլաս ուզուզիկ՝ (ուզող) բոշափ նման . որչափ ալ
ըլլայ ան՝ տունն ի վեր բերող , դու պիտի ուզես աւել-
ցնել մատնիներդ ու օղ . դու պիտի հանես էրիկդ միշտ
դող , կարծես աւազակ մ'ըլլայիր՝ կեղեքող , սօթտող ,
էրիկդ պիտի ըլլայ քեզ համար վերան , դուն չպիտի թըք-
նես էրկանդ վրան , որչափ ալ քաշես չպիտի համան էր-
կանդ փարան . պիտի վաստկի ան ջուրերու նման , չպի-
տի ըսէք օր մը դուք՝ անան . մինչեւ այն օրն որ ան-
կողնիդ վրան դրուի թքաման . հիւանդ պիտի պառկիս
տարի մը լման . դեղ չպիտի կրնայ գտնել՝ նոյնիսկ , բը-
ժիշկը կը կօրթման . վաթսուն և վեց գարուն վայելած՝ ու
երջանկութեան կատարը ելած՝ կը գահավիժիս կ'իյնա
սև փոսը , ուր հոգոցըդ կը կարդայ Տէր Փիլիպոսը :

Ողորմած հոգի Ողիտայ տուտուին վիճակն է :

Չ

Հրեշտակ մըն ես երկինքէն իջած , քու սեղանէդ
անպակաս պիտի ըլլայ միշտ հաց , որչափ ատեն որ ու-
նիս մաքուր ու գթոտ սիրտ մը կարեկցող . դժբաղդ պի-

տի ըլլաս սակայն՝ առնելով մարդ մը , ցոփ ու արբե-
ցող . պիտի դադրի զուարիթ ճոռողիւններդ , սիրտ պի-
տի տան ու մխիթարեն տալըդ ու ներըդ . վիշտ ու տա-
ռապանք երկար չեն տեւեր , գծէն դուրս կը հանեն է-
րիկդ՝ իր ընկերներ-դեւեր . . . ուր յօլիկ եղած կ'իյնայ՝
ստորին տեղեր . . . կը դնէ գլուխը - զլսարկը ֆրենին ,
կը պաղին ու կը փախին իրմէ՝ բարեկամներ աղքատ ու
գիննին . կը հալի ան իւղի մը պէս օր բռտ օրէ . կը հատ-
նին փարաներն ալ ու կը մնայ մերկ՝ ինչպէս ծնած էր
մօրէ . առանց ելլալու փարայէ փուլէ , կը մտնէ Հիւան-
դանոցն ի Եէտի Գուլէ . հազիւ թէ քառասուն օր ան
հոն կը պառկի , խենթերուն ձեռքով կ'երթայ Պալբուը
ու հոն կը չնթուկի . բաղդդ բանեցաւ , չարն էր հեռա-
ցաւ , ոչ ոք իր վրայ շիթ մ'արցունք թափեց ու լա-
ցաւ . սպիտակ սուզիդ վրայ տարի մը անցաւ , ուր ա-
պա դժբաղդութիւնդ վերցաւ՝ վերջ-ա-ցաւ : Աշխոյժ ու
սիրուն մարդ խելացի՝ որ չունէր նպատակ ի ինպիր
հացի , կը խնդրէ՝ ձեռքդ բռնելու համար , այրած է
սիրտդ ու կը պահանջես տալ իր կեամիլի հանեար , կ'ա-
պահույցնէ ան քեզի երդուամբ , ու փորձով կը տեսնաս
դու ալ իրաւամբ . կը կապեն գլուխդ՝ կ'ըլլաս կրկին էր-
կան տէր . չես մնար ոյլեւս լքուած ու անտէր . ամու-
սինդ այս երկրորդ չէ առջինին պէս էրիկ մը շոշորդ .
ան կը գուրգուրայ վրադ , իսկ դուն կը դողաս , ալ եր-
ջանկութեան մէջ կիմայ կը լողաս . վերջին էրիկէդ ե-
րեք հատ զաւակ պիտի ունենաս և դու անսնցով պի-
տի յղփանաս . էրիկդ պիտի ապրի երեք քսանին վրայ
հինգ ալ գումարուած , իսկ դու ինքդ ալ ութսուն և հին-
գիդ կը թողուս թոռներդ ու կ'երթաս՝ մազերդ ար-
ծաթուած :

Զաղանօղ Ֆուլիկին վիճակն է :

բուդ հետ պիտի պատուիս : Փառքով պիտի բազմիս
պատուոյ աթուոր , ու պիտի տեսնես թուանդ թուոր . թէ
սր ըրիք բարիք մը հետդ օրհնենք կը տանիս , իսկ երբ
եղած ես նժաններուդ անտարբեր , տուանց յիշուելու եր-
կու կանգուն կտաւ միայն կը տանիս :

Սեր ու շաքար Շաքէին վիճակն է :

Ա

Երիկ մը պիտի ունենաս փաշտի նման , իսկ ինքո
պիտի ըլլաս ուզուգիկ՝ (ուզող) բոշափ նման . որչափ ալ
ըլլայ ան՝ տունն ի վեր բերող , դու պիտի ուզես աւել-
ցնել մատնիներդ ու օդ . դու պիտի հանես էրիկդ միշտ
դող , կարծես աւազոկ մ'ըլլայիր՝ կեղեքող , սօթտող ,
էրիկդ պիտի ըլլայ քեզ համար վերան , դուն չպիտի թըք-
նես էրկանդ վրան , որչափ ուլ քաշես չպիտի հատնի էր-
կանդ փարան . պիտի վաստիկ ան ջուրերու նման , չպի-
տի ըսէք օր մը դուք՝ անան . մինչեւ այն օրն որ ան-
կողնիդ վրան դրուի թքաման . հիւանդ պիտի պառկիս
տարի մը լման . դեղ չպիտի կրնայ գտնել՝ նոյնիսկ , ըլ-
ժիշկը կօրթման . վաթսուն և վեց գարուն վայելած՝ ու-
երջանկութեան կատարը ելած՝ կը գահավիմիս կ'իյնաս
ու փոսը , ուր հոգոցը կը կարգայ Տէր Փիլիպոսը :

Ողորմած հոգի Ողիտայ տուտուին վիճակն է :

Զ

Հրեշտակ մըն ես երկինքէն իջած , քու սեղանէդ
անպակաս պիտի ըլլայ միշտ հաց , որչափ ատեն որ ու-
նիս մաքուր ու գթոտ սիրտ մը կարեկցող . դժբաղդ պի-

տի ըլլաս սակայն՝ առնելով մարդ մը , ցոփ ու արբե-
ցող . պիտի դադրի զուարթ ձոռւողիւններդ , սիրտ պի-
տի տան ու մխիթարեն տալլդ ու ներդ . վիշտ ու տա-
ռապանք երկար չեն տեւեր , գծէն դուրս կը հանեն է-
րիկէ՝ իր ընկերներ-դեւեր . . . ուր յովիկ եղած կ'իյնայ՝
ստորին տեղեր . . . կը դնէ գլուխը զլիսարկը ֆրենկիմ ,
կը պազին ու կը փախին իրմէ՝ բարեկամներ աղքատ ու
զկնկիմ . կը հալի ան իւզի մը պէս օր բռտ օրէ . կը հատ-
նին փարաներն ալ ու կը մնայ մերկ՝ ինչպէս ծնած էր
մօրէ . առանց ելլալու փարայէ փուլէ , կը մտնէ Հիւան-
դանոցն ի Եէտի Գուլէ . հազիւ թէ քառասուն օր ան
հոն կը պառկի , խենթերուն ձեռքով կ'երթայ Պալբգլը
ու հոն կը չնմուկի . բազդդ բանեցաւ , չարն էր հեռա-
ցաւ , ոչ ոք իր վրայ շիթ մ'արցունք թափեց ու լա-
ցաւ . սպիտակ սուգիդ վրայ տարի մը անցաւ , ուր ա-
պա դժբաղդութիւնդ վերցաւ՝ վերջ-ացաւ : Աշխոյժ ու
սիրուն մարդ մը խելացի՝ որ չունէր նպատակ ի ինզիր
հացի , կը ինզրէ՝ ձեռքդ բոներու համար , այրած է
սիրտդ ու կը պահանջես տալ իր կեամիի համար , կ'ա-
պահովցնէ ան քեզի երդուամբ , ու փորձով կը տեսնաս
դու ալ իրաւամբ . կը կապեն գլուխոդ՝ կ'ըլլաս կրկին էր-
կան տէր . չես մնար ոյլեւս լքուած ու անտէր . ամու-
սինդ այս երկրորդ չէ առջինին պէս էրիկ մը շոշորդ .
ան կը գուրգուրայ վրադ , իսկ դուն կը դողաս , ալ եր-
ջանկութեան մէջ հիմայ կը լողաս . վերջին էրիկէդ ե-
րեք հատ զաւակ պիտի ունենաս և դու անսնցմով պի-
տի յզփանաս . էրիկդ պիտի ապրի երեք քսանին վրայ
հինգ ալ գումարուած , իսկ դու ինքո ալ ութսուն և հին-
գիդ կը թողուս թոռներդ ու կ'երթաս՝ մազերդ ար-
ծաթուած :

Զաղանօղ Ֆուլիկին վիճակն է :

¶

Զարաձճի աղջիկ մըն ես շփացած, ու մեծերէդ եւրես առած յղփացած, կ'ուզես պարտադրել կամքդ ամենունուն, կարծելով թէ այդպէսով կը հանես լաւ անուն. ներկայս այդպէս, իոկ ապագադ պիտի ըլլայ քեզ աննըպաստ. խեռ ու ըմբոստ քու այդ ընթացք՝ չպիտի ընծայէ քեզ վիճակ մը բարերաստ. հաւակնուտ եռ ու քչիկ մըն ալ պինդ գլուխ, ուակայն հետդ կենակցողը վոտահ եղիր որ չ'ուզեր արդուկելդ իրեն զլուխ: Քեզի կիյնայ տղայ մը լուրջ ու լուակեաց, թէեւ պիտի ունենաս ուտելու համար առաստ հաց, բայց պէտք է որ համակերպիս ու յարմարիս ամուսինիդ բնութեան, ոու այդ կերպով միայն պիտի կրնաս ընել զայն կով մը կթան. թէ որ հաշտ երթաս առնելիք էրկանդ հետ, վիշտ ու տառապանք պիտի ըլլան քեզ համար անհետ. պիտի ունենաս ութը հատ զաւակ, կէսը բարի պիտի ըլլայ անոնց ու կէմն ալ անառակ. էրիկ ու կնիկ չպիտի ըլլաք այլոց նշաւակ, պիտի ակնածի ամէն ոք ձեզմէ, երկար պիտի ապրիք ու մինչեւ ցլախման՝ դժբաղդ պատահար մը ձեզ չպիտի ճզմէ:

Պայրագտար Պեղիկին վիճակն է:

ડ

Դիւրահաւան ու պարզամիտ աղջկան մը կը նմանիս, պարապ տեղը սին յոյսերով կը սնանիս. բաղդ կ'որոնես ճամբայներէ ոլոր մոլոր, գլուխդ կը հաւքես բաղդագուշակ գնչուհիները բոլոր, սուրճի գաւաթ ու խաղի թուղթ նայիլ կուտաս, վճարելով մէկուն հինդ ու միւ-

սին տասն ոչ թիւրպիներն և ոչ ալ նուսխան՝ պիտի կըրնան հայթայթել էրիկ մը իշխան, ուզիդ եղիր վարք ու բարքով ու նաեւ լուրջ քու կեցուածքով, ու ոյն ատեն բազզը կուգոյ քեզ խաղալէն՝ խր բնական չարքը ուածքով, կ'աննեռ առոյդ ու գեղադէմ ամուսին մը ժաշտադէմ, մեծ ախորժով պիտի ուտէք սոխ ու սիտոր, ձիթալառով, գետնախնձոր՝ նստելով միշտ դէմ առ դէմ. վիշտ, տառապանք պիտի փախին ձեզմէ հեռու, պիտի ընթանայ յաջողութիւնն արադօրէն՝ ինչպէս ջուրը որ կը հոսի դէպի առու. պիտի ունենաք տուներ տեղեր ձեզ սեփական. պէտք է փառք տալ Արարիշն՝ որ չէ ըրած ձեզ դժբաղդ, մինչդեռ տնդին շատ շատեր կան. պիտի ըլլաս արդասարեր՝ ծնունդ տալով քեզի նման տասը հատին, պիտի ապրին հինզը միայն, չորսը տալով կենամատին. չորսը աղջիկ են անոնց ու մէկը մանչ, կեանքն ամենուդ պիտի ըլլայ դալար՝ կանանչ: Երկսր պիտի ապրիք էրիկ ու կնիկ, վայելելով անխօտն՝ կեանք մը երջանիկ:

Զգաղրգիռ ջլթիկներուն վիճակն է:

Ո

Էրիկ մը պիտի ասնես թէպէտեւ հարուստի զաւակ, բայց հանած ու վարած. վարքով անտուակ. փայլուն է գործն իր հօրը, սսկայն ինքը ապիկար՝ պիտի վըստանդէ առեւտրական տան վարկը՝ իր խելքովը ցաւագար, կարճ առենուան մը համար պիտի վայելես գեղեցիկ շրջան մը, յեսոյ սակայն չպիտի ունենաս նոյնիսկ թեւըդ ապարանջան մը. չէ կարելի որ կեանքը ըլլայ միօրինակ և չիս կրնար եղած ըլլալ դու առանձինն օրնիտկ բաղդը ենթակայ է բնական օրէնքին, չպա-

տակիր ան բնաւ մարդկային կամքին. բոլորաձեւ անիւ
մըն է մարդոց բազգը. կը թաւալի ան շարունակ երե-
ւան բերելով պատրանքն ու յաղթը: Այսպէս ալ ահա,
աղքատ կը ծնիս ու քիչ մը ատեն խաչած լուբիայով
դու կը նաև անիս, սիրուն աչքերուդ, կարմիր այտերուդ կը
սիրահարի հարուստ աղայ մը, հայրն է անոր մեծահա-
րուստ մեծ աղայ մը. կը նշանուիս օր մ'ալ յանկարծ,
ու կը շրջի խկոյն բազգդ յեղակարծ, կը սարքեն հարս-
նիք մը փառքով, քառուսն օթօմօպիլով ու վաթսուն
կառքով. քանի մ'ամիսէն ոսքիդ զատկմէն կը մեռնի
կեարայրդ, ու այսպէսով ոսկիները կը ժառանգէ բազ-
դաւոր այրդ, որ ցոփ ու չայլ անվարչագէտ էրիկդ, ան-
հաշիւ, տարի մը անցած թօփը կը նետէ՝ առանց կա-
րենալ տալու հայիւ. հարսնիքիդ հաւաքուած զարդերդ
բոլոր, գոհարեղէն, բաժնեթուզդ, ոսկիներ կլսր, կը ոկը-
սիս ծախել կշացնելու համար աքլորիդ փորը, մինչեւ
որ այնեւս չմանէ տունդ. նոյնիսկ սոխն ու սխտորը. կը
հիւանդանայ էրիկդ տարսախ, ու քանի մը օրէն կը փչէ
հոգին քաշելով մի աշխ. կը նստիս տունիդ անկինը
հապնելով սեւեր, ու կը խորհիս կարօտ ու դժբաղդ վի-
ճակդ աւեր: կը դառնայ սմիւը, կը շրջի բազգդ, կը
դարձանուի ու կը բուժուի վշատաստդ. տարիքդ նուազ,
ինքդ գեղեցիկ ու թարմատի, կուգայ խնդրել ձեռքդ՝
միջակորեար երիտասարդ մը նորատի, կ'առնես իսկոյն
դու այս մարդը, կը բացուի կրկին քու կենաց դարու-
նին վարդը, կը հոտուստաք վարդի նման զուք դիրար,
անհամեմատ երջանիկ էք ապրուսովը ձեր բաւարար,
ծնունդ կուտաք զաւակներու ու թոռներու ու կ'երկա-
րին ձեր կեանքերը շատ հեռու:

Ուստիկի Ռաբեկայ հանըմին վիճակն է:

Ս

Գեղեցիկ ես ու հմայիչ աչքեր ունիս վառվուուն,
պիտի դայ առնել քեզ հարուստ նշանած մը՝ ծովերէ
հեռուն. լեցուն պիտի ըլլայ գրապանը անոր, պիտի ընէ
քեզի օր նոր՝ հագուստ նոր. զարդերուն սուզը դու պի-
տի կրես, զուարիթ ու ժպառուն կեանք պիտի վարես. է-
րիկդ է սակայն ծերուկ մը խոփած, իր ամբողջ կազմով
ծիւրած խըլխըլկած. երլ փողոց ելլէք պտտելու այր ու
կին, պիտի կարծեն թէ հայրիկդ է ան քուկին. հեռու-
նը չտեմներ մարդուկիդ աչքը, խուլ է ճակ քիչ մ'ալ
ականջը. չտեսներ ան քուկին թերի կողմերդ, չսեր
նակ ըսած խօսքերդ. դուն գուլպայ կ'աւզես ան կը բե-
րէ շօզուա, իսկ երբ օ Տը յօլուելու ուզնս կ'առնէ քեզի
ան զօլա, երբոր ուզես դու իրմէ շաքար, ան կ'առնէ
քեզի եփուելու կանկար. առնըդ կ'ըլլայ Բաբելոնի աշ-
տարակ, կը լեցուկն բերքերով գզրոցներդ ու դարակ.
կը գրգուսիս օրն ի բուն, կ'ըլլաս նեզմիրա՝ ջղային,
օր մըն ալ յանկարծ կուրծքը կը ցաւի քու միրական
աղայն, կուգան բժիշկներ, կ'ընեն դեզ գարման. ջան-
քեր կ'ըլլան ապարդիւն, շուտով կ'երիթայ ան գերեզ-
ման. կը բանես սուզը, կը հազնիս սեւեր. հազիւ թէ
տարի մը անցած կը փչեն քեզ գտրնան հովեր, քանտի-
տայներ շուրջդ կը դառնան բոլոր, վայելելու համար
քեզ հետ գեղին ոսկիներդ կլոր, նախ կը մերժես դու
անոնցմէ շատերը, մինչեւ որ կ'ընտրես մէկը ու կը կար-
դայ վրանիդ Տերտեր. ուրախ ու զուարթ կ'իշնաք ու
կ'ելլէք, միակամ սիրով իւղ ու մեղը կը կլլէք. ամու-
սինդ պիտի ապրի ութսունէն հինդ պակաս, իսկ դու
պիտի վայելես իեանքը դեռ երկար՝ մինչ հարիւրէն
հինդ պակաս:

Սըմ սըխ էրիկ փոխող Սուրբիկին վիճակն է:

Ա

Սիրտող մի հատցներ աղջիկս այդպէս, դու ալ կ'առանս էրկան մը հայիս, գեռ ասկէ հինդ տարի պիտի մը նաս պապախիք տունը, ու փախցնես պիտի մայրիկիդ քունը, մինչեւ որ ելլայ յարմար տղայ մը քեղի, պիտի ելլես քիչ մը նազի ու տուզի, ձեւաբանութիւն մը ըրած ըլլալու, ու պիտի բաժնութիւ ծնողքէդ առանց քշիկ մը լալու. օտար երկիր մը հարս պիտի երթաս, կեսուրդ պիտի տայ քեղի մի հարկաւոր դաս. տան կատուն պիտի ընէ դէմդ ձզակտոր, ահաբեկելու որ չանես քայլերդ մոլոր. դու այդ վայրկեանէն կեսուրդ կ'առես, թէպէտ գործերուդ մէջն համարատ ես, դուն հոգիս կ'ըսես, ան կ'ըսէ՛ թող ելլայ հոգիդ, ու կ'ընէք դուք մէկդմէկու քիթ. տունը աղմուկներէն դմողք կը դունայ, ճապը կեսուրդ օրն ի բուն կը պօսայ՝ կ'ունայ, էրիկդ ձանձրացած ձեր թոհ ու բոհէն, կը ձգէ տունն այդ բորբոքուած գենեն. կը նստիք շոգենաւ ու կուգաք դուք հոս, առանց թափելու արցունք յորդանոս. կը ժպտի բաղդերնիդ կ'ապրիք շատ հանգիստ, կ'ունենաք յարատեւ հանդարտ կաց ու նիստ. եօթը հատ զաւակ պիտի ունենաս ու եօթանասունդ անցած կերպով պիտի քնանաս:

Վառ ու վառվրուն վառթվուոթձի վառվառիկին վիճակն է:

Տ

Ժպտուն ու զուարթ աղջիկ մըն ես գուն, նաեւ իմաստուն խոհուն ու արթուն. ձիրքերդ են ընտիր, իսկ ինքդ ազնիւ, շուտով կը դասնայ ի բարին քու բաղդիդ անիւ. պիտի նշանուիս տղու մանբասիր, կը բռնէ ան

առատ կուտ, ուզածիդ չափ կտկասացիր, երբ այցի երաթաս հագուէ ու կոկուէ, դու սիրէ զինքը որ ան քեզ գգուէ: ձիչդ հինգ ամիսէն կ'ընէք դուք հարսնիք գգուէ: ձիչդ հինգ ամիսէն կ'ընէք դուք հարսնիք տառ ձեր ծնողքին անցած կամուրջէն կ'անսնիք. տառ ձեր ծնողքին անցած կամուրջէն կ'անսնիք. ըստ մանչ ու մէկն աղջիկ երկուորեակ. կը բռնէ էրիկդ մէկն մանչ ու մէկն աղջիկ երկուորեակ. կը բռնէ էրիկդ կին մը սանստու, որ չըլլայ թէ. նեղուիս ու հիւընդնաս դու. յաջող պիտի երթայ գործը ամուսնոյդ, ու չպիտի ունենայ ասլրուստի մի փոլթ. թշնամի չունիք, չպիտի լըստի բնաւ մէկուն խայթելը, շատ ամուր պիտի ըլլայ ձեր կեանքին թելը. սպիտակ պիտի բումնին ձեր գլխուն վերեւ ու բնաւ չպիտի մնայ աչքերնիդ ետեւ:

Տիք սուրաթ Տիւրիկին վիճակն է:

Պ

Աղէկ ես լաւ ես, բայց չես հաւնիր բնաւ բանի մը. կ'ուզես ըլլալ նշանածը հարուստ իշխանի մը. քու կանգունովդ քեզի չտար մարդ կերպաս, և ոչ ալ անարժէքին կուտան պատիւ ու դարպաս. անցիր առջեւը հայելին՝ ու դէմքդ գիտէ, եթէ չես գիտեր ինքզինքդ՝ ու ըլլաը գիտէ, պէտք չէ որ հաւնիս ինքզինքդ ու ըլլա այդպէս աղջիկ մը հաւիթ. չանայ որ ուրիշներ քեզ գընահատեն ու գովեստդ ընեն երկար տտեն. այն ատեն ահա սիրուած ամենքէն, չպիտի ընէ բաղդը քեզի քէն. պիտի առնես տղայ մը կայտու՝ աշխոյժ. բանիրուն, որ պիտի ունենայ աբարթթմաններ ու վաճառատուն. դու պիտի ըլլաս հարուստ տան մը տանտիկին, քիչեր պիտի ըլլան քեզ նման բաղդաւոր տիկին, պիտի ընդունիս հիւրեր յարգող՝ մեծարող, քու ամենէն փուճ խօսքերուդ լող 25—Անկուտիին Տարեցոյցը

Ա

Սիրտդ մի հատցներ աղջիկս այդպէս, դու ալ կ'առնես էրկան մը հավիս, գեռ ասկէ հինգ տարի պիտի մրնաս պապախը տունը, ու փախցնես պիտի մայրիկիդ քունը. մինչեւ որ ելլայ յարմար տղայ մը քեզի, պիտի ելիս քիչ մը նազի ու տուզի. ձեւաբանութիւն մը ըրած ըլլալու, ու պիտի բաժնուիս ծնողքէդ առանց քչիկ մը լալու. օտար երկիր մը հարս պիտի երթաս, կեսուրդ պիտի տայ քեզի մի հարկաւոր դաս. տան կատուն պիտի ընէ դէմդ ճշտկտոր, ահաբեկելու որ չամնես քայլերդ մոլոր. դու այդ վայրկեանէն կեսուրդ կ'ատես, թէպէտ գործերուդ մէջն համարատ ես, դուն հոգիս կ'ըսես, ան կ'ըսէ՝ թող ելլայ հագիդ, ու կ'ընէք դուք մէկդմէկու քիթ. տունը աղմուկներէն գմաղք կը դառնայ, ճատը կեսուրդ օրն ի բուն կը պօսայ՝ կ'ոսնայ, էրիկդ ճանձրացած ձեր թուն ու բոնէն, կը ձգէ տունն այդ բորբոքուած գեհեն. կը նստիք շոգենաւ ու կուգաք դուք հոս, առանց թափելու արցունք յարդանոս. կը ժպտի բաղդերնիդ կ'ապրիք շատ հանդիսա, կ'ունենաք յարատեն հանդարտ կաց ու նիստ. եօթը հատ զաւակ պիտի ունենաս ու եօթանասունդ անցած անդարձ կերպով պիտի քնանաս:

Վառ ու վառլուն վառթվուոթձի վառլառիկին վիճակն է:

Տ

Ժպտուն ու դուարիթ աղջիկ մըն ես դուն, նաեւ իմաստուն իսհուն ու արթուն. ձիրքելու են ընտիր, իսկ ինքդ ազնիւ, շուտով կը դառնայ ի բարին քու բաղդիդ անիւ. պիտի նշանուիս տղու, մանբասիր, կը բռնէ ան

առատ կուտ, ուզածիդ չափ կակտացիր, երբ այցի երթաս հագուէ ու կոկուէ, դու սիրէ զինքը որ ան քեզ գգուէ: ձիչդ հինգ ամիսն կ'ընէք դուք հարսնիք գգուէ: ձիչդ հինգ ամիսն կ'ընէնիք. տառ ձեր ծնողքին անցած կամուրջէն կ'անսնիք, ըառ մը անցած կը ծնիս մէկանց դու երկու զաւակ, ըի մը մանց ու մէկն աղջիկ երկուորեակ. կը բռնէ էրիկդ մէկը մանչ ու մէկն աղջիկ երկուորեակ. կին մը սանտու, որ չըլլայ թէ. նեղուիս ու հիւընդնաս կին մը սանտու, որ չըլլայ թէ. նեղուիս ու հիւընդնաս պիտի դու. յաջող պիտի երթայ գործը ամուսնոյդ, ու չպիտի դու. յաջող պիտի երթայ գործը ամուսնոյդ, ու չպիտի դու. յաջող պիտի մի փոյթ: թշնամի չունիք, չպիտի լըսունենայ ապրուստի մի փոյթ: թշնամի չունիք, չպիտի լըսունենայ մէկուն խայթելը, շատ ամուր պիտի ըլլայ ձեր կեանքին թելը. սպիտակ պիտի բունին ձեր գլխուն վերեւ ու բնաւ չպիտի մնայ աշքերնիդ ետեւ:

Տիք սուրաթ Տիւրիկին վիճակն է:

Պ

Աղէկ ես լաւ ես, բայց չես հաւնիր բնաւ բանի մը. կ'ուզիս ըլլալ նշանածը՝ հարուստ իշխանի մը. քու կանգունովդ քեզի չտար մարդ կերպաս, և ոչ ալ անարժէշին կուտան պատիւ ու դարպաս. անցիր առջեւը հայելիին՝ ու գէմքդ դիտէ, եթէ չես դիտեր ինքզինքդ՝ ու ըլլաս ըիշը գիտէ, պէտք չէ որ հաւնիս ինքզինքդ ու ըլլաս այդպէս աղջիկ մը հաւկիթ. ջանայ որ ուրիշներ քեզ գընահատեն ու գովեստդ ընեն երկար տաեն. այն ատեն սիրուած ամենքէն, չպիտի ընէ բաղդը քեզի քէն. պիտի աննես տղայ մը կայտառ՝ աշխոյժ. բանիրուն, որ պիտի ունենայ աբարթըմ աններ ու վաճառատուն. դու պիտի ըլլաս հարուստ տան մը տանտիկին, քիչեր պիտի ըլլան քեզ նման բաղդաւոր տիկին, պիտի ընդունիս հիւը բեր յարգող՝ մեծարող, քու ամենէն փուձ խօսքերուդ լսող 25—Անկուտիին Տարեցոյցը

ու յարող, սպասուհիներդ զոյդ պիտի ըլլան, ու դուն պիտի ըլլաս կին մը շատ կալան. ոտքերդ գետինը չպիտի դավի, և ոչ ալ քանի պիտին ձեռքերուդ հպի. պիտի ցըլիս էրկանդ հետ շատիկի կառքով. երկար պիտի ապրիք դուք շատ շքեղ փառքով. չորս զաւակ միայն պիտի ունենաք ու անոնցմով միշտ զուարձանաք. երեքը մանչ են ու աղջիկդ մէկ հատիկ միայն, որ կուռքի մը նման պիտի պաշտես զայն. մեծ տղադ պիտի ըլլայ բժիշկ մը ջարստար, իսկ երկրորդդ մարդ մը ապիկար. երրորդդ սակայն կ'ըլլայ գրագէտ, ներհուն, պատմաբան, մարդ մը խիստ բանդէտ. փեսայ պիտի առնես աղջկաեդ համար, մեծահարուստ մարդուկ մը յիմար. որ պիտի կորսնցնէ խաղի մէջ անհաշիւ գումար, ընելով հաշիւներդ բոլոր բար ու մար. դու ալ պիտի տառապիս աղջկանդ հետ, մինչեւ որ հատնին օրերը փեսայիդ ու ըլլան ձեր ալ վիշտերը անհետ: Պիտի ապրիս ապրածիդ ճիշդ երեք անգամ, առնելով կեանքի խական համը:

Բախ ու զուարթ Բօղիկ հանըմին վիճակն է:

Ց

Շատ տիսուր ու զլխահակ աղջիկ մըն ես ցաւագար, ծալլելով միշտ ձեռքերդ՝ կը խոկաս դու անդադար. պէտք է երթաս կրկին դպրոց, ընելու համար հարսնացու աղջկան մը դասերը գոց. անժպիտ ու լոին աղջիկները չունին յարդ, կը մնան անոնք տան անկիւնը անտեսուած ու անարդ. թէ որ կ'որդես կարդի մտնել ու կարգուիլ, պէտք է շինալ, հագուիլ ու սգուիլ, զուարթ ըլլալ նաև խօսուն, որ չըսեն թէ լոիկ մնջիկ կը նմանի մի անսասուն. պէտք չէ բնաւ տանդ անկիւնը կօխօնես. պէտք է

դուրս գաս խօսիս խնդաս՝ մէկն ու մէկալը լոյօնես, վստան եղիր թէ այն ատեն շուտ կը գտնես քեզի էրիկ. ահա խրատը փորձ մարգու մը որ պիտի բերէ քեզի բարիք. եղիր խկոյն ընկերական ու առ ձեռքդ մի քերական, կարդայ ուշով Ա. Բ. Գ. ը «Վերջին Լուր»ին և առանց պահելու լուռթիւն մը խորին, վերլուծէ ու բացատրէ շուրջիններուդ՝ ովաստակախ մէջ եղած գները պամպակին, նաև ուսուին ու սրխառորին. պիտի հիանան քու նըլվալիններուդ ու պիտի փաթթուին խկոյն ոտքերուդ. ընտրէ թիկնածուններուդ մէջէն ուղածդ ու ներկէ դու ալ մանածդ: Պիտի առնես էրիկ մը աղնիւ ու բարի, լեզու մը պիտի ունենայ՝ անուշ նման շաքարի. էրիկդ է ճիշդ երեսուն տարու, պիտի փարիք սրտանց դուք երկուքդ իրարու. կեսուր մը պիտի ունենաս զորտի պէս կըս կըս որ պիտի ուղէ խանդարել հանգիստդ խօսքերով ըլլ ըլլ. էրիկդ սակայն քեզմէ անբաժան, կ'առնէ կը քալէ մօրմէն անարժան. բուռն սիրով կապուած՝ կ'ինաք ու կ'ելլէք մէկտեղ, առանց առնելու օր մը ձեզի համար դեղ. կ'ունենաք շարք մը մանչեր աղուորիկ, նաև ուկիններ առատ՝ կարմիր, կլորիկ. կեանքը մը վայլէք դուք երկար ատեն, մինչեւ որ ծերանաք ու մահը ձեղ իրարմէ զատեն:

Ցատկըտան Բերուզին վիճակն է:

Դ

Երիկ մը պիտի առնես դու հեռու տեղէ, որ կատուի մը պէս ստէպ տեղ պիտի փոխէ, պիտի պտափս անոր հետ դու երկրէ երկիր, չպիտի ըլլաս բնաւ էրկանդ համակիր. դժգոհ պիտի մնաս միշտ ալ էրիկէդ, հեռու տա-

նելուն համար քեղի մայրիկէդ, ան պիտի ուզէ քեղ
միշտ գոն ձգել, ինչ ալ որ ըսես չպիտի ուզէ ան քեղի
լքել. պիտի ապրիք օր մը քէն ու օր մը պարլշ, լեզուդ
պիտի երկնայ մինչ երկու խարլշ. անտարբեր կը մնայ
էրիկդ համբերով, մինչեւ որ օր մալ դառնայ ան ի հող.
կ'սկսիս յիշել ողորմած հոգին, ըսելով իրաւ մարդ մըն
էր՝ անդին. զղալով կը յիշես անցած դարձածը, որ-
չափ ճշմարիտ է ըսուած առածը. թէ՝ «պիտի սիրեմ,
բայց մեռնելէդ վերջը»: Զկայ ան այլեւս քու տունիդ
մէջը ըրէ համարձակ ինչ որ դու կրնաս...բայց չէ՛, չես
կրնար, չպիտի իյնաս. սուղ է պատիւը, արատն է ա-
նեղծ, կ'որոշես ուղիդ ուղիդ ու կը մնաս անբասիք՝ ան-
կեղծ. կը խղճան քեղի սրտեր կարեկիր ու կը գտնեն է-
րիկ մը քեղ համակիր. աշխատասէր մարդ մըն է ան
ժրաջան, մեղք կը հոսի բերնէն երբ կ'ըսէ քեղ կնիկ-ջան.
կը մոռնաս այլեւս ողորմած հոգին, ու կը սիրես մար-
դուկդ այս՝ սիրով կաթողին. յաջող կ'երթայ գործը այս
մարդուդ, ու կ'ապրիք խաղաղ, անվրդով անփոյթ, նախ-
կին էրկանդ օրով թէպէտ մնացիր անծին, սակայն ներ-
կային կ'ընծայես պէսի մ'աղուոր՝ նորածին: էրիկդ
պիտի ապրի մինչ ութսուն տարին, իսկ աղջիկդ պիտի
կարգես աղջով օտարին. դուն ալ պիտի ապրիս մինչ
իննիսուն ամ, երբ գացած պիտի ըլլաս մինչ Ամսթէրտամ:
իւղի տակառ իւղաբեր տուտուին վիճակն է:

Փ

նշանած մը կ'իյնայ քեղ՝ վայս կոտրոդ մարդ մը. չի
պիտի ուզես հոտոտել զայն դու իբր վարդ մը. կը նմա-
նի ան խրտուիլակ մը պօստանի, ամէն անդամ դէմդ ել-

լելուն պիտի ըսես «կրողս տանիս». մարդուկ մըն է ճիշդ
հուն որ պուս, այնչափ պաղ որ կարծես թէ օձ մըն է
պօս. հաստատ քայլերով երբ ան կը քալէ, կարծես թէ
կուիւ կայ ի Զանագ Գալէ. իսկ երբ բերանը բացած՝ կ'ըս-
կըսի խօսիլ, կը կարծես թէ Վեսուվէն լավա կը հոսի.
վեց ամիս կը շրջիս դու անոր հետը, յետոյ աչքդ առ-
նելով ծիծնու փետը, ետ կ'ընես նշանդ, կը նստիս տու-
նը, կը փախցնես մարդուկիդ խաղաղ ու հանգիստ քու-
նը. մարդ կը ձգէ մէջ ու փարա խաղցնէ՝ կ'ուզէ որ տուն
տեղ վրադ դարձնէ. ևնէ Շամբն շենքի կ'ըսես ևնէ այ կրո-
ղըն եկւզիւ, յունիի եազտան սօնրա վար՝ սօնւղը կիւզիւն. ։
երկրորդ տաղագրութիւնդ կ'սկսի փութով, ազգականնե-
րէդ հարսնիքի մը առիթով. գեղով հրապոյրով անառար-
կելի՝ սիրուն երիտասարդ մը, կը թովէ սիրտդ անպա-
րագրելի. սէրը կը հոսի իսկոյն՝ սրտերէ ի սիրտ, բնա-
կան ընթացքով և ոչ սովորական ջանքերովը ըիրտ. խօսք
կուտաք կ'առնէք՝ դուք մէկզմէկու, ու կ'ըլլաք անբա-
ժաննելիներ՝ ինչպէս կ'ընէ մէկ մէկ ալ երկու. կը կար-
դայ Տէրտէրը ձեր գլխուն վրայ, ու կուտաք ձեր գլ-
լուխները մէկ մէկու ֆիրոյ, մէկ բարձի վրայ կ'տապրուիք
երկար տարիները, ձեր կեանքը չեն ունենար նոյնիսկ հուրի-
ներ. ժպատն է բաղդը ձեր էրիկ ու կնկան, այնպէս որ
երկրի վրայ ձեղ պէս քիչեր կան. պիտի ունենաք կա-
րասիներ ճոխ, առանց ունենալու ձեզ համար ոսխիս, ան-
պակաս պիտի ըլլամ ձեր սպանէն համադամները, ու
երկար ատեն անվթար պիտի մնան ձեր անդամները. ոչ
հիւանդութիւնը կը մերձենայ ձեզ և ոչ տառապանք,
անսաստն պիտի վայլէք դուք չատ երկար կեանք. տա-
սը հատ զաւկի տէր պիտի ըլլաք ու երբէք ձեր կեան-
քին մէջ օր մը չպիտի լաք, կեանքը պիտի ըլլայ ձեզ

համար շատ հեշտ , պիտի պտտիք Լօնտօն ու Փարիզ ,
մինչեւ Պուտափէշթ :

Փալփլուն Փայլիկին վիճակն է :

Փ

Ի՞նչ պէտք կայ սիրտ հատցնել՝ հալիլ, մաշուելու ,
բա՛յ սիրտդ ինծի առանց քաշուելու . . . բայց կեցիր որ
ես ըսեմ թէ ինչե՞ր մտքէդ կ'անցնես . գեղեցկութեանդ
հետ չատ ալ վեհանձն ես , թէ որ սրտիդ ուզածը գըտ-
նես քու առատ նիւթով , աննման գեղով՝ նաեւ գորո-
վով զայն պիտի գնես . ըստ ինքեան թէպէտ գեղեցիկ
խորհուրդ . բայց գուցէ ըլլայ քեզ համար քայլ մը ան-
խորհուրդ : Արտաքին փայլով շպարն երեսին , կ'առնես
հարուստ մարդ մը ամուսին , որ թէպէտ նախանձի ա-
ռարկայն եղած շատերուն , ու հանած է շուրջը համբաւ-
ուած ամուն , բայց սրտին խորը կայ գուցէ վիշտապ մը
քնած , որ պիտի զարթնու քնէն անկասկած . Երբ առա-
ջին քայլը առնէք ամուսնական սանդուխէն , սանդու-
խին աստիճանները ան չափած է արդէն կանուխէն . ան
պիտի ուխտէ միմիայն քեզի պատկանիլ , ու պիտի փոր-
ձէ զինքը մոլորեցնողներուն հետը պայքարիլ , հրապու-
րող ձեռքեր կրկին ու կրկին զինք պիտի փորձեն , մին-
չեւ որ կամքն իր անհաստատ վերջնապէս սանձեն , ու
այն ատեն պլտի անիծես բաղդդէ՝ ինչպէս նաեւ հասցէին
ոմանց , և «եղիցի ինզ լալ եւ կրնընկ ատաւանց» . . . միթէ
հեշտ չէ քեզ՝ մնալ այսպէս անամուսին . պէտք կայ
քաշել իսահրը մէկուն կամ միւսին . հա՞րկ է անպատճառ
մէկու մը զսպանակովը լարուիլ և կամ անոր վիշտերու

վրն ու ցաւերովը գալարուիլ . բայց թէ անհրաժեշտ պէտ-
քը կ'զգաս կեանքի ընկերոջ , կայ քանտիտա մը քեզ
յարմար որ կը փնտուէ կին մը հարուստ ու ջոջ , պայմա-
նաւ սակայն որ սպասես մինչեւ քառասուն տարիդ , երբ
այլեւս պիտի ըլլան մահիլութեան խույերդ պարիր . թար-
մատի տարիքով փոխանակ կրւսը կուտին պոակելու , և
զեղծումներն ամուսնական՝ կրւսին զօրով պարտկելու ,
հասակդ առած՝ հուրբդ շիջած , կուտաւորէ գու անկու-
տին , որ քեզ կ'ընծայէ կէսն հոգիին ու կէսն ալ քու ա-
ռատ կրւսէն . կ'զգաս անշուշտ գրոյս իմաստ . անկրւտին
է զրոզն աստ , որ պիտի ընէ քեզ բարեբաստ . . . տալով
իր ամբողջ միջին ու ձան . մինչեւ որ հասնի իր կեան-
քի վախճան :

Թէօմիւր աչուի-լոգում շաքար Քրիստիկին վիճակն է :





ԾԱՆՈՒՑՈՒՄ ՊԵՐՃ ԳԱԼՓԱՔՃԵՍՆԻ (*)

7է՞ն 12 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ... ԿԱՐԵՒՈՐ

Տասը տարեկան եմ: Մինչեւ 7-8 տարեկանները Նոյ առոք կ'ընեմ: Այս տարի, Պր. Ամիրենցի Տարեցոյցին սրամսութիւններուն եւ զուարճալիքներուն շնորհիւ զիդերս աւելի զօրացնելով, պիտի կարենամ մինչեւ տասը տարեկաններուն հետ մրցիլ, իբրեւ փետուր ծանրութեանց նոր ախոյեան մը: «Այնկայիլ» եւ «օյտու»ի մեջ ալ վարպետ եմ: Ինձի հետ մրցիլ ուզողներուն ասպարեզ կը կարդամ...:

(*) Այս պարոնք զաւակն է՝ ծանօթ հրապարակագիր եւ «ՎԱՍՏԱԿ»ի արտօնատէր Պր. Արտաչև Գալրաբնեանի որ կը խոսանայ լուալ... հօր զլուխը:

ԾԱՆՈԹ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՄԵՆԱԿ ԿԻՒՂՊՈՂՈՍԵԱՆ

Խր Գրասենեակը փոխադրած է
ՊՈԼԻՍ, ՊԱԼԱԳ-ԲԱԶԱՐ, ՄԱԴՍՈՒՏԻՒՅ ԽԱՆ, Թիֆ 66

Կ'սանձնեն ամեն տեսակ դատեր դիւրամաշչելի
պայմաններով

ՃՇԴ.ՊԱՀՀՈՒԹԻՒՆ

ԳԱԼՏՆԱ.ՊԱՀՀՈՒԹԻՒՆ

ԵՒ ԱՐՄ.ԳՈՒԹԻՒՆ

ՊԵՐՃ Ա. ԳԱԼՓԱՔՃԵՍՆԻ

Աշակերտ Ակիւտարի Գալրաբնեան վարժարանի

ԱԼՔՈԼԻՆ... Ի ՑԻՇԱՏԱԿ(*)

ԳԻՆՈՎՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻՆ

Նուէր՝ հին օրերու... ազշամճիներուն


Իրիկուն մը ուշ ատեն յօլիկ եղած գինով մը խելքին հաւառարակչութիւնը կորսնցելով փողոցի մը անկիւնը կ'իյնայ՝ կը պառկի. քիչ յետոյ փողոցի շուն մը կուգայ և գինովին քովն ի վեր կը չնթոկի. ժամ մը թէ երկուք անցած, մարդը կէս մը սթափած ու կէս մը գինով՝ ձեռքերը կը շարժէ յանկարծ ու կը շօշափէ շունին ստեւները, և դառնալով անոր.

— Քա կնիկ, ի՞նչ է ան, քիւրքով վդ պառկեր եռ:

* *

Օր մը դարձեալ յօր գինով եղած մարդուկ մը, պատի մը տակ կ'իյնայ՝ կը պառկի. քիչ յետոյ սիրտը կը խառնուի ու կը փսխէ ... փողոցի շուներէն մին կը մօտենայ ու կ'սկսի լեզուովը փսխունքը մաքրել. Գինովը կը յարէ.

— Մաքրէ՛, աղէկ մը մաքրէ իմին աղուոր կնիկս, ես քու երախտիքու չեմ մոռնար ...



(*) Ե. Հ.—Ոգելից ըմպելիներու արգելքը իր շատ մը առաւելութիւններուն հետ սա առաւելութիւնն ալ ունեցաւ որ նեանուելիք աղջկան մը թեկնածուին չհաւելիլու պարագային «իմանին մէկն է» չպիտի կրնան բաել.

ԴՐՈՒԱԳՆԵՐ

Ս. Փ. ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԵԱՆՔԷՆ(*)

Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցը ունի զանազան յարկարաժիններ: Ծերերու կամ անկարներու յարկարաժին, յիմարներու յարկարաժին, ինչպէս նաեւ արտաքին և ներքին հիւանդներու յարկարաժինները. ամէնքն ալ զոյգ՝ արական և իգական ըլլալու պայմանաւ: Պէզճեան ամիւրափի օրերէն սկսեալ արգիլուած է ալրերու և կիներու խառն բնակութիւնը այս հաստատորթեան մէջ՝ հիւանդներուն համար. այսու հանդերձ քաջողջ պաշտօնեաներն ալ բացառութիւն չեն կազմեր՝ ընկալեալ այս օրէնքին մէջ. և որովհետեւ առողջները հող չեն բուրեր տակաւին՝ կը պատահի երբեմն որ կանոնի հանդէազ չեղումներ տեղի ունենան մարդկային տկար բնութեան բերումով, առանց կարենալ զսպելու կամքերը և հետեւաբար նաև յարգելու օրէնքները:

Անգամ մը մեռելաբարձ ապուշներէն մին կը փորձուի սիրաբաննել էլմաս անուն ապուշունիք մը հետ, ու

(*) Ծանօթ. հնդինակէն — 923ի ամրան մէջ, մօս երեք ամիս ստամբուխի հիւանդութեան պատճառաւ Ազգ. այս հաստատութեան խրնամքը վայելած եմ ուր ապա արժակուած եմ կատարելապէս պահինած: Այս առքիւ պարտք կ'զգամ հրապարակաւ խորին մնուհակալիքն յայտնել թէ՝ օրուան Հոգաբարձութեան եւ թէ Տնօրէնութեան ու մանաւանդ զիս սնձամբ դարմանող թժկապէս Տօք. Ս. Նահապետանի եւ իր օգնական թժկեներուն, որոնք առանց զանի խնայելու յաջողեցան, իրկեև կեանքս: Երախտապարտ եմ:

կը զարգանան հետզհետէ իրենց յարաբերութիւնները . խելօքները աստիճան մը խօսք հասկնան գուցէ , իսկ ան- խելքը որ ընդհանրապէս էշու յամառ կամքը կ'ունենայ , բնականաբար դժուար կ'ըլլայ անոնց մէկզմէկէ բաժա- նումք : Անոնք ապուշիկներ էին որոնք աքլորի ու հա- ւու նման համարձակ կը սիրաբանէին . մինչ անդին Հի- պոկրատի աշկերտը չորս պատերու միջեւ՝ կէս գիշերուան խոր լուսութեան մէջ դեղձի առեւտուրով կ'զբաղի գաղ- տագողի՝ հիւանդապահուհիի մը հետ ընկերուիլի : Եսուի- րական գրքերէն մին կ'ըսէ «Զիք ինչ ծածուկ որ ոչ յայտ- նեսցի» : Գիշերապահ մը կը կռահէ թէ բաներ մը կը դառնայ պատերուն ետեւը , և առանց երկար բարակ խոր- հելու անմիջապէս կը շուլլուի հոն մօտը գտնուող ծառի մը վրայ և կը դիտէ ... մեզրալուսնային այդ զրաւիչ տեսարանը . կը հրաւիրէ նաեւ իր մէկէ աւելի պաշտօ- նակիցները՝ լուսնի լոյսով դիտելու ... ձրիօրէն ներկա- յացուող այդ սինէման . մինչ անդին Ազգ . Հիւանդանո- ցի Հոգաբարձութիւնը կը շարունակէ իր նիստերը և Տնօ- բէնութիւնն ալ խաղաղօրէն կ'զբաղի հաստատութեան ա- մէնօրեայ գործերով . հիւանդանոցը կը դառնայ , ինչպէս կը դառնայ երկիրս իր առանցքին վրայ . հետեւաբար ան- բնական ոչինչ կայ :

Հաստատութեան մէջ կան իրենց գործին նուիրուած պարկեշտ հիւանդապահներ և հիւանդապահուհիներ , իսկ ասոր հակառակ կան ալ որ իրենց քար սրտութիւնով հիւանդապահն կ'ըլլան ... թերանալով իրենց գործին ու պաշտօնին մէջ (*) :

(*) Շ. Հ.— Արդար ըլլալու համար պէտ է խոստվանիլ թէ ի- րենց պատօնին մէջ զանցառու և թերացող պատօնեաներ :

Թիվօովկ պառկած հիւանդ մը որուն ջերմութեան աս- տիճանը 4 յը գտած էր , բժիշկը կը պատուիրէ սառը ան- պակաս ընել գլխէն . հիւանդապահուհին չկատարեր բժիշ- կին յանձնարարութիւնը , որովհետեւ հիւանդին խելքը գլուխը չէր և հետեւաբար չպիտի գանգատէր եղած զան- ցառութեան համար . ցերեկուան կը յաջորդէ գիշերը . գի- շերապահ պաշտօնեան կը դիմէ դռնապանին ու սառ կը պահանջէ նոյն այդ հիւանդին համար . կը պատասխա- նեն թէ սառը սպառած է և պէտք էր ցերեկուընէ հայ- թայթել . սառի չգոյութենէն փոխանակ հիւանդին նոպան նուազելու կ'աւելնայ . . . հիաեւանքը կրնայ գուշակուիլ :

Քառասունի չափ ճանճեր լեցուած են խելքը վրան չեղող հիւանդի մը քով դրուած դեղի սրուակին մէջ . կը հետեւի թէ հիւանդապահուհին բնաւ այցելած չէր այդ հիւանդին և հետեւաբար դեղ ալ տրուած չէր . ուշ ա- տեն գիշերապահ պաշտօնեան կը նշմարէ ճանճերով լե- ցուն դեղի սրուակը ու կ'ստիպուի հիւանդին քովէն հե- ռուացնել գայն . հիւանդը ամբողջ քսան և չորս ժամ հա- կառակ բժիշկներու կամքին՝ դեղ կրցած չէր առնել . . . մեկնութիւններն աւելորդ են :

Մէկը կը տառապի , ուրիշ մը հոգի կը քաղէ . ոչ ոք ուշադիր կ'ըլլայ ու կը հետաքրքրուի : Բժիշկներ պէտք է խոստովանիլ թէ ոգի ի բախն կ'աշխատին փրկել հիւան- դին կեանքը՝ եթէ հնարաւոր է . և սակայն կան հիւան-

ունենալով հանդերձ , հաստառութեան մէջ կան նաեւ մեծ մասով ի- րենց պատօնին զիտակ ու անձնազոն պատօնեաներ , հիւանդապահ- ներ ու հիւանդապահուհիներ : Խոլ հիպօկրասի աշետրի մը(բժիշկ) մասին եղած ակնարկութիւնը հին դէպք մըն է եւ ներկայիս պաշ- տօնավարութեան մէջ եղող բժիշկներուն չակնարկեր :

Դապահներ որ կը չէզոքացնեն բժիշկին տուած երկար ատենուան աշխատութիւնը՝ իրենց անհոգութիւնովն ու թերացումովը։ Հիւանդներ կուգան ու կ'երթան, ոմանք կ'երթան երկու ոտքերով և ոմանք ալ տասը ոտքերով — չորս դագաղակիրներ միասին հաշուելով — . դացողներուն տեղ նորեր կուգան ու սովորականին պէս կը դառնայ հիւանդանոցը՝ ինչպէս երկիրը իր առանցքին վրայ. հետեւաբար անբնական ոչինչ կայ. հոգաբարձութիւնը կը շարունակէ իր նիստերը և Տնօրէնութիւնը խաղաղօրէն իր գործերովը կ'զբաղի...

Հիւանդի մը համար պատուերուած է բժիշկէն՝ նոպան աւելնալու պարագային հեմիխիօն ընել. զիշերը պէտքը կ'զգացուի և գիշերապահը չգտներ ոչ ասեղ և ոչ ալ այլոյ. հիւանդապահուհին երկուքն ալ կղպանքի տակ դրած ու մեկնած է. հիւանդը կը զրկուի անհրաժեշտ այդ ներարկումէն ու վիճակը կը ծանրանայ. . . անոր ունեցած հետեւանքին համար չարժեր մտահոգուիլ, անսուզոր ոչինչ կայ հոդ :

Իրիկուն է, ճաշի զանգակը կը հնչէ, կէս ժամ վերջ կերակուրները կը բաշխուին. քիչ մը ժամանակ կ'անցնի և ահա աղմուկ մը, թոհ ու բոհ մըն է ծայր կուտայ՝ հիւանդարան սենեակէ մը. ի՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ, կը հետաքրքրուին քովի սեննակներէն. կը հասկցուի իսկոյն. բան մը չէ եղածը. հիւանդի մը մածունը տալու մոոցուած է, ու մածունն ալ սպառած է այլեւս. մինչդեռ այդ հիւանդը միմիայն մածունով և առանց իւղի լափազ կը սնանի. Օր մը մէկուն մաֆաոօնին տալ կը մոոցուի, և ուրիշ օր մըն ալ ուրիշ մը բիւրեն. ոչ ոք կը հետաքրքրուի. . . իսկ հիւանդը չուզեր զանգատիլ բըշմշկին, վախնալով թէ կը վշտացնէ հիւանդապահը՝ ուր-

կէ կախուած է իր ինամքը։ Հողաբարձութիւնը կը գումարէ իր նիստերը և Տնօրէնութիւնը իր սովորական գործերովը կ'զբաղի . . .

Հաստատութեան ծերանոցը՝ պատոպարեալներուն թիապարտներու բանոն է, այնչափ որ կը խրաչին անկէ. ապուշանոցի խեւերէն Աստուր աղբար մը կայ. որ ուրիշ քանի մը իրենպէսներու հետ կը գործածուի զանազան ծառայութեանց մէջ. ինչպէս՝ աղբիւս թափելու, կերակրոց ամանները բերել տանելու, դէպի Պալըգլը մեռել կրելու և այլն։ Աստուր աղբարը երբ ուզեն բարկացնել, կամ՝ «մեռնիս պիտի» և կամ «ծերանոց պիտի երթաս» կ'ըսեն. երկու խօսքերը հաւասար կը նկատէ ան և կամ մին միւսին հոմանին ըլլալ ըմբռնած է. չափազանց կը յուզուի և կը բարկանայ այդ երկու խօսքերէն։ Դէմը ելլովէն սիկառ մուզելու մեռնամոլութիւնը ունի մեր այս Աստուր աղբարը. նոր հիւանդներէն անոնք որ ծխող են, չեն մերժեր պահանջուածը. իսկ երկար ատենէ ի վեր հաստատուածներ, ինչպէս նաեւ պաշտօնէ ութիւնը ունի կարգախօս մը՝ զայն շտապով հեռացնելու համար. որովհետեւ ան մէկ անգամով գոհացող չէ, և օրը մէկ քանի անգամ սենեակին դրան առջեւ կը ալնեկուի աջ ձեռքին երկու միջամատերը բերնին տանելով — սիկառ ուզելու ձեւ մըն է — . այդ կարգախօսը երկու է.

— Աստուր, թաշկինակս կորսնցուցի, թաշկինակդինծի տուր, ըսէ՛, և կամ սիկառս հատցուցած եմ ինծի սիկառ մը տուր, Աստուր. և ահա յետոյքին նաֆթ քըսուած գրաստի մը նման վազելով կը հեռանայ :

Հաստատութեան յիմարանոցի բաժնին մէջ երկսեռ եօթանասունէ աւելի ապուշներ ու խենթեր կան. ասոնցմէ քիչերը միայն կատաղութեան նոպաներ սւնին.

դապահներ որ կը չէզոքացնեն բժիշկին տուած երկար ատենուան աշխատութիւնը՝ իրենց անհոգութիւնովն ու թերացումովը։ Հիւանդներ կուգան ու կ'երթան, ոմանք կ'երթան երկու ոտքերով և ոմանք ալ տասը ոտքերով — չորս դագաղակիրներ միասին հաշուելով։ դացողներուն տեղ նորեր կուգան ու սովորականին պէս կը դառնայ հիւանդանոցը՝ ինչպէս երկիրը իր առանցքին վրայ։ հետեւաբար անբնական ոչինչ կայ. հոգաբարձութիւնը կը շարունակէ իր նիստերը և Տնօրէնութիւնը խաղաղօրէն իր գործերովը կ'զբաղի . . .

Հիւանդի մը համար պատուիրուած է բժիշկէն՝ նուպան աւելնալու պարագային հեծեխիօն ընել. զիշերը պէտքը կ'զգացուի և զիշերապահը չգտներ ոչ ասեղ և ոչ ալ այլօյ. հիւանդապահուհին երկուքն ալ կղպանքի տակ դրած ու մեկնած է. հիւանդը կը զրկուի անհրաժեշտ այդ ներարկումն ու վիճակը կը ծանրանայ. . . անոր ու նեցած հետեւանքին համար չարժեր մտահոգուիլ, անսովոր ոչինչ կայ հոդ։

Իրիկուն է, ճաշի զանգակը կը հնչէ, կէս ժամ վերջ կերակուրները կը բաշխուին. քիչ մը ժամանակ կ'անցնի և ահա աղմուկ մը, թոհ ու բոհ մըն է ծայր կուտայ. հիւանդարան սենեակէ մը. ի՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ, կը հետաքրքրուին քովի սեննակներէն. կը հասկցուի իսկոյն. բան մը չէ եղածը. հիւանդի մը մածունը տալու մոցուած է, ու մածունն ալ սպառած է այլեւս. մինչ դեռ այդ հիւանդը միմիայն մածունով և առանց իւղի լափառվ կը մնանի. Օր մը մէկուն մաֆտունին տալ կը մոցուի, և ուրիշ օր մըն ալ ուրիշի մը բիւրեն. ոչ ոք կը հետաքրքրուի . . . իսկ հիւանդը չուզեր գանդատիլ բըշիշկին, վախնալով թէ կը վշտացնէ հիւանդապահը՝ ուր-

կէ կախուած է իր խնամքը։ Հողաբարձութիւնը կը գումարէ իր նիստերը և Տնօրէնութիւնը իր սովորական գործերովը կ'զբաղի . . .

Հաստատութեան ծերանոցը՝ պատսպարեալներուն թիապարտներու բանուն է, այնչափ որ կը խրտչին անկէ. ապուշանոցի խեւերէն Աստուր աղբար մը կայ որ ուրիշ քանի մը իրենպէսներու հետ կը գործածուի զանազան ծառայութեանց մէջ. ինչպէս՝ աղբիւս թափելու, կերակրոց ամանները բերել տանելու, դէպի Պալըգլը մեռնել կրելու և այլն։ Աստուր աղբարը երբ ուզեն բարձնել, կամ՝ «մեռնիս պիտի» և կամ «ծերանոց պիտի երթաս» կ'ըսեն. երկու խօսքերը հաւասար կը նկատէ ան և կամ մին միւսին հոմանիշն ըլլալ ըմբռնած է. չափազանց կը յուզուի և կը բարկանայ այդ երկու խօսքերէն։ Դէմը ելլողէն սիկառ մ'ուզելու մենամոլութիւնը ունի մեր այս Աստուր աղբարը. նոր հիւանդներէն անոնք որ ծիսող են, չեն մերժեր պահանջուածը. իսկ երկար ատենէ ի վեր հաստատուածներ, ինչպէս նաեւ պաշտօնէ ութիւնը ունի կարգախօս մը՝ զայն շտապով հեռացնելու համար. որովհետեւ ան մէկ անգամով գոհացող չէ, և օրը մէկ քանի անգամ սենեակին դրան առջեւ կը տընկուի աջ ձեռքին երկու միջամատերը բերնին տանելով — սիկառ ուզելու ձեւ մըն է։ այդ կարգախօսը երկու է.

— Աստուր, թաշկինակս կորսնցուցի, թաշկինակդինծի տուր, ըսէ՛, և կամ՝ սիկառս հատցուցած եմ ինծի սիկառ մը տուր, Աստուր. և ահա յետոյքին նաֆթ քըսուած գրաստի մը նման վազելով կը հեռանայ։

Հաստատութեան յիմարանոցի բաժնին մէջ երկսեռ եօթանասունէ աւելի ապուշներ ու խենթեր կան. ասոնցմէ քիշերը միայն կատաղութեան նոպաներ սւնին.

տեսայ անոնցմէ մին որ երբ գեղեցիկ կին մը տեսնէր պատահաբար, նոպան կը բռնէր իսկոյն ու ինքինքը պատերուն կը զարնէր՝ պօռալով անընդհատ թէ—օրս եկած է մեռցուցէք զիս : 14 տարեկան տղեկ մը տեսայ որուն թեւերը կապուած էին . հետաքրքրուեցայ . ըսին թէ մենամոլութիւնմ'ունի, ինչ որ գանէ գետինները, հող ըլլայ քէ քար, աղը թէ ապակի, գամ թէ կոճակ, բերանը կը նետէ ու կուլ կուտայ : Ոմանք կը մենախօսեն, ոմանք մնջկատակի ձեւեր կ'ընեն . ոմանք ալ կ'ատենաբանեն՝ անկապ ու անկապակից ոչնչաբանութիւններով : Այդ յիմարներու շարքին կայ՝ յարգելի մէկը, Տօքիտ . Սարգիսեան մականունով . նախկին բըժիչկ մը՝ որուն բացառաբար առանձին սենեակ մը յատկացուած է . ունի տասմի չափ պատուանըշաններ կուրծքին վրայ՝ զորս համեստօրէն ծածկած է կարճ բելլրինով մը . այս մարդը երբ խօսի, առաջին անգամ կը տարակուախ իր յիմար մը ըլլալուն . քիչ յետոյ սակայն կ'սկսի իր հանճարէն ու տաղանդէն ճառել . ինքը այն սեւեռեալ համոզումն ունի թէ չափազանց մեծ մարդ մըն է, ամենանըշանաւոր գիտուն մը, և թէ իր համբաւը աշխարհի ամէն կտրմը տարածուած է . Ամերիկաի նախադան վիլսն զինքը պատուած է, պատուանշանով, ինչպէս նաեւ Ֆրանսաի նախագահն ու Հռովմի սրբազան Պապը, և թէ այս վերջինը յիտուն հազար սթէռլինի չէք մը զրկած է՝ իրեն, իր ուղած կերպով գործածելու համար զայն, և այնչափ տարուած է իր այդ մտասեւեռումին մէջ որ դէմն ելլողին կը գանգատի թէ Սրբազան Պապին կողմէ իր հասցէին զրկուած այդ գումարը, Հիւանդանոցի Տնօրէնութիւնն ու բժիշկները իւրացու-

ցած են . մինչ իրականութեան մէջ հաստոտութեան երիտասարդ բժիշկներէն երկուքը կատակի համար չի-նած են կարգ մը շինծու նամակներ և թիթեղէ կեղծ պատուանշաններ և ատոնք են որ տեւականօրէն իր կուրծքը կը զարդարեն, մինչ ինքը իր բարձր ու նշանաւոր անձնաւորութիւն մը ըլլալուն կարկառուն մէկ ապացոյցը կը նկատէ այդ շքանշանները :



— Կը համի՞ր Տիկի՞ն, երեսնիդ գարձնել,
— Բ՛չ, որովհետեւ երեսներս ուրիշին որպամապրած եմ . . .
25—Անկուտին Տարեցոյցը



12

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՈՒՅՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՈՒՅՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՏՈՒՆ

ՊԻՄԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Կ. Պոլիս, Զաքմաքնըլար, Թիւ 32

Վիպական. — Աղջկան մը Սիրտը. Անհետացած Սերունդ. Աշուղ Ղարիպ. Ապտիւլ Համիտ եւ Շերլօր Հոլմս. Արգասաւրութիւն. Դաւիթ Կոպաէրֆիլտ. Երկու Մրտեր. Էրթօղրուլ. Թաղականին Կնիքը. Թշուառներ. Լումէն. Լուռթիւնը. Լորտ Սէվայի ոճիրը. Խաչազողի Յիշատակարանը. Կինը. Կանացի Վատասերում, Կարապետ. Կրւիվէրի ձամբորդութիւնը. Տօն-Քիշօթը. Հայրենի Զայներ. Հօնա նասրէտտին. Ճշմարտութիւնը. Միջնորդ Տէր Պապա. Մայտա. Յարութիւն. Յովինաննա Բարուհի. Ուղեւորութիւն Երկրս կերպոնը. Ուր խեցիներ ժողվեցի. Պղնձէ Քաղաք. Սիրահարներուն. Սասմանց Տուն. Վենետիկի վաճառական. Վարժապետին աղջիկը. Տասնօրեակ. Տաւին տունը. Փայտաշէն խրճիթ. Փոթորիկը. Քիչ մը ժափտ. Քայրայում:

Թատերական. — Առաջին փորձութիւն. Արշակ. Աւազակաց. Երից քաջաց. Երկու Խուլեր. Բրուտու. Կոռնակ. Համլէթ. Հեթում Ա. Մահ Կեսարու. Ուշ լինի. Չարշըլը Արթին աղա. Պաշտօնս խըռ-ռըմրալ է. Սաւուղ. Սեւ թէ ճերմակ. Օթէլլօ:

Պատմական — Ասուլիս. Բիւզանդական կայսրեր. Դրական համբաւներ. Զենոր Գլակ. Թրքահայ բեմը. Ոսկեհանքեր. Հնդեւրոպական նախալեզու. Հայրենիքի ուխտաւորներ. Յիշատակարան. Յուշիկը. Կրլիկիոյ աղէտը. Պետրոս Դուրեան. Պրուսացի Տէրոյենց. 40 տարուան աշխատաւորը:

Քանասանդական. — Անզիր դպրութիւն. Արեւելը բողեր. Արշաւիր Հօշապէրեան. Գարուն նորափթիթ. Դրախտի երգեր. Ե. Տէմիրճիպաշեան, Երաժշտական դաստիարակութիւն. Լորուած քնար. Խոհի եւ յուշը. Համբարձման Վիճակ. Հաֆրզ. Զայնագրուած Երգարան. Յանզարան. Ներաշխարհ. Մրտի ժամեր. Քրիզնթէմ. Օմար Խայեամ. Օրերի պսակը:

Գիտական. — Թորախտի վրայ. Զեռքի գծերը. Մայրը. Մարդուն ծագումը. Սերնդազործում:

Կրական. — Ազգ եւ Եկեղեցի. Ալլուիա յերուսաղէմ. Առտնին տնտեսութիւն. Արեւելեան Խաղաշխարհ. Արուեստ հարըս-

տանալոյ. Եկեղեցագիտութիւն. Խորհրդածութիւնը Թոլսթոյի. Հայգոյժ. Պատասխան Սինոդի. Սօցիոլոգիա. Տիեզերական խաղաղութիւն. Փիլիսոփայութիւն. Ֆրէօնէլի մէթոսը:

Լեզուագիտական. — Ֆունսահանայ բառարան, Զրուցատրութիւն, ֆրանսերէն, անգլիերէն, ռուսերէն, արաբերէն:

Պարոցական. — Աշխարհագրութիւն Յ. Պապէսեան Յ հոր. Ազգ. Պատմ. Մարզարեան. Գիտութիւն Գէորգեան. Ընդհ. Պատմ. Խաչկոնց. Պարտէզ դաստիարակութեան. Արեւազալ, Ծննդեան շարական. Աղուոր Քերական:

Եթէ Կ'ՈՒԶԵՔ ՈՒՆԵՆԱԼ ԼԱԻ ԵՒ ՏՈԿՈՒՆ ՀՈՎԱՆՈՑ ՄՐ
ԴԻՄԵՑՔ

ԼԵՒՈՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ

ՊՈԼԻՍ, ԵԽՆԻ ՃԱՄԻ, ԶԻԼԻՆԿԻՐՆԵՐՈՒ ՓՈՂՈՑ
ԹԻՒ 62

Կը նորոգէ նաեւ ամեն տեսակ նովանցներ եւ կը փոխէ նովանցներու մասած կերպասները դիւրամաչելի զիներով:

ԼԵՒՈՆ ՄԱՆԿԵԱՆ

Մահմուտ Փաւա, Զարը Գաբու, Զուխանի Խանի
կարզը, թիւ 28

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՊԱՏԻ, ԳՐՊԱՆԻ ԵՒ ԹԵՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԺԱՄԱՅՈՅՅԵՐՈՒ
ՆԱ ՄԱՆԱԿԱՆԴ նոխ տեսակ՝ հանրածանօք ԼՈՒ-
ԺԻՆ Եւ Զէնիթ Ժամացոյցներու:

Կը վաճառուին նաեւ զանազան տեսակ ժամացոյցի շըրաներ եւ զօյիկներ՝ ԳԻՒՐԱՄԱՑՁԵԼԻ ԳԻՆԵ-

ԳՐԱՏՈՒՆ

ՊԻՄԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Կ. Պոլիս, Զաքմանքը, Թիւ 32

Վախական.—Աղջկան մը Սիրտը. Անհետացած Սերունդ. Աշուղ Ղարիպ. Ապտիւլ Համիտ եւ Շէրլօր Հոլմս. Արգասաւորութիւն. Դաւիթ Կոպավէրֆիլտ. Երկու Սրտեր. Էրթօղրուլ. Թաղականին Կնիկը. Թշուառներ. Լումէն. Լուռթիւնը. Լորտ Մէվայի ոճիրը. Խաչագոյի Թիշտակարանը. Կինը. Կանացի Վատասերում, Կարապետ. Կրտիկէրի Ճամբորդութիւնը. Տօն-Քիշօթը. Հայրենի Զայներ. Հօնա Նասրէտին. Ճշմարտութիւնը. Միջնորդ Տէր Պապա. Մայտա. Յարութիւն. Յովհաննա Բարուհի. Ռւզեւորութիւն Երկրիս Կեդրոնը. Ուր Խեցիներ Ժողվեցի. Պղնձէ Քաղաք. Սիրահարներուն. Սամանց Տուն. Վենետիկի վաճառական. Վարժապետին աղջիկը. Տանօրեակ. Յաւին տունը. Փայտաշէն Խրճիթ. Փոթորիկը. Քիչ մը Ժափիտ. Քայքայում:

Թատերական.—Առաջին փորձութիւն. Արշակ. Աւազակաց. Երից քաջաց. Երկու Խուլեր. Բրուտոս. Կոռնակ. Համելիթ. Հեթում Ա. Մահ Կեսարու. Ուշ լինի. Զարշըլը Արթին աղա. Պաշտօնս Խըռ-ումբալ է. Սաւուղ. Սեւ թէ ճերմակ. Օթէլլո:

Պատմական.—Ասուլիս. Բիւզանդական կայսրէր. Գրական համբաւներ. Ձենոր Գլակ. Թրքահայ բեմը. Ուկեհանըեր. Հնդեւրոպական նախալեզու. Հայրենիքի ուլստաւորներ. Յիշտակարան. Յուշիկը. Կիլիկիոյ աղէտը. Պէտրոս Դուրեան. Պրուսացի Տէրոյենց. 40 տարուան աշխատաւորը:

Բանասանդական.—Անգիր դպրութիւն. Արեւելքի բոցեր. Արշաւիր Հօշապէրեան. Գարուն նորափթիթ. Դրախտի Երգեր. Ե. Տէմիրճապշեան, Երաժշտական դաստիարակութիւն. Լորուածնար. Խոհը եւ յուշը. Համբարձման Վիժակ. Հաֆրզ. Զայնազ-րուած Երգարան. Յանգարան. Ներաշխարհ. Սրտի ժամեր. Քրի-զանթէմ. Օմար Խայեամ. Օրերի պսակը:

Գիտական.—Թորախտի վրայ. Զեռքի գծերը. Մայրը. Մար-դուն ծագումը. Սերնդագործում:

Կրթական.—Ազգ եւ Եկեղեցի. Ալէլուիա յերուսաղէմ. Առ-տնին տնտեսութիւն. Արեւելեան Խաղաշխարհ. Արուեստ հարը-

տանալոյ. Եկեղեցագիտութիւն. Խորհրդաժութիւնը Թոլսթոյի. Հայգոյժ. Պատասխան Սինոդի. Սօցիօգիհ. Տիեզերական խաղա-դութիւն. Փիլսոփայութիւն. Ֆրէօպէլի մէթոտը:

Լեզուագիտական.—Ֆուանսահայ բառարան, Զրուցատրու-թիւն. Ֆրանսերէն, անգլիերէն, ռուսերէն, արաբերէն:

Թագրոցական.—Աշխարհագրութիւն Յ. Պավէսեան Յ հոր. Ազգ. Պատմ. Մարզարեան. Դիտութիւն Գէորգեան. Ընդհ. Պատմ. Խաչկոնց. Պարտէզ դաստիարակութեան. Արեւագալ, Ծննդեան շարական. Աղուոր Քերական:

Եթէ Կ'ՈՒԶԵՔ ՈՒՆԵՆԱԼ ԼԱԻ ԵՒ ՏՈԿՈՒՆ ՀՈՎԱՆՈՑ ՄՐ

ԴԻՄԵՑՔ

ԼԵՒՈՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ

ՊՈԼԻՍ, ԵԿՆԻ ՃԱՄԻ, ԶԻԼԻՆԿԻՐՆԵՐՈՒ ՓԱՂՈՑ
ԹԻՒ 62

Կը նորոգէ նաեւ ամեն տեսակ հովանոցներ եւ կը փոխէ հովանոցներու մաշած կերպասները դիւրամա-չելի գիներով:

ԼԵՒՈՆ ՄԱՆԿԵԱՆ

Մահմուտ Փաւա, Զարօք Գաբու, Զուխանի խանի կարգը, թիւ 28

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՊՈ.ՏԻ, ԳՐՊԱՆԻ ԵՒ ԹԵՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՃԱՄՈՑՈՅՑՆԵՐՈՒ
ՆԱ ՄԱՆՍԻԱՆԴ նոխ տեսակ՝ հանրածանօթ Լ.Օ-
Ճ.Ի.Ն եւ ԶԼ.ՆԻԹ ժամացոյցներու:

Կը վաճառուին նաեւ զանազան տեսակ ժամա-ցոյցի շղթաներ եւ զօշիկներ՝ ԴԻԻՐԱ.ՄԱՆՉԵԼԻ ԳԻՆԵ-
ՐՈՎ:

ՆՈՐԱԶԵՒԹԵԱՆՑ ՄԵՇ ՎԱՀԱՌԱՏՈՒՆ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԵՈՐՓԵԱՆ

Կ. ՊՈԼԻՄ, ՄԱՐԲՈՒԺՃՐԱՎՐ, ՇԽՇԵՑԻ ԽԱՆԻ ԿԻՑ
ԹԻՒ 48

Կը վաճառուին ամեն կարգի քաջիներ, ժապա-
ւեն, տանրել, պրօտերի, հոտեղեներ, ֆանրեզի կոճակ-
ներ, հոտաւէս օնառներ, կանանց վիզի շղբաներ եւ ա-
մեն տեսակ արդուզարդի առարկայներ:

Ունի նաև ամեն տեսակի եւ ամեն գոյնի նիւս-
ուածեղեններու յատուկ բուրդեր:

ԹԷ ՓՈՔՐԱՔԱՆԱԿ ԵՒ ԹԷ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՎԱՃԱՌՈՒՄ

ԳԻՆԵՐԸ ԴԻՖԱՆԵԼԻ

Տօք. Վ. ՇԻՐԻՆԵԱՆ

ՄԱՆԿԱԲԱՐՁ-ԿՆԱԽՏԱԲՈՅՁ

ՅՐԱՆԿԱԽՏԻ, ԶԵՐՄԱՄԻՉՈՒԹԵԱՆ և ՄՈՐԹԱՅԻՆ
ԱԽՏԵՐՈՒ (ԹԷՄՐԵՒ ԿԱՋՆ) ԴԱՐՁԱՆԱՏՈՒՆ:

Կանացի բարդութեանց արագ և անլտանգ բուժում:

ԵԼԵՔՏՐԱԲՈՒԺՈՒՄ՝ ԱՆԿԱՐՈՂՈՒԹԵԱՆ

ՀԱՅՑԵ. — Էմին Էօնիւ, կամուրջին ճիշտ դէմր:

Հիւանդ կ'ընդունի առաւօսները ժամը 9—12 եւ
կես օրէ վերջ 1—7:

ԾԱՆՈԹ. — Գնալի իր յանախորդները կը դարձան
առաւօս եւ երկելոյ մասնաւոր յանադրութիւնով:

ՏՔԹ Թ. ՊԱԼՀԱԳՃԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ

ՎԵՆԵՐԱԿԱՆ ԵՒ ՄՈՐԹԱՅԻՆ

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

ԳԻՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՎԵՐՁԻՆ ԴՐՈՒՅԵԱՄԲ

ԱՐԱԳ ԵՒ ԽՆՁԱՄԻՏ ԲՈՒԺՈՒՄ

ՀԱՍՑԵ. — Բերա, Մէքթէպ փողոց (Թօ-

գաթլեանէ վար), թիւ 29:

ՄԻ ԿԱՐԴԱՔ

ՊԱՐՈՆՆԵՐ ԵՒ ՕՐԻՈՐԴՆԵՐ

ԵՐԲ ՉՊԻՑԻ ՈՒՋԵՔ ԳՈՐԾԱԴՐԵԼ

Այն ազնիւ պարոններն ու շնորհալի օրիորդները
որոնց անուշ փորձանքի ոսկի օղակը անցուցած են մա-
տերնին ու կը պատրաստուին մօսաւոր օրերու մէջ օղակ-
նին փոխադրել մէկ մատն միւսը։ Հանդիսաւոր եւ խո-
րախորհուրդ ՄԵՇ ԱՅՈՆ արտասանելի առաջ օժիտի եւ
հարսանեկան ժամանակի պէտքերու գնումին համար բերա
ելլալէ առաջ բող փոքր ձանձրութիւն մը յանձն տո-
նեն երթալու Մեծ Շուկայ, Գալբագնըլար, թիւ 2 (Գու-
շչի) նորաձեւութեանց վաճառատունը՝ ՊՐՆ. ՍՍՀԱԿ
ԱՎԱՃԵԱՆԻ որ կը խոստանայ ամեն կերպով գոհացնել։

ԾԱՆՈԹ. — Խաղիս խուլիս Ակնցի այս պարոնին (Ս.
ԱՎԱՃԵԱՆԻ) անուշահոտութիւններն ու բատուերը եզա-
կան են։ Ֆանքեղի կոնակներու, ժանեակներու, ժապա-
ւեններու, գուլպաններու, ձեռնոցներու, եւալն։ Ճոխ
տեսակ՝ անմոցելի զիներով։

ԲՐՈՅԷՍԷՈՐ ՃԵՅԻ ԱՊՏԻՒԼ ՎԵՐԱՊ

ԳԱՂՏՆԻ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՄԱՍՆԱԳԵՑ

ԵՒ ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՍՏՂԱՀՄԱՅ

Գնահատուած՝ Նաբօլիի, Վիեննայի, Վարչաւիալի եւ
Բարիզի մէջ 1923ին գումարուած հոգեխօսական
մեծ համանողովներէն

ՀՈԳԵԽՈՍՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹԻՒՆ

ՈԴԵՀԱՐՑՈՒԹԻՒՆ

ԱՍՏՂԱԳՈՒԾԱԿՈՒԹԻՒՆ

ԶԵԽՆԱՀՄԱՅՈՒԹԻՒՆ

Կը գտնէ կորուստներ, կը բուժէ հոգեկան հիւան-
դութիւններ և կը գուշակէ ապագան։

Կը նպաստէ գործի յաջողութեան և կը բառնայ ըն-
տանեկան գժտութիւնները։

Կամքը կը զօրացնէ, կը վերլուծէ և կը յաղթէ
կեանքի բոլոր զժուարութիւններուն։

Խորհուրդներ կուտայ՝ ձամբորդութեան, ամուսնու-
թեան, կորուստի, հոգեկան հիւանդութեան և բացակայ
անձերու մասին։

ԾԱՆՈԹ. — Իր մասնագիտութիւնն ու ձեռնհասու-
թիւնը հաստատուած է գրաւոր վկայութիւններով։

ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ԺԱՄԵՐ 9—12 և 2—6

ՀԱՍՑԵ. — Բերա, Բանկալրի, Ս. Յակոբ, Շաբիր փառա
աբարբրման, թիւ 1։

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ...

Զուարք Գրականութեան սիրահարներու փափաքին
զոհացում տրուելու համար ՏՈ.ՐԵՅՈՅՅԻՆ հեղինակը որո-
շած է՝

ՄՈՅ ՕՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՆԵԼ

ՀԱՃԻ ԱՂԱԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ


Բ.ՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԽԻՍՏ ՔՐՔՉԱԼԻՐ, ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ԵՒ ՃՈԽԱՑՈՒԱԾ



ՀԱՃԻ ԱՂԱՆ ԳԱՖԵ ՇԱՆԹԱՆԻ ՄԷՋ

—Խանում ախշիճկ, պու շանփիճեա և եփուկըն զրի-
կում խաջ փարս տիւր շուշասի:



2013



